



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

17126  
17127  
17128  
17129

Southwester Utopia Co.

Appalachian  
Cigarettes



47 North  
1882

2003

ՅՈՎՅԱՆՆԵՍ ՄԵԹԵԱՆ

891.99-1

ՅՈՒՀ ԶՄԱՆ ԺԱՄԵՐ

ՔԵՐՊՈՒԽԱԾՔ

348

Բ.



Կ. ՊՈՂԻՄ

ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

3242

Ա Ռ

ՏԱՐԱԿԱՅ ԵՂԲԱՅՐԻ ԻՄ

ՏԻԳՐԱՆ ՍԵԹԵԱՆ

Պ Օ Ւ

ԱՆՁՆ ԱԽՐԱՅ ԵԿ ԱՆԱՀՄԱՆ ԿԱՐՈՑՈՑ

6511-57

## ԱՍՏԱՐՅԵ'

Une vie avec toi, puis l'enfer et ses flammes !  
Une vie avec toi, puis la mort à nos âmes !

ԼԱՄԱՐԴԻՆ

Եթէ տային ինձ, Աստարտէ՛, համայն երկրիս մեծութիւնք,  
Ոսկի, թագ, ճոխութիւն և շրլացմունք անհուն փառաց.  
Թէ տային ինձ աղամանդ և ծիրանի մեծավայել,  
Եւ բիւրաւոր նաժիշտներ և ըսպասեակ, անթիւ գերի,  
Եւ ասէին. « Այդ էակէն հրաժարէ դու յաւիտեան »,  
Հզբեղ յաւէտ ընտրէի, ո՞վ իմ հոգւոյս ծաղիկ անուշ,  
Կուսերես, սիրազգեցիկ աղջիկ, սըրտիս քաղցրութիւն,  
Ո՞վ ոյր վերայ խորհիմ ցերեկն և գիշերներն հանապազօր:  
Ի զուր ջանամ իմ աչեր փակել ի քուն առ ի հանգիստ,  
Միւռնէկի է քո սրատկեր հրեշտակատիպ և սըրբափայլ:  
Մերթ ւըւիս ինձ ժըպտիլ քո ժըպիտով այն պաշտելի  
Որ զերկին ինձ առնէ յուշ և լընու զսիրտ իմ քաղցր յուսով,  
Մերթ տեսնեմ ըզբեղ գըլուխ յեց ի գաստակ քո փափուկ,  
Երազել և խոկալ ընդ ապասնի քո և քոյոցդ:  
Աւա՛զ, Աստարտէ, ընդէ՞ր տանջել այդչափ ըզմիսս .  
Է՞ր ծիծաղ քո վալուխոյս է շըրթանց վերայ զոր ես պաշտեմ.  
Է՞ր չես զըւարթ յաճախագոյն, քանզի ունիս հասակ իսընդի,  
Քանզի մայիսն է քո կենաց, վարդաբուրիկն այն սուրբ մայիս,  
Ուր ամեն բան ըզգենու հարսանեկան զարդարանքներ,  
Ուր մարդարիստ յեռու ցող նորաբաղրոջ հարսըն ծտղկանց,  
Եւ անհամար դաշնակութիւնք լինին յայերըս լըսելի:  
Է՞ր մոռացար այն անփոյթ անձնաթողումըն մանկական

Զոր ցոյց տայիր ինձ , Աստարտէ , դեռ վեց լուսին յառաջագոյն : Ի՞նչ անցաւ արդեօք մեր մէջ , զի այժմ այլ եւըս չը կարեմ Հաստատութեամբ հայիլ առ քեզ , որպէս երբեմն հայէի : Յիշու , երբեմն , երբ բաղմէինք մերձ իրերաց մեք և քոյինք , եւ ի ծունր իմ յենուիր զարմուկ քոյին այնչափ քընքուշ , եւ հանգիստ ըզգայիր և անդորր էր համայն քո անձն , եւ խնդայինք յիմարի պէս , երբ մի զըւարթ բառ ասէինք , եւ քըրքիջ բառնալով , ուշ դու ըընաւ չը դընէիր թէ նկողմանեալ էիր զինեւ և թէ մարմինդ հըպէր իմոյս . Այնչափ անծանօթ էր մեզ յայնժամ այս հուր անշէջ , Այնչափ չէինք գիտեր թէ զքեզ պիտի սիրէի Այս սիրով բոցածաւալ որ զոգիս իմ հիւծէ ծախէ : Եւ այժմ ահաւասիկ միակ խորհուրդ իմ ես դու , Դու առաջին իմ մըտածումն երբ արշալոյս կոչէ զիս , Վերջին դու պատեր , երբ խոնջ աչերս փակուին ի նինջ . Եւ այժմ մատին քումթէ դըպչի յանըզգաստից ծայր իմ մատին , թէ անխոհեմ հողմը սրփուէ մազերուդ խունկը դէպ յիմ կոյս , Կամ պարեգօտ քո յանցանելք գըգուէ թեթև իմն իմ հանդերձ , Ամբոխեալ ալեծըփի ովկիան հոգւոյս ծայրածաւալ , Եւ գոգցես իմըն կոհակը հըրահոսան անդ թաւալին , Եւ ըզգամ սիրտըս շինանիլ և նըւաղին իմ աչերուն : Կարծեմ ըզգեզ մի փառապանձ իշխանուհի սիդաքայլ , Ոյլ առաջ խոնարհին ամէն գըլուխք պատկառանօք . Մոռանամ թէ դու ինքն ես այն Աստարտէն հեղահամբար Որ ժըպտի ամենուն և ոյր բնաւից են բանք հաճոյ , Որ հեղութեամբ բարբառի , միանգամայն իմաստութեամբ : Զի տենջալի ես դու ինձ , վասն այնորիկ թըլսիս ինձ վեհ , Եւ մոռանամ այն քաղցր օրեր ուր քոյրս էիր , ասէիր ինձ . . . Ամէմ քեզ թէ յաճախ ի նընջել իմ անուրջք աղու , Ուր երեւիս մերթ իբր հրեշտակ , մերթ իբր ողի մ' անձկալի , Պաշարեն զիմ ուղեզ և խոռվ յուզմամք զիմ նինջ լընուն : Երբեմն անձկակարօտ հոգւոյս աչացն երեւիս Սպիտակագեստ և պայծառ , որպէս այն օրն երբ քո հասակ Այնչափ շըքեղ ինձ երեւցաւ և քո աչեր այնչափ անոյշ , Որ այլ եւս որոշեցի գըտնել ըզգեզ օր մ' առանձինն :

Անկնիլ առ ոտըս քոյին և ասել քեզ . « Գըթա՛յիս , կոյս : » Երբեմն ինձ թըւի տեսնել ըզգեզ որ , աղբամագին , Բաղմիս , խորհըրդաւոր , ընդ հովանեաւ ծառոյ իրիք , Սչք քո յերկիր պըզուցեալ , արցունք յերկար արտեւանունադ . Անձկակէզ , այլ յայլմէ եղեալ , փութամ հասնել առ քեզ , Եւ որչափ աւելի փութամ , այնչափ եւս հեռանայ Եւ նահանջէ այդ պատկեր գերաշխարհիկ և աղեկէզ . Այլ ուրեք տեսնեմ ըզգեզ որ , հերարձակ , դիմես ի դրախտ , Քաղել մի վարդափունջ նըւիրել ինձ եղկելոյս . Ալնդութեան արտասուօք և ես դիմեմ ի նոյն պարտէզ , Շընորհակալ լինիլ ըզգէն և համբուրել ըզվարդ մատունադ . Այլ անթիւ անհամար փըշալից ոստք կանգնին զինեւ Եւ չըտան թոյլ ժամանել դողդո՞յ ոտիցս մինչեւ առ քեզ : Երեկոյներն , երբ առանձինն երթամ դիտել մուտքն արեւուն , Վարդերանգ հորիզոնին ետին ժըպտի ինձ վարդ երեսդ : Թէ խըցիս մէջ եմ առանձինն , և դու յայնժամ անդ ես , անդ . Զի մըտօք լըսեմ քո ձեռն օր մեղմիկ իմըն բանայ Աւենեկին դուռն և մըտնես , տատրակի նման մատչիս առ իս . Գըլխիկոր , մըտագբաղ , ջանամ ըզգեզ շըկորուսել , Զը կորուսել քո պատկեր զոր նըկարել եմ ջանացած , Զը կորուսել դիւթիչ աչկունքդ օր ժըպտելով ինձ նային . . . Աւա՛զ , թըլուտագոյն արարածն իմ յաշխարհի , Դշբ մի փայրկեան համարիմ քո ջինջ պատկերը կորուսել , Հաւատատան , կամիմ լինիլ ապարանջանն օր փարի . Քո արմըկան փափկագոյն քան զամենայն օր է փափուկ . Կամիմ շըղարշը լինիլ , որով ծածկես ոեհան մազերդ Ցողաթուրմ տակաւին լոգարանին ի ծըփանաց . Անձկամ բահուանդը լինիլ օր կապէ զոտըս քո քընքուշ , Մանկան ոտք օր գոցցես կոխեն վերայ լոյս ամպերու : Ոչ գիտեմ , ոչ կարեմ ասել թէ յո՛ տանի զիս այս վիճակ . Վըշտացըս մէջ կարծեմ գըտնել մի քաղցրութիւն անասելի . Զի լաւագոյն համարիմ քո խորհըրդով ողբալյաւէտ Քան ըզգեզ մոռանալ և լինիլ գոհ և երջանիկ : Եւ դո՛ւ , և դո՛ւ գիտես զայս , գիտես հոգւոյն իմ այս պայման , Եւ փոխանակ ամոքելոյ , ջանաս իմ հուրն արծարծել :

Անողո՛րմ, անողո՛րմ, անողո՛րմ, է՞ր անցեալ այսօր  
 Անցնէիր և դառնայիր հարիւր անգամ ցոյց տալ ինձ  
 Խարտեշագեղ ճոխ վարսերդ զոր ամփոփէր շըղարշ ճերմակ,  
 Շըղարշ ճերմակ ու փափուկ, բայց որոյ ճիւն նըսեմանար  
 Թափանցիկ դիմացըդ քով զոյր չունին գեղ հըրեշտակք:  
 Ա՛, թէ վայրկեան մ'ընկըզմէի մէջ այն հերացդ ովկիանուն,  
 թէ ներէիր ինձ համբուրել նորա ալիքըն մըշկահոտ,  
 թէ թոյլ տայիր ակընթարթ մի մոռանալ դիմ էութիւն.  
 Թըւի ինձ, վըսեմ աղջիկ, թէ գորովէր պիտի Աստուած,  
 Եւ զի սէր է նա բովանդակ, պիտի հաճէր ընդ իմ գորով,  
 Եւ հըրաման նա պիտի տար որ ադամանդ դառնային  
 Հարիւր յիւր աստեղաց և իջնէին ալըձնել ըզքեզ:  
 Եւ եթէ դու գիտէիր ո՛րչափ անհուն է սէրս առ քեղ,  
 թէ իմանալ կարէիր զանբաւութիւն իմ գորովցն,  
 Եթէ զգայիր, ինձ նըման, կարօտն անեզր, աղեխորով  
 Որ ճընչէ ըզկուրծըս մեր երբ սուզ կենաց վերայ խորհինք.  
 Եթէ կարող լինէիր ի միտ առնուլ թէ մի վայրկեան,  
 Հեռի ի քէն, ահեղ քառս մ'է իմ հոգւոյն թափառայած,  
 թէ զքեղ տեսնեմ ամենուրեք, ամենուրեք ըզքեզ լըսեմ,  
 թէ իմ համար, առանց քո, չունին ծաղկունք անուշութիւն,  
 թէ առանց քո լոյսն է խաւար և անբարբառ են համագոյք,  
 Անտարակոյս գորով անհուն պիտի լընուր և զսիրտ քոյին  
 Եւ ասէիր ինձ համարձակ թէ սիրես զիս խանդագինս:

— ՀՅԱ —

## ԱՌ ԵՂԻՍ ՏԿՄԻՐՃԻՊԱՇԵՍՆ

## ՆԻ ՊՎԱՆ

Ի մենաւոր մայրենատան սիրես Ճեմիլ  
 Ընդ ըստուերս,  
 Շըրտուցանել ըզհաւուփալս և սոսա-  
 փել ընդ տերես:

Հ. Դ. ԱԼԻՇԱՆ

Երբ ամեն բան մեր շուրջ ժըպտի և խայտայ  
 Դէմքով, բոյրով, նայուածով.

Մինչ բոնութիւն նորոգ գարնան ողջոյն տայ  
 Եւ շըլանան այր թէ կին, ծեր թէ տըղայ,  
 Ծառ, դալար, օդք, երկին, ծով.

Մինչ ցօղանման կաթէ ի սիրտ համայնից  
 կենդանութիւն ճերմին, քընքուշ, ծաղկալից,  
 Եւ զուարթանան ոգիք ի սէր և ի յոյս.  
 Եւ աշխարհն ալ, ժըպտուն յայերս և յալիս,  
 Խնդայ, իսիս գեղալոյս. —

Երբ շող և բոյր ըզգենուն բնաւք համասիիւռ  
 Եւ բերկութեամբ ճաճանչեն,

Թէ՛ գեղուհիք ոյց մեղմօրէն բացուի գուռ,  
 Թէ՛ բոյսք ըըւարթ զորս համբուրէ մեղմ գեփիւռ  
 Եւ, հըրձուագին, դողդոջեն.

Երբ նորածիլ բիւր տերեներ դեռադեռ,  
 Լուսատենչիկ աշեր և զողացը շուրթեր,  
 Հմգեն ըզցօղ և ըզճաճանչ երկնային,  
 Եւ, պըշուցեալ ի խընկաւէտ ի յեթեր,  
 Կարծես թէ փառք տան էին. —

Ամենաբուռն երբ ներշնչին ի մեղ կեանք  
Հըրածաւալ, խանդագին,  
Եւ արձակման և ծաւալման տեհնչն ըզդանք,  
Զօրէն թռչնոյն այն թեաբախ ում փականք  
Մանրանան իւր վանդակին:  
Յայնժամ երբ ճայնք դաշնակութեանց բայական  
Գողցես հընչեն ի յունկըն մեր հոգեկան,  
Եւ գիրկընդիմառն դան ընդ անուրջս յիշատակը.  
Երբ ականջենք զմայլած, արտօսր ի յական,  
Երգոց զոր տուն տան հրեշտակը. —

Պէտք չէ<sup>o</sup> յայնժամ որ առնու սիրտ իմ թեեր,  
Թեեր յուսոյ և խընդի,  
Սլանալ, խառնիլ ընդ այն հիմենն որ ի վեր,  
Յեթերային բընագաւառու ինձ հրաւէր  
Կարդայ ուր տօն մեծ խըմրի.  
Պէտք չէ<sup>o</sup> միթէ որ ընկըլմիմ, լիաշուրթն  
Բմպել զեթէ կենաց, լուսոյ ցըյագուրդ  
Եւ ժըպիտ մ'եւս վերայ շըրթանց իմ ցոլայ.  
Ոչ պարտ է ինձ ի բաց թողուլ այն խորհուրդ  
Որով ցանդ իմ հոգին լայ:

Ոչ ապաքէն պարտիմ ճանանչ ես ադնիլ,  
Զի ուրախ է բընութիւն,  
Զի ծիծաղներ արգելեն ինձ վշտագնիլ,  
Զի սըլացմունք ինձ արգելեն վայրակնիլ,  
Մինչ երկնի ակն է զուարթուն:  
Ծիրանեփառ այգուն գէտակն ի զընին  
Կամ վարդաբուխ երեկոյին, երբ ծընին  
Ի միտս անուրջք անձառելի, անպատում,  
Պէտք չէ<sup>o</sup> որ վերջ տամ իմ սըրտին անքընին  
Խոհերուն սեաւ և տրտում:

Ոչ, յաւիտեանս ոչ. զի սըգոյ մի պատկեր  
Հալածէ իմ աչեր ցանդ.

Քանզի տեսնեմ ընդ բնաւս, ի վայր և ի վեր,  
Երիտասարդ մ'ոյր անբաժան են ընկեր  
Արտասուք, վիշտք, հառաչանք.  
Հոգի մ'ողբոց, վըհատութեան անձնատուր,  
Մութ քասուին, անէութեան չափ տըխուր,  
Եւ որ սիրած է այն սիրով անսահման,  
Ոյր համար կեանքն է սսուլ վայրկեան աղեկտուր  
Որով սիրտք ոչյագենան:

Այո, վաղուց սահմանեալ մի գոյութիւն  
Որպիսիք են յոյժ սակաւ,  
Տըրտում մի դէմքյաւիտենից անզուարթուն  
Որ յայս աշխարհ, որ քաղցր երբեմն է մարդոյն,  
Լալու համար միայն եկաւ.  
Որ անդըստին ի սկըզբանէ զիւր բաժակ  
Փորձեց փըլրել, դեռ խնջոյքէն անձաշակ  
Եւ չե իւր չուրթըն մատուցած նեկտարին.  
Որոյ համար գողցես հեղուկն անուշակ  
Էր դառնութեամբ անհնարին:

Եւ այդ էակ ոյր չը թողու զիս պատկեր,  
Եղիա, գու ես այդ էակ.  
Դու զոր տեսնեմ որ մերթ յանդունդս ես հակեր  
Եւ մերթ տեսնեմ որ կաս վըսեմ, աղօթկեր,  
Զերդ մի անկեալ հըրեշտակ:  
Երեւիս ինձ անտառաց մէջ թափառկոտ,  
Կամ առ եղերբ ծովուն ի քայլըս կըթոտ,  
Կամ ընդ ուզիս լըրանց, հովտաց թաքթաքուր.  
Երեւիս ինձ քայլըլ ընդ մարդ, ընդ արօտ,  
Միշտ յուսաբեկ և տիսուր:

Նըման մարդոյ, ոյր մէջ մի բան է անկած  
Զոր կանդնելն է դըժուարին,  
Յածիս այսր անդըր արձակելով քո նայուած,  
Վըհատ, այլ և տալով չարին բիւր հարուած  
Եւ պաշտելով ըզբարին:

Ո՛ նուէր անձին , անհուն ցաւով վարակեալ ,  
Այլ արկնելով ըսպաս , զերդ մի առաքեալ ,  
Հէք մարդկութեան բիւր աղետիցն ի սփոփումն ,  
Որպէս թէ քո նըսեհ լինէր լոկ խոկալ ,  
Զեղում սըրտի ւ' ամփոփումն :

Եւ մերթ ընդ մերթ տեսլեան մ' առաջ հեռաւոր  
Բաղկատարած , անձկայրեաց ,  
Ի քո բերան գառըն ժըպիտ մ' անսովոր ,  
Կաս և մընաս , խորհըրդաւոր , գլխիկոր ,  
Լի արտասուօքըն այրեաց ,  
Ի զուր քո չուրջն համայնք շարժին և ծըփան .  
Լուսով , կեանքով ի զուր շարժի ամեն բան  
Եւ համայնից հոսէ յերակս հուր աւիշ .  
Դու անդանօր կաս , աւա՛ղ կէս անկենդան ,  
Որպէս մոնազ երկնապիշ :

Եւ ականջես անլըսելի բարբառի  
Որ ի հեռուստ գայ առ քեզ ,  
Եւ քո հոդին խանդավաս խմըն փարի  
Անտես ուրուի մ' ոյր սէրն ի ծոց քո վառի  
Եւ դողդոշես , անձկակէզ :

Յայնժամ բընաւք անհետին քո աչերէն .  
Յայնժամ քո անձըն գըրաւեն և տիրեն  
Գերերկային խոհեր , զգացմունք անտանուն .  
Յայնժամ չուրժերդ ծարաւահիւծ համբուրեն  
Նիրվանան մեծ և անհուն :

Այլ հա՛ս ոգիք իմ , մորմոքեալ , վերանան  
Թեւածելով ըգբո հետ .  
Երկին , երկիր , աիեզերք յինէն հեռունան ,  
Եւ իմ մէջ ալ անպարագիծ նիրվանան  
Վասէ իւր սէրն անհեղեղ .  
Է՞ր զայս հուր բոց արկիր ի կուրծս իմ , Աղիս .  
Ահա իմ անձն անծայր ծովուն մէջ լողաց ,  
Ճաշակելով այն քաղցրութիւն մահաբոյր .

Զի՞նչ արարիր . է՞ր , անխոհեմ դու տըղայ ,  
Ուսուցիր ինձ զայս համբոյլ :

Է՞ր հըպեցիր քո մատն իմ խեղճ հակատուն  
Եւ խորհըրդով օծեցիր :  
Ահ , անդադար , երեկոյին կամ այգուն ,  
Մինչ յարթնութեան էին աչք իմ կամ ի քուն ,  
Հզքո հեծմունս հեծեցիր .

Մինչեւ զողջոյն իմ էութիւն վեր ի վայր  
Դըղորդեցիր այդ քո շընչով մրըրկազայր ,  
Որ բերէր ինձ անչափ թախիծ սուգ և ցաւ ,  
Եւ նմանեցաւ անձն իմ քեզ , ո' ջայլամայր ,  
Եւ յարտասուս հալեցաւ :

Եւ քեզ հանդոյն կամ արդ վըհին առ եղեր ,  
Աչք իմ ի խորըս հային .  
Եւ մինչ խորհիմ , տարագրեալ սիրտ կարեվիր ,  
Նըշմարեմ անդ նըշոյլ զոր բնաւ չէ տեսեր  
Ոչ մի նայուած մարդկային :  
Աղեկէզ է այդ չողն , Եղիս , և տըրտում ,  
Եւ այդ անդունդն ազդէ ահեղ մի շլացում  
Որ մանկութեան մեր շըլացմանց չէ նըման .  
Եւ վայ աչաց ոյց , անդունդէն անպատում ,  
Փայլատակէ նիրվանան :

### Ա Պ Ս Ո Խ Ա Կ Ն

Եւ ով քեզ ուսոյց այդպէս երգել , ով .  
Միթէ զըռանխատ բնութիւն դիտելով ,  
Ի տեսիլ գարնան , հարսին հեզ հոգեաց ,  
Որ գայ ծիրանեաւ և բեկեզազգեաց ,  
Ի լուր հեշտախօս այն գողաբը հաւուն  
Ոյր աւաչ լըսենք մեք այգուն այգուն ,  
Կամ ի տես ծաղկանց , ծաղկանց ցողասփիւն ,  
Կամ վասն համբուրին զոր տուաւ քեզ զեփիւն

Սըրտատրոփ ոգել ինքնին սովորեցար :  
 Բայց դու , զերդ ձնձղուկ , կամ բու , կամ կտցար ,  
 Կամ ամեն թռչուն որ յօդը թըռնի ,  
 Եւ դու ես մի պարզ անբան կենդանի ,  
 Եւ քո երգին մէջ ըը գիտեմ ինչ կայ  
 Որ հոգւոյն խօսի , տրոփ սըրտիս վըկայ .  
 Եւ երբ գեղգեղես ձիգ կամ սուղ վանդեր ,  
 Խազեր զոր կարծես երկին է յանդեր .  
 Երբ պուրակին մէջ կամ ի խորս հովտին  
 Հոսի վէտ ի վէտ նըւագ քո հեշտին .  
 Երբ առուակին մօտ , ոյր հեղ է մըրմունջ ,  
 Ա՛լ հեղ դաշնակէ երդ քո երկնաշունչ ,  
 Ոսանունք մեք ի վեր կալ քեղ ի յակճիռ ,  
 Լիաշուրթն ըմպել քո շեշտ բարձրաթիռ .  
 Յուզեալ վրդովին խորհուներ ամեն .  
 Փակուած պատուհանք բայցուին լայնօրէն .  
 Յարտասուս ցնդին պատանին , կուսանն ,  
 Այն ամենքն ոյց սիրտ գեռ չէ ի ձըմրան .  
 Եւ տաս յերազել որպէս շիրմին մօտ  
 Յերազէ հոգին մի նոր առաւօտ . . . .  
 Այլ ընդէր այսչափ յուզմունք և վըրդով .  
 Է՞ր անուրջս անհուն և լի խորհըրդով .  
 Զի թերեւս ըզդաս , ըզդաս շուրջ ըզքեւ ,  
 Թըփոց մէջ թաքուն , ծըմակին ներքեւ ,  
 Հանդարտ լըմակին ալեաց մէջ վըճիտ ,  
 Ծաղկանց մէջ ի սիիւռ , բնութեան ի ժըպիտ ,  
 Շըջասփիւռիդ մէջ ճաճանչէ հիւսուած ,  
 Հզգաս զայն էակ զոր կոչենք Աստուած :  
 Այո . և թերեւս հանգչած ի քո ձիւղ ,  
 Երբ այսըր և անդր աչերդ գան ի լիւղ ,  
 Եւ անկնի հայեաց քո մարդաց յանդունդ ,  
 Թերեւըս հարցնես դու քեղ սըրտաթունդ  
 Թէ ուր է յատակն և ուր է կոպար ,  
 Որպէս մեք զանհունն հարցնենք վայրապար :  
 Թերեւս ունիս , զերդ սիրտ մեր վշտազգած ,

Խարուած երազներ և յոյսեր շիջած :  
 Կամ քանզի թերեւս , երբ տեսնես քո շուրջ  
 Ամեն բան ժըպտել չող , չաղ , աշալուրչ ,  
 Եւ ապա թերեւեր քո գլխոյն վերեւ ,  
 Դողդոջ թիթեռանց , բարակ ու թեթեւ ,  
 Հօրոտն ու մօրոտ , յասմիկն ու սըմբուլ ,  
 Ամենքն ալ շոյել անձկաս , ո պուլպուլ ,  
 Որպէս գեղուհեաց ի տես շնորհաբոյր ,  
 Բզմանք մեք լինել անհուն մի համբոյր : —  
 Հեղ ուրեմն , հեղ երգդ ալեծածան ,  
 Եւ եմակին տակ մանուկն և կուսան  
 Թող քեզ ականջեն , ապշած , ըզմայլած ,  
 Զայնէ , ո սոխակ , ձայնէ հոգեզգլած :  
 Թող հովիտն ու ծառք , արտերն ու ծըմակ  
 Համասփիւռ խայտան ի քո սուրբ նըւագ :  
 Ցոլայ առաւօտ և տիւն ալ մարի  
 Քո սաղմոսին մէջ , սոխակ սիրելի :  
 Թող սոսէդ ի վայր ծորէ ցօղ անոյշ ,  
 Զերդ արցունք զոր լաս քո տալով քընքուշ :  
 Բայց մի թախծագին , մի երգեր , սոխակ .  
 Արդէն աստ ցաւոց շատ է աղաղակ .  
 Արդէն աստ բընաւք են տրտմազգեցիկ .  
 Մի՛ սըխուր երգեր , անոյշ երգեցիկ :

## — ՀՅԱ —

## Ա Ք Ս Ո Ր Ե Ա Լ Ն

Լաւագոյն է որ երթամ  
 Ուր գընային իմ հայրեր :  
 Մահ , հըրաւէր քեզ կարդամ  
 Ահա սըրտով աներեր .  
 Հասիր , կտրէ զթել կենաց

Ողորմելոյս մըթազգեաց .  
 Փակուին աչերս եղկելի .  
 Փակուին աչերս որ ի զուր  
 Խնդրեն անձկով յուսակտուր  
 Զիմ հայրենիք սիրելի : —  
 Քան ամեն մահ է դաժան  
 Զուրկ կալ հոգւոյս հատորէն .  
 Զի սըրտիս մասն անբաժան  
 Է իմ երկիրն ապաքէն :  
 Զիւն պըսակեց փութապէս  
 Ողորմ ճակատս անձկակէզ  
 Եւ կարի շուտ ծերացայ .  
 Կարծես դարեր են անցած  
 Յորմէ հետէ սիրազգեաց  
 Հայրենիքս հեռացայ : —  
 Երկնի լոյսը մըթընցաւ  
 Եւ յաւերակս եմ նըստեր .  
 Զերդ սեաւ ուրուք , հոգ և ցաւ ,  
 Աչեղ , զիս շուրջ են պատեր :  
 Արհաւրաց մէջ է անձն իմ ,  
 Եւ խելայեղ գեգերիմ  
 Միայնութեանց մէջ նըսեմ .  
 Հեռի յիմ հէք հայրենեաց ,  
 Մահուան երկիրն եմ գնացած  
 Եւ նորա ձայնն ես լըսեմ : —  
 Քօլ ձըգեցին արտասուք  
 Իմ նըւաղեալ աչերուն .  
 Եւ մահատիպ ողբ և սուգ  
 Թաղեցին զիս կենդանւոյն :  
 Անդութ հողմեր մահացան  
 Իմ վերայէն , բուռն , անցան ,  
 Եւ անկան իմ տերեւներ .  
 Մերկ ծառ մ'եմ ես և ուժատ .  
 Բնդէր , ընդէր , փայտահաւտ ,  
 Յամէ տապար քո յաւեր :

65/1. 57

Այլ ինչ . միթէ յաւիտեան  
 Ոչ եւս պիտի տեսնեմ ես  
 Իմ զաւակներ սիրական  
 Եւ իմ այրին վշտակէզ .  
 Ոչ եւս պիտի նշմարեմ  
 Արշալոյսը վարդադէմ  
 Որ մեր լեռները ներկէր ,  
 Ծովուն ցոլերն անհամար  
 Ուր շողային վառ ի վառ  
 Արփւոյն չեռայլք ոսկեհեր : —  
 Ոչ եւս պիտի համրուրեն  
 Այրած ճակատս՝ երկնաբոյր  
 Հով զեփիւռներ որ պարեն  
 Իւրեանց մեղմ պար հեղափիւռ .  
 Եւ երեկոյն մըթընշաղ ,  
 Զերդ անհատնում մի ծիծաղ ,  
 Բնութեան վերայ երբ մարի ,  
 Ոչ եւս պիտի փայլփոխին  
 Անդունդ հոգւոյս մէջ խորին  
 Փայլուն աստղերն իմ երկնի : —  
 Ոչ եւս լըսեմ դողալով  
 Երգելն իմ հէք որդեկաց  
 Իւրեանց աղու , ձիղմ ձայնով  
 Երգերն այնչափ տրտմազգած ,  
 Զոր մանկութիւն մեր երգէր ,  
 Երբ լուսնի մեղմ նըշոյներ  
 Մեր դաշտերն հոսէին ,  
 Կամ երբ կոյսեր ըզմայլուն  
 Դաշնակէին , դողդոջուն ,  
 Այն նըւագներն երկնային : —  
 Աւաղ , այս մութ վայրերէն  
 Թողյարդարեն իմ համար  
 Մի ճանապարհ հըրեղէն  
 Մինչ երկիրն իմ սիրավառ .  
 Եւ ես անցնեմ հատանեմ

Կիզիչ ուղին այն դժևեմ  
Երթալյերկիր իմ, սէր իմ.  
Թոյլ տան ինձ օր մի միայն  
Տեսնել այն վայրք սիրական .  
Ապա թող անդ ես մեռնիմ : —

*U.N. O.P. U.\* S.\**

ԵՐԿՐՈՒԹ ԲԵԼԻՆԲ

Որպէս նախ դու յիս հոսեցիր ճըշմարիտ  
Ուխ նըւագաց , դաշնակութիւն երկնային ,  
Եւ մատներուդ ներքեւ ցոլար , մարդարիտ  
Մէն մի խազ հեշտին .

Որպէս Մոցարդ և Մենտչլոռն, Պերգամֆէն,  
Հայտէն, Շոբէն, այն երազուն հոգիներ,  
Նախ քո ձեռամբ ինձ հըծծեցին մեղմօրէն  
Մրրմունջ սիրանուէր .

Եւ դու տըւիր ինձ ճաշակել զառաջինն  
Այն գերագոյն և փրկաւէտ հեշտութիւն,  
Որ առեալ հուզալ տանի ըզմեղ Արարչին  
Երգոց ի թրնդիւն.

Այսպէս և այժմ առաջին բոյրը գարնան  
Դու պարզեւես ինձ վայելել, օրիորդ .  
Դու նախապէս զբւարթ ժըպտոյն բընութեան  
Զիս առնես հաղորդ :

Ելնորհ ունիմ քեզ անըսպառ , զի տըւիր  
կըրկին թեւեր ցանդ վըշտագին իմ հոգւոյն ,  
Ում ամեն խինդ , բերկրանք ժըպտին առաւիր ,  
Այրւոյ մը հանգոյն :

Քո նըւագներ զիս մերձեցնեն Անմահին  
Թոյր տենջ այրիմ, և այդ գողտրիկ մանիչակ  
Միւս այն թեւն է որով ի միտս իմ սահին  
Անուբը անուշակ :

## Упражнения

Այս , ըզքեզ սիրեցի , ով առաւօտ ,  
Որպէս ոչ ոք բան մը սիրած է բընաւ .  
Դու հոսեցիր հոգւոյս մէջ լսյս անաղօտ  
Եւ նրայլ անբաւ :

Անեղծ , անկեղծ սիրոյ պայծառ դու պատկեր ,  
Անսահման սէր արկիր ի սիրտ իմ նըլաղ .  
Ընարեցի զքեզ ինձ բարեկամ եւ ընկեր ,  
Ով ժրափիտ խաղաղ :

Քեզ հետ յարեան և շուրջ զինեւ խռնեցան  
Հաւուց երգեր, յուսոյ աւաչք, ժըսիտ, բոյր.  
Փարատեցան մըռայլ, խաւար ցիր և ցան,  
Գիշերն անհամբոյր :

Բոսորավառ դուստըրն ես դու տըլընջեան .  
Վարդ հեր ունիս , վարդ աչուըներ , վարդ թևեր .  
Արդարութեան սուրբ անձն ես դու սիրական .  
Քեզ կարդամ հրաւէր :

Հրաւէր կարգամքեղ, երբ անուրջ տրտմագին  
Սեաւ թեւերով սնարիս վերեւ ուսւառնի,  
Եւ խորհըրդով գայ չարչարել իմ հոգին  
Մի մութ ապառնի:

Հրաւէր կարդամ քեղ, եթէ չար փըշալից  
Մըթութեան մէջ կանգնէ գըլուխ սևաթոյր,  
եթէ արդարըն և բարին անձկալից  
Կոխուին առաթուր :

Եւ երեւիս , պայծառ , ժըպտուն , լուսավառ ,  
Վանելով ժանտն իւր գիշերին մէջ նըսեմ ,  
Եւ քո վերայ դաշնակութիւնք անհամար ,  
Դողդոջ , ես լըսեմ :

Յայնժամ : ըստուերն երբ բարձրերէն փարատի ,  
Տակաւ , մեղմիւ , տիւն իջնէ վայր ցըլին խոր ,  
Կարծեմ թէ դու մի սուրբ հարսն ես նորատի  
Որ գայ մըտախորհ .

Գայ այցելել երկրին , իւր հէք փեսային  
Եւ տալ նըմա նորոդ նըչոյլ , սէր . Եւ կեանք ,  
Պըձնելով զայն ի պերճ պըսակ լուսային  
Եւ ի բիւր դրասանդ :

Ի քո տեսիլ թըւի ինձ թէ յարտասուս  
Պիտի փղձկէր սիրտ անողորմ , աննըւէր ,  
Պիտի լային քարէ հոգիք վշտայոյգ ,  
Թըշուառն ըսկոփուէր .

Թէ հարսանիք պիտի թըւէր այս աշխարհ  
Որ շատերուն եղած է բանտ խաւարչտին ,  
Եւ զերդ անոյշ թըւոչունք , յուսոյ թէք պայծառ  
Բզմեօք թըւէլուին :

Եւ արդարեւ ի թշուառին հիւղն հեղուս  
Նոր ըսկոփանք և լցո ու յոյս նորանոր .  
Ցայդէն յետոյ սըրբես ըզդառն արտասուս  
Որդեկորոյս մօր :

Ատելութեան , սեաւ նախանձու բիւր զոհեր ,  
Ոյց դառնութեամբ էր համակուած սիրտն արդէն ,  
Երբ ճաճանչէ քո գլուխ ժապտուն , լուսահեր ,  
Ներեն ւաղօթեն :

Զի ճառագայթ քո նոցա միտքն ողողէ  
Եւ իմանան թէ չարեր կան յաշխարհի ,  
Թէ փուշ , դըժնիկ կան , բայց արեգ ներող է  
Եւ ընդ բնաւս վառի :

Ծագէ ուրեմն , ո՛վ առաւօտ , ծագէ միշտ ,  
Ցորչափ կաթես մեր սրտերուն քաղցրութիւն ,  
Ծագէ , ցորչափ կակղես ցողով քո զմեր վիշտ ,  
Ծագէ , ո զուարթուն :

Ծագէ , ծագէ շըքեղապէս , որպէս զի  
Լայնի սիրտ մեր միշտ առ բարին անարգել ,  
Եւ համախումբ պար գողոր հաւուց ըսկըսի  
Օրհնել եւ երգել :

Ծագէ , որպէս զի մեր հոգին եղանի  
Աչ լայնալիր որ ըմբըռնէ զամենայն .  
Ծագէ , աւօ՛տ , անձառ ցաւոց սպեղանի  
Աշխարհիս ունայն :

Ծագէ , որպէս զի խըմբովին յիշենք մեք  
Այն էակներ մեզ սիրելի որ գնացին ,  
Զորս հողին տակ տարինք , ի սիրտ մուայլ ու մէդ ,  
Թողուլ առանձին .

Այն էակներ այնչափ սիրեալ և սիրուն  
Որ բաղձանք բնաւ զարև տեսած չը մինել ,  
Որ չը տեսնենք անկումն այդ հէք սիրտերուն  
Ցանդունդըն անել :

Ծագէ , թերւս հուսկ չարերն ա՛լ ամաչեն  
Պատկառելի քո նայուածքէն անարատ .  
Թերւս մարին անձառ գեղցոյդ առաջէն  
Ժանտին և ապիրատ :

Բայց եթէ ժանտն և ապիրատ ցանդ ապրին ,  
Եւ հեռ , նախանձ , թունալեզու զերդ իժեր ,  
Գըլուխ կանգնեն և շողիդ տակ գալարին ,  
Զազիր վատշըւէր :

Եթէ դարձեալ Սատան մընայ միշտ արթուն  
Եւ անիծել բաղձանք Զարն ու Սադայէլ ,  
Ուսո՛ դու մեզ , ո՛վ դու անհուն օրհնութիւն ,  
Ներել և օրհնել :

# ԽՆԴՐԻ ԹԻՒՆ ԵՒ ԽՈՐՃՈՂՆ

— ՀՅԾ —

## Խ Ն Դ Ռ Ի Թ Ի Ւ Ն Ե Ւ Խ Ո Ր Ճ Ո Ղ Ն

Եկ, եւ բանամ քեզ իմ գիրկ .  
Քնքուշ է ծոց իմ և գիրդ ,  
Եւ բիւր ժըպիտ ունիմ ես .  
Թօթափէ սուգդ . ի՞նչ են կեանք ,  
Եթէ խինդ եւ ըզբօսանք  
Զը պըսակեն ցանդ ըզմեղ :

Եկ, զուարթանայ թող հոգիդ  
Անույշ ծաղկամք գեղավիթիթ  
Զոր շուրջ ըզքեւ ես սրփուեմ .  
Եկ, խնկաւէտ է իմ անձն իմ .  
Եկ, փունջերով ողողիմ .  
Ալ մի՛ լինիր տխրադէմ :

Վիշտե՞ր ունիս . մոռացիր .  
Թողյիշատակք ցան եւ ցիր  
Քո կուրծին մէջ շիջանին .  
Խաբուած անուրջ ունիս դու .  
Նորոգ անուրջ կենսատու  
Տայ քեզ իմ շունչ ջերմագին :

Սիրելինե՞ր կորուսիր ,  
Զոր խնդրես դու առաւիր .  
Վասն այնորիկ ես տըխուր .  
Բիւրապատիկ հրապոյրներ  
Կարէ ՚նծայել քեզ իմ սէր ,  
Եւ վշտագնիս դու ի զուր :

Եկ, Տերպսիքորն եմ թեթև .  
Փարինք քեզ հետ թեւ ի թեւ  
Եւ սըլանանք հերարձակ ,

Մինչեւ ջեռնու մեր արիւն  
Եւ ըզքըլսիչ ջերմութիւն  
Առնէ զմեղ յոյժ համարձակ :

Եկ, տօթակէզ է արեւ .  
Շունչեր սլանան բոցաթեւ .  
Երթանք ի վայրս հովանուտ .  
Անդ մազերէս խնկասիիւն  
Զոր չարչարէ զով զեփիւռ ,  
Յօրինեմ քեզ ծածկոց մութ :

Պուրակաց մէջ, եկ, երթանք ,  
Ուր թէպէտ և լուռ է կեանք ,  
Բայց որ հոծ են խորհըրդով .  
Զարմանալի գաղտնիքներ  
Ծիծաղաժպիտ , ոսկեհեր  
Անդ պատմեմ քեզ անվըրդով :

Զըւարթ բառեր ես ունիմ .  
Եկ, եղիր ինձ մըտերիմ ,  
Եւ ասեմ քեզ այդ բառեր ,  
Որք պտուղ են զգօնութեան ,  
Զորս կենսառատ ամարան  
Մի ճառագայթն է վառեր :

Եկ, սահման դիր երազոց  
Զոր չը վառէ սիրոյ բոց .  
Այլ որ հեղզ են ու նուաղկոտ .  
Եկ, քեզ շնչեմ անուրջներ  
Համայն հուր , բոց , խանդ ու սէր ,  
Բոսորավառ և պագչոտ :

Եկ, մանաւանդ հեռանանք  
Ուստի ցիր ցան գերեզմանք  
Մահուան ցոյց տան մեզ պատկեր .  
Դէպ ի ծաղկոց , բուրաստան ,  
Ուր սէր կեանք ձեռք ձեռքի տան ,  
Դէպ հոն եղիր ինձ ընկեր :

Եկ, կեթեան ջուրց նըմանի  
Իմ առագաստ գեղանի,  
Եկ դու հանգիր անդանօք .  
Ուրախ լեր տիւ և դիշեր,  
Եւ հեշտալի քո ժամեր  
Հիւսեն հաճոյք նորանոր :

Զի ես դուստր եմ պերձաշուք  
Իմաստութեան, և արտասուք  
Պալատէս են աքսորեալ .  
Տօնական են իմ օրեր,  
Եւ ժամք, վայրկեանք լուսահեր  
Թռոնին զըւարթ, անայլայլ :

Եկ, իմ երգեր քեզ երգեմ  
Ճաճանչազգեստ, բոցադէմ,  
Եւ մոլորին քո ոգիք .  
Կամ թող հեշտին ի դայլայլ  
Մեղմեն քո սիրտն ամբոխեալ  
Իմ նըւագներ գեղեցիկ :

Եկ, բազումք են որ ժամոին :  
Տես, հալածէ աղաւնին  
Խւր զովողըն հեւ ի հեւ .  
Կըկուին շեշտը նըւաղ  
Զէ իւր ովք, այլ իւր ծիծաղ,  
Երբ ցոլայ լոյսն արփաթեւ :

Այդ բընութեան է ժըպիտ .  
Խաղաղ լըճին մէջ վըճիտ  
Ժամոին ալիք վէտ ի վէտ .  
Կոհակք՝ ժըպիտ ովկիանու  
Զոր օրինակ իւր առնու  
Ցաստեղ, ժըպիտք արփաւէտ :

\* \* \*

## ԽՈՐՀՈՂՆ

Թող զիս, բընաւ չը կարեմ  
Լինիւ ուրախ, զուարթադէմ,  
Զի դառնացան իմ օրեր .  
Ոչ եւս կարեմ ես ժամիլ  
Եւ երազներ ծաղկածիլ  
Այլ եւս զիս չեն որորեր :

Շիջաւ ջահ իմ յոյսերուն,  
Եւ քայլերով երերուն  
Գընամ, անյոյս, ի մըթան .  
Ոչ, ով էակ խնկաբոյր,  
Ոչ եւս ունիս հըրապոյր  
Սրտիս համտր յաւիտեան :

Ոչ, ոչ, աստեղք ժըպիտ չեն  
Որ երկնից մէջ պազպաջեն,  
Այլ աշեր են արտասուղ.  
Նոքա ողբան ցայգն ի բուն,  
Մինչ աստ վայէ հաշէ բուն .  
Նոցա արտօսըրն է ցոլ :

Ոչ, ովկիան չունի ժպիտ .  
Ոչ, կըկուն չէ խնդամիտ,  
Եւ հաւփալներ չեն զըւարթ,  
Ոզր, հեծիւն է այդ ամեն,  
Զոր համագոյք մըրմընջեն,  
Մինչ մուանայ զինքըն մարդ :

Հեծեն հողմունք և ողբան  
Չունայնութիւն մարդկութեան,  
Ճակատագրին խաղալիկ .  
Մըռընչէ ծով լալագին  
Ոյր ի յափունս կուտակին  
Դառն արտասուաց չիթք, ալիք :

Թող զիս, քո ծոց գըրգասուն  
Թըւի ինձ դառն հեգնութիւն,  
Անիծապարտ՝ քո ծիծաղ .  
Այլոց մատո քո համբոյր .  
Մի՛ խորհողին լինիր քոյր .  
Նա լալ կարէ միայն, աւաղ :

Թող զիս. արտում է անձն իմ .  
Անցորդ թշուառ, ես անցնիմ  
Բնդ այս հովիտ դառնութեան :  
Թող զիս, էակ նորատի ,  
Զի թէ Աստուած իսկ ժըպտի ,  
Ես տըրտում եմ յաւիտեան :

## ՀՍԿԱՅ ԵՐԱՋՆ

Յանըրջի էր :

Եւ տեսնէի դաշտ ընդարձակ ,  
Ուր պարէին խառն ի խուռըն և հերարձակ ,  
Ամբոխ լըռին կտրիճներու և աղջըկանց ,  
Ոյց հըպէին շրթունք երբեմըն սիրախանձ :  
Հովանուտ էր դաշտն և թմբիք մեծ , թւաւոստեան  
Տատանէին հողմոց ի շունչ յորդահոսան :  
Այսպէս ճաճանչ մի մերթ ընդ մերթ ի վայր սահէր  
Խ ոսկի ներկէր լանջ , ուս , բերան , զլուխ լուսահեր :  
Այլ , ով զարմանք , լըռին շրթունք չը ժպտէին ,  
Այլ ունէին անճառ բան մի գերմարդկային :  
Աչեր յիրեար չը յառէին սիրաբորբռք ,  
Եւ ունէին նայեաց տարտամ , վշտամորմոք :  
Գողցես իմըն վերջին օր մ'էր նոցա շնորհեալ ,  
Ցորում իւրեանց ներելի էր սիրել , խնդալ ,  
Եւ իւրեանց սիրան արդէն լի էր ցուրտ սարսուռով ,  
Եւ ի մահուան տանջէր խորհուրդ աղեխորով :

Ամպ մի անցաւ :

Եւ տեսնէի մի որորան  
Ցորում խաղաղ ննջէր մանկիկ վարդ և շուշան :  
Առաւօտ . էր պատուհանին մօտ երգէին  
Հոյլ հոյլ թռչունք սիրատարփիկ , թեթեւ , նըրբին :  
Մըսուրի բոյր մի գաղջ սփոքը յօդս արփաւէտ .  
Հողմիկ անոյշ գըցուէր զմանկան հերս վէտ ի վէտ :  
Անշուշտ ախորժ երազ մ'եկաւ շոյել իւր քուն ,  
Զի աւանիկ շարժէր իւր շուրթըն վարդագոյն ,  
Որպէս շարժին վարդի թերթեր , երբ մեղմ զեփիւռ  
Դայ համբուրել ծաղկանց ճակատ բուրումնափիւռ :  
Եւ արթընցաւ մանուկն , ահա աչեր բացաւ  
Լուսափըթիթ , զյց գոյն երկին օժեց անբաւ :

Բանար աչերն ի լոյս , դառնար մեղմ իւր նայուած  
Յարաշութեան վըսեմ տեսիլ և , զարմացած ,  
Ճիչ մ'արձակէր ում չիք նըման աստեղաց տակ :  
Մայրն ընթանար ի ներքս , ասէր . « Այ իմ հրեշտակ » :

\* \*

Ամպ մի անցաւ :

Եւ տեսնէի բանտ խաւարին :  
Կարդ մ'էակներ ձեռն ի ծնօտի նըստած էին ,  
Կարդ մ'էակներ դժգոյն , վըտիտ , խարազնազգեաց ,  
Հերք և մօրուք ցախ , անխընամ , հէք , վշտազգած :  
Անշարժ կային , այլյարթմընի , դէտակն յերկիր ,  
Անփոյթ միմեանց , լըռու , մենաւոր , անկարեկիր :  
Կարծէիր թէ վաղուց լըռած էր նոցա շունչ ,  
Կամ թէ զիրեար իմանային , թէ եւ անմոռունչ .  
Կամ կարծէիր թէ սպասէին ումեք հասնել .  
Եւ հուսկ բանալ այդ երկաթի սեաւ դուռն անել .  
Այլ թէ նոքա սպասած էին յոյժ ընդ երկար ,  
Եւ նա որում ակն ունէին բընաւ չէր գար :  
Յանկարծ ամենքն ի միասին , կին , այր , պատանի ,  
Գուեհիկ բանակ մի ցնցոտեաց , սէգ , սպառնալի՛ ,  
Վէս , կանդնէին քըթիջ բարձեալ մահասարսուռ ,  
Կայծակնացայտ նայուածներով ահեղ և սուր .  
Եւ տեսնէի , ով տեսիլ հէք և գըժպըհի :  
Որ երկնի ցոյց տային իւրեանց բուռն ամեհի :

\* \*

Ամպ մի անցաւ :

Եւ էր ձըմեռըն սառնամած .  
Մըլշապատ էր երկնից ճակատըն տխրազգեաց :  
Ամպ ձիւնեղէն խառնէր ըզծով , զերկին , զերկիր .  
Անշնչացած էր բընութիւն սպիտակածիր .  
Անհետացած էին մարդիկ և անասունք .  
Փակեալ էին նոցա համայն բընակութիւնք :  
Եւու լըռէր , և թաքչէին համագոյք բնաւ  
Համապարփակ , սառնատարած ընդ պատանաւ :

Այլ յեղակարծ հատիկըք ձեան զգեցան թեւեր ,  
Եւ թիթեռնիկ դարձած , գնային ի վայր , ի վեր :  
Վերանար մեծն , համայնասպողն ըսպիտակ ամազ  
Զերդ մոդական գաւազանի մի զօրութեամբ :  
Ճոխ արեգակն արտաքս հոսէր ի մըռայէն  
Եւ ողողէր կենօք զէակըս համօրէն :  
Շող , տերեւ , ցող , կապոյտ , վըտակ և թիթեռնիկ ,  
Անտառ , հովիտ , սար , ձոր , մարմանդ , գեփիւռ , թռչնիկ ,  
Համայնք շուրթեր եղած էին և ի համրոյր  
Միմեանց ի սէր մատչէին , գոհ և կենսաբոյր :

\* \*

Ամպ մի անցաւ :

Եւ տեսնէի մեծ Սահարան ,  
Գոր մըթլնչաղ վերջալրւսոյ ծածկէր պատան :  
Թըւէր ինձ թէ փոխակըրուած էի երկրէս  
Գերաշխարհիկ և բացօթեայ ինչ ի կրկէս :  
Ահաւոր էր տարածութիւնն անծայրածիր :  
Ամայի էր երկին , թափուր եւըս՝ երկիր :  
Մի ուղեւոր , ցուպ ի ձեռին , փոշեծածուկ ,  
Կըտրէր անցնէր այդ անապատըն տրտմասուգ :  
Արդէն վաղուց յուղի անկած էր նա , միայն ,  
Եւ չը գիտէր թէ ուր յանգէր այդ ուղին լայն :  
Երթար , երթար , աչք ի խոնարհ , հաստատ , յամառ .  
Նինջ կամ դադար չըկար բընաւ նորա համար :  
Եւ հարցնէի . «Ո՞վ է այդ մարդն և ո՞ւր երթայ » :  
Ոչ ոք տար ինձ պատասխանի թէ ո՞վ էր դա :

\* \*

Ամպ մի անցաւ :


Եւ տեսնէի որ էր գիշեր .  
Եւ էր ծովափ , բայց թէ յո՛ր կոյս , ալ չեմ յիշեր :  
Անդ լուսողող մի ապարանք կար կենսասփիւռ ,  
Ուր բացխրփիկ նըչուլէին ճըրագունք բիւր :  
Մետաքսահիւս ելանելիք սիրահարաց  
Կախուէր անլցս պատուհանէ մի որ էր բաց :

Խընդի աւաչք պալատան մէջ ամենուրեք  
Բարձրանային և նըւագաց հոսէր խմբերգ :  
Բարձրը քրքիջք ընդ բաժակաց խառնէին շունդ :  
Խելամոլար հիու գար կաքաւ սէգ , գօտեպինդ :  
Յայնժամ երբ ձայնք առաւել եւս բազմանային  
Եւ կարծէիր թէ գըղըրդէր գունտս երկրային ,  
Յանկարծ սպիտակ երեւէր ինձ մի կերպարան  
Յայն խաւարին պատուհանին ի մըթութեան ,  
Եւ տեսնէի մանկամարդ կին մի որ ի վայր  
Յալիս ծովուն վիժէր դիակ մի դալկահար :

\* \*

Եւ տեսնէի . և այդ ամպեր կուտակեցան  
Յերկնից երեսս , ուր շրջէին նախ ցիր և ցան :  
Համայն անուրջքն այն խայտաբղէտ յօրինեցին  
Մի սկայ մարմին որ գըրաւէր կիսով վերկին ,  
Մի ալեհեր հսկայ որ անդ ընկողմանէր .  
Կարծէիր թէ մի հինաւուրց գերեզման էր :  
Ճակատն ի վեր , գլուխն ի յամպոց վերայ դըրած ,  
Ակընկառոյց կար ի կէտ ինչ , բազկատարած :  
Անթարթէին նորա հայեացք աղերսաւոր :  
Զայս ամենայն լուսաւորէր լցոս անսովոր ,  
Լոյս զոր տեսնեն մարդիկ երբեմն , երբ յեղակարծ  
Զարթնուն ի շող մեծ հրդեհի մի հովմարծարծ :  
Անշարժ էին նորա հոծ հերք ասրաքատակ :  
Խոր էր խորհուրդ համայնազգաց իւր կուրծին տակ :  
Հայէր ի կէտն յայն բացական , ի վեր , ի վեր . . .  
Յայնժամ անշուշտ նըմա մեծ ինչ անդ երեւէր .  
Զէ ծերունի այն հըսկային շուրթ ժպտեցաւ ,  
Եւ այս անգամ պարզէր ճակատն այն հոգեգրաւ :  
Բազուկք իւր միշտ կարկառէին իրր ի գրկել .  
Նայուածին մէջ փայլէր հուր խանդ մեծավայել :  
Անձկակարօտ , ողջագուրել գոգցես թըւէր  
Մի վեհ էակ զոր ցարդ խնդրած էր , սիրտ յերեր ,  
Եւ խնդութեամբ զեղուր հոգին , որպէս մի մօր ,

Որ զկորուսեալ գտնէ զորդի իւր միամօր ։  
Վեհատեսիլ էր կերպարանդ այդ հոյակապ ։  
Այլ չէր կարող հասկնալ զայն միտք իմ ուշաթափ ։  
Եւ հարցնէի . « Ո՞վ է այդ դէմք սպիտակայօն » .  
Զայնք հըծծէին զինեւ . « Ահա Վիկտոր Հուգոն » :



## ԱՌԱՋԻ ԱԻԵՐԱԿԱՑՆ ԱՍՊԵՆՏՈՍԻ

Միայնութիւն կործան վիմաց , ո՞վ , քեզ ողջոյն .  
Ողջոյն , քաղաք անկեալ որ նախ էիր կանգուն :  
Խառն ի խուռըն գետնաթաւալ հըսկաց քարեր ,  
Զոր գարերու ահեղ շարժմունք են ըզգետներ ,  
Ոյց խորարմատ , անմատչելի ահեղ քառո  
Խըռնեն բաղեղ մացառամոլ , ցախ և ոքող .  
Կարկառ որմունք հսկայական զոր ցունց թեթեւ  
Կարծես կարող է քայքայել հիմն իյարեւ ,  
Այլ որ մընաք ցանդ անդըլորդ որչափ ապրին  
Տասնապատիկ երկարագոյն կեանք մարդկային .  
Պատկառելի՛ նշանք փառաց յաղթականաց ,  
Զոր թողին աստ մարդասպաններ ծիրանեզգեաց .  
Օ՞ն , ասացէք ինձ , արծիւներ քանի՞ դըրին  
Իւրեանց սէդ բոյն վերայ ձեր հաստ ամուր կողին ,  
Ի՞նչ տեսաք դուք , քանի՞ցս արեւ արփիաբուխ  
Եկաւ հոսել իւր ճաճանչներն ի ձեր գըլուխ :  
Քանի՞ սերունդք թափառական հովիւներու ,  
Յեց ի ձեր կուշտ , եկան ի սրինդ նըւագածու ,  
Արածել աստ այծերու հօտն ընդվայրայած  
Կամ թէ դիտել անհուն կապոյտըն , գետնամած :  
Ո՞ր կեսարին դըրօշազարդ դէմքն անդորով  
Շուրջ պատեցաւ աստ արիւնոտ դափնիներով ,  
Շուրջ պատեցաւ ամենայնիւ որ չըքնաղ էր ,  
Դեղեցկագոյն էակներով ոյց ծիծաղէր ,  
Շըղարշաքոլ գեղուհիներ որոց ակնարկք

Ոչ միայն ոչ ամոքէին նոցա գոռ բարք ,  
Այլ եւ յառաջ եւս մըղէին նորա մոլուց  
Առաւել եւս քան ըզգագերց և ըզցըլուց :  
Ասացէք ինձ , ո՞ փըլատակք լուրջ , անաչառ ,  
Ժամանակին դուք նըշաւալկք բազմաչարչար ,  
Ի՞նչ մըրըրիկք ահեղագոռ աշխարհադորդ  
Հոսեցան զձեօք , քանի՞ քանի՞ ճանապարհորդ  
Եկան խուզել , դոգդոջ քայլով իմոյս նըման ,  
Զեր ահաւոր վրտառքն ու խորքըն ման ի ման :  
Քանի՞ հողմունք գոռ , երկնաշունչ , դառըն հեծմամբ  
Լըցին զփապարսդ և յուզեցին աստ փոշւոյ ամպ ,  
Որ դէզադէզ բարձրացաւ զձեր գաղաթամբ շուրջ ,  
Զերդ ուռուցիկ քող վըհուկի դըժոխաշունչ :  
Ահա անշարժ և անսասան կայք անմըռունչ .  
Անմեղ ընդ ձեղ անցնէ դոգցես իմն ամաց շունչ :  
Քանի՞ գարուն տեսաւ ճակատ ձեր անայլայլ ,  
Քանի՞ցս ըզձեօք մուընչեց ձըմրան ահեղ մըռայլ ,  
Եւ դուք նոյնն էք և տակաւին պիտի մնաք նոյնն  
Որ ինչ էիք մի դար , տաս դար յառաջագոյն :  
Ազգեր ծընան , մեռան ազգեր ձեր ոտից տակ .  
Համայնաջինջ ըզձեօք արար զանց ժամանակ :  
Թէ երբ կանգուն էիք : ո՞վ վէմք , յաղթ բըրգունք պանձ ,  
Պատուարք զոր վեր կանգնեցին արք փառանախանձ ,  
Թէ այժըմ երբ ահա տեսնենք ըզձեղ կործան ,  
Հիմնայտակ , զի՞ վըսեմ էք , վէմք հրաշազան :  
Եւ ձեղ նըման անկնին ձեր շուրջն ազինք մարդկան .  
Այլ , վաղափուտ , են նոքա են փոշի միայն ,  
Եւ ոչինչ մնայ ի նոցանէ երբ մեռած են ,  
Աւաղ , ոչինչ ապրի նոսա յետոյ մահէն .  
Մինչդեռ գոնէ անցեալ առ ձեօք հովմ ամարան ,  
Մըրմըռագին գըտնէ ի ձեղ նըւագարան ,  
Եւ խօլ տաւիլ մի ձեղ գըտնեն ձըմրան բուքեր  
Որ ընդ ձեր ծերաս անցնեն դառնան , սպիտակահեր ,  
Մինչեւ կարծել հէք անցորդիս զիս փոխադրեալ  
Անցեալ գարուց մէջ և տեսնել ծիածաւալ

Ամբոխ մարդկան իրեւ տարտամ հեռապատկեր ,  
 Լըսել շըշուկ կենաց , աղմուկ կենսահրաւէր ,  
 Մինչ ուրուականք խորհըրդագգեաց ըզձեօք հիու գան  
 Զերդ անուրջներ ապէեցուցիչ , անդոհական .  
 Եւ ասեմ . — Աստ ահա բազմէր իշխանապետն  
 Ոյր մի ակնարկ առնէր սըրտերըն ահափետ ,  
 Անդ երիվարք հերարձակ սօս սալասըմբակ  
 Հատանէին ասպարիզին մեծ շըրջափակ ,  
 Սշտիճանաց վերայ հոյլ հոյլ պատերազմողք ,  
 Վառեալ ի զրահ արփիաշող . շեփորք և փողք :  
 Աստ գեղուհեաց պար նազելի շընորհափայլ  
 Բոցակիզէր զաչըս մարտիին ելեկտրացեալ :  
 Աղալազօք թընդայր գետին , ոտք դոփիէին .  
 Փառաց անհուն խանդըն եռայր անզուսալ ուժգին .  
 Հըրատոչոր էին հայեացք և քընքուշ այտք  
 Զոր լափէին Սողոմոնից աչք հըրացայտք :  
 Եւ յոյժ սակաւ մըտածէին իւրեանց վախճան ,  
 Զոր լուսափաղի վարագուրէր ամպ բերկրութեան . . . —  
 Եւ այժմ , աճիւնք . ոչ իսկ նըշմարք կան շինուածոց  
 Որպէս յշացաւ գողոր Արտեմեայ սիրագութ ծոց :  
 Այժմ անսահման ամայութիւն . այժմ ահաւոր  
 Լուութիւն անեզր և անմըռունչ , մահու անդորր : —  
 Այո , փլատակք , մինչ դիտապաստ և խորամուխ  
 Թաւալեալ կայք , գըտնեմ այն սիրտքն ամեհամուղ  
 Անշընչացած վաղուց , դարձած յանէութիւն ,  
 Յետ թողլոյ աստ հազիւ նըշմար մ'եւ մի անուն ,  
 Այլ ժամանակ պիտի դընէ իւր սուր տապար  
 Եւ ձեր հիման , նորա առաջ անպատըսպար ,  
 Եւ դուք պիտի անհետանաք , դառնաք ի չիք .  
 Եւ դուք նըման ազգի մարդկան պիտի կորչիք .  
 Զեր հետքն ի զուր պիտի խընդրէ ակըն լուսնի  
 Որ ձեր անվերջ քառսին վրայ պիտի ծագի :  
 Հանդարտութիւն աւերակաց , խաղաղութիւն  
 Որ երկրայել տայ թէ նընջած ենք թէ արթուն .  
 Ով լըռութիւն որոյ այնչափ մեծ է բարբառ ,

Տըրտում պատկեր դու անցելոյն շիջելափառ .  
 Խորհըրդավայր և գըրգարան դուք խորհողին ,  
 Ոյր ձեր առաջ յարտասուս աչքըն ողողին ,  
 Երբ մեկուսի համայն ձայնից և յաղմըկաց ,  
 Մի այլ աշխարհ գըտնէ հոգին թեւատարած ,  
 Մի այլ աշխարհ ըստուերամած անուրջներու ,  
 Ուր զանծանօթին հարցախընդրէ , աղերսարկու .  
 Մի այլ աշխարհ ուր աւաշներ լըսուին թաքուն ,  
 Յորում հսկինքս ճակատագիրն հըսկէ անքուն . . . . .  
 • • • • •  
 Քանզի և սիրտ իմ աւերակ է , ով աւերք ,  
 Տըխրազգեցիկ և ձեղ նըման թափուր և լերկ :  
 Ամենուրեք տանիմ ինձ հետ զիմ փըլատակ .  
 Զի վաղ շընչեց յիս անողորմ մահու հրեշտակ .  
 Զի վաղ հողմեր անյուսութեան և դառնութեան  
 Դըրդեցին հոգւոյս տաճարն անտիական .  
 Զի անիրաւ գըտայ զաշխարհ (ներէ , Աստուած ,  
 Թերեւս այնպէս դու կամեցար) . զի այս շինուած  
 Այնչափ շըքեղ ինձ երեւցաւ և կատարեալ ,  
 Այնչափ եղայ դաշնակութեանս սիրահարեալ .  
 Երկնային լոյս կամարն այնչափ գորովագին  
 Տեսայ , երբ գիրկս ածէր ծովուն հեղ լեղակին .  
 Երեկոյներն այնչափ անոյշ ինձ թըւեցան ,  
 Այնչափ այգուն սիրեցի շղարշն քըրքմացան .  
 Այնչափ վըսեմ էին անտառք , լերինք՝ վըսեմ ,  
 Դալարազուարձ անդընդոց խորն այնչափ նըսեմ ,  
 Առաւոտուն ձայներն այնչափ հոգեզըւարթ ,  
 Այնչափ քընքուշ ծաղկանց սուրբ ցող մարգարտազարդ ,  
 Որ այլ եւըս չէի կարող առնուլ ի միտ  
 Թէ կան մարդիկ որ բընաւին չունին ժըպիտ ,  
 Թէ չարեր կան որ թըւշուառաց բնաւ չողորմին ,  
 Եւ յաւիտեան այս են ընթացք մեր աշխարհին :

# Ա.Ս.Ա.ՌՏԵ'

(Նար. թիւ 26 երեսին)

Այլ դու, աւազ, չը հաւատասս այս բոցավառ գուրգուրանաց :  
Մըտածէ ուրեմն, ո'վ կոյս նազելաշուք և անձկալի ,  
Մըտածէ թէ քո խորհուրդ տայ իմ հոգւոյն անձայր թեւեր ,  
Եւ հատանեմ անցանեմ, ի սկզբանէ անտի ցըվերջ ,  
Ընդ անջըրպետ եղելութեան և ընդ անդունդ տիեզերաց :  
Զօրավիդն իմ դու ես, դու , և ընդլուսել համարձակիմ  
Յընթացս ահեղ և անսահման յաւիտենից ձանապարհին :  
Որոտագոչ, արփիաթեւ սուրան զինեւ գունդք երկնային ,  
Եւ շըչեն ականջիս , արշաւասոյր պէս կայծականց ,  
Արեգակունք հըրեղին որ սըլանան անհատահոս :

Աչօք բացօք ըմբռնեմ զանցեալն համայն և զապառնին ,  
Եւ ինձ կեանք , անէութիւն, մըշտախաղաց շարժումն իրաց ,  
Եւ նա զր Աստուած կոչեն բնաւից ձայնք համահաճ ,  
Այս ամենայն թըւի մատեան մի ընդարձակ և ատրաշէկ  
Զոր ընթեռնուլ ուսցունեն ինձ քո նայուածք արփիաթուլ .  
Եւ դու կաս այնըմ առ երի և վարդ մատին քո ի ծայր  
Ցոյց տաս ինձ բոսրավառ տառերն այն մեծ մատենին .  
Հզգամ ասլրիւ ճշմարտապէս , զի եգերիայն ես իմ հոգւոյն :  
Եւ այսպէս թագաւորես ահա սըրտիս մէջ , Աստարտէ՛ . . . .

\* \*

Գիտես տընակն այն կորուսուած Ռուկեղիւրին անդ ի խորս ,  
Մենաւոր , կըզգիացեալ , ցածուն երդեօք , դալարազգեաց ,  
Ուր անձանօթ թըւչուներ խօսին բարբառ մ'անպատմելի :  
Անդ երեկոյն խորհուրդ մ'է և հանդէս են առաւոտներ :  
Կակաչ , շուշան և յասմիկ լի են տարտամ բըզզիւններով .  
Բոսրագեղ ելակն յերկիր ճաճանչից տակ բըբըջի ,  
Եւ ողկոյզք մարդարտաշար թաքչին , պարկեշտ , ընդ տերեովք :  
Անդ , տարիներ յառաջագոյն , մայր իմ երթար տեսնել քո մայր  
Որ դիեցիկ ունէր մանուկ , և այն մանուկ դու էիր :

Պատանեակ էի յայնժամ , և չեմ յիշեր ի՞նչ խօսէին .  
Այդ երկու մատաղամարք , բայց յիշեմ քաջ թէ նոցա սիրտք  
Միմեանց համար չունէին ծալք և թէ զիրեար սիրէին յոյժ :  
Անցան երկար տարիներ , նոքա ոչ եւս են , Աստարտէ :  
Գնացին հանդչիլ մեռելոց անկողնոյն մէջ լայնատարած ,  
Ուր ամենքն ալ պիտի երթան երեկոյին կամ վաղագոյն :  
Անդ թէ տային մեզ կենակից լինել , ո'վ իմըս Աստարտէ :  
Թէ հաճէի՛ր . . . . անդանօր , հեռի , շարժմանց մեծ քաղաքին ,  
Ոնցունենք մեր օրեր այդ տընակին մէջ քոյր հոգւոյս :  
Անըսպառ սիրոյս երգեմ առ քեզ նուագներ հանապաղօր .  
Յաւիտենին համ գոյ գորովս առ քեզ ես հաւաստեմ :  
Անդ ցերեկներն ամարան սահին անց են զերդ մի բոպէ ,  
Քանզի անչափ և անսահման են իմ ուխտեր և իղձեր ,  
Եւ զի բազում են առ քեզ բանքիմ , գիտցիր , ո'վ Աստարտէ :  
Թէ գայ ձըմեռն , անուշաբոյր վառարանին շուրջ բազմած ,  
Յերկարենք մեր զըրոյցներ մինչ աքաղաղն առաջին :  
Անցելոյն յիշատակներ լինին բանից մերոց նիւթ :  
Խօսինք զայն էակաց զոր մեք երբեմին աեսանք  
Կենսալից զըւարթադէմ , գեղցկաշնորհ և իմաստուն ,  
Որոց աչեր փակեալ են այժմ ընդդէմ արփւոյն ճառագայթից ,  
Որ գընացին , կորագըլիսիկ , զերդ վիրաւոր թըւչուններ ,  
Եւ մըտան ընդ այն նեղ դուռն ընդ որ միայն մըտնէ մարդ :  
Յիշենք ըզնոսա , ո'վ Աստարտէ , զի յիշատակ  
Միակ կեանքին է աննիւթական զոր մեռեալներ կարեն ապրիլ :  
Քայլ առ քայլ անցնենք կրկին ընդ նոցա քայլս անհետեալս .  
Յուշ մեզ լինին նոցա բանք , նոցա յոյսեր և երազներ ,  
Եւ , ո'վ իղձ անկարելի , առնենք այնպէս զի վերըստին  
Ապրին նոքա ի մեզ և բերկրին սիրտք վաղաթարշամ :  
Եւ խօսինք զտիեզերաց և զեհովայ ըզհինաւուրց .  
Խօսինք զժամանակացն ըսկըզբանէ և զվախճանէ :  
Քընընենք մի առ մի զհամայն արարըս մարդկայնոց :  
Յառաջանանք ժամանակաց ընդ խորութիւն մըւըսապատ :  
Խորհինք յաւուրան յառաջինս յոր երազուն խորհէր Դաւիթ  
Եւ քըստանւնք զարհուրանաց գնային 'դ անդամըս նորա :  
Յաղթ բըրգունք դըրացիք փառահոսանն այն նեղոսի

Թող շիջանին յաչըս մեր զերդ կոհակներ ովկիանուն : [հին  
Մովսէս, Սոկրատ, Կոմիուլիոս, Հուգոն յուղով մեզ պատա-  
եւ ասեն մեզ, յապուշհարեալ և մատն ի շուրթըն պատկառուտ,  
թէ մեծ է Տէր և անձառ և մարդն ոչինչ է առ նովաւ,  
եւ թէ ոչինչ լաւագոյն է առնել մարդկան յաշխարհի աստ  
Բայց թօթափել վաղվաղակի ամեն խորհուրդ կանխակալ  
եւ դիւր առնել ըստ կարելոյն անհուն ցաւոց մեր գոյութեան:  
Դիմենք ի զնին այն էակաց զոր Վէտաներն երգեցին  
եւ դիւցաղանց զորս Հոմեր յաստուածային ոգեց ի քնար:  
եւ յայց ելնենք դից համօրէն և հինաւուրց աստուածութեանց.  
Գըթոյ ժըպիտ ի շըրթունս, զաւերակաց քըրքըրենք զաձիւն.  
Տաճարք, մեհեանք և բագինք տան մեզ լըսել ձայն խորհըրթոյ:  
Տող առ տող անցնեն կեսարք գոռ, թալկադէմ մեր առաջ,  
Արիւնոտ դափնի 'ձակատ, զըղման մոխիր ցանեալ զդըլսով:  
Յետ այնորիկ մեր սէր անբաւ փոխուի ի սէր համայնից,  
եւ որոնենք և գըտնենք զերջանկութիւն հընարաւոր:  
Առաջի մեր ակնարկին բոլոր թոյներ և դառնութիւնք  
Մեղքը անուշ թող եղնին և իջնեն քայլք քանասար  
Հնկերահաշտ արածիլ ոչխարաց հետ ի մարդարօտս .  
եւ փոխուի այս աշխարհ ի մի դըրախտ բուրումնաւէտ,  
Ուր սէր թագաւորէ ծաղկապըսակ, միահեծան :  
եւ յայնժամ ցամաքին համայն աղբերք դառն արտասուաց.  
եւ լըոէ բուն տըրտմահեծ և յարազուարձ դաշնակութիւն  
Հոսի ամենուրեք, և բիւր աղբերք և թըռչունք  
Յիրեար զուգեն և խառնեն իւրեանց դայլայլ մըշտահոսան :  
եւ յայնժամ ասեմ քեզ. «Տես, քո գործ է այս ամենայն .  
«Դու ես թագուհի այս ամենուն և տիրուհի :  
«Դու ինձ ժըպտեցար, և ժըպտեցան քեզ տիեզերք :  
«Եթէ դու զիմ մերժէիր սէր, կարծեմ խաւար պիտի պատէր  
«Հզհամօրէն աշխարհաւ և շիջանէր մեր արեգակն » :  
եւ յըղփացեալ երջանկութեամբ, յառենք յիրեար մեր աչեր.  
եւ ասենք թէ այսպէս անձանձրոյթ են կեանք անըսպառ  
եւ թէ այսպէս սիրել զիրեար տայ մեզ խորհուրդ զյաւիտենից:  
Այսպէս անցնեն մեր օրեր հիւսեալ խընդիւ և խորհըրդովք,  
Որպէս սահեալ անցնեն ալիք առուին ծաղկամք ափնածիր :

Քառեակ եղանակաց ի ճահ լինին մեր ըզբաղմունք :  
Մաղկապըսակ Ամարիւլիս, փերեւեթես գարնան զարդերն.  
Ի կութս այգւոյն հանդրիմես քո բագուկներ մարմարանման.  
Բոսոր շըրթանց քոց խառնըւի կեռասին հետ, այտք քո՝ դեղձից.  
Դողալով կախեմ շուրթերս ըզքո շըրթանց մեղրանաշակ ,  
Որպէս կախի դողդոյն մեղու ըզբաժակէ չուշանին :  
Խառնըւի մըրմունջ առուին ընդ ձայն քո քաղցր որ խօսի ինձ ,  
եւ անձանօթ սոյլք թըռչունց, սիրախօսիկ ի ծըմակին ,  
Ապշեցունեն ըզմիտըս մեր գերաշխարհիկ խոհերով :  
Արփիազգեաց թըզենեաց թող որորէ զմեզ սօսաւիւն ,  
եւ նընջենք զանմեղաց նինջ, ձեռն ի ձեռըն, գերեջանիկ ,  
Երկնապիշ, խորհըրդաւոր, նըւալ բըզմամք որորեալ  
Զոր անհամար թեւաւորք հըծծեն ի յօդս թեթեւածեմ:  
Եւ մինչ անու րջք խաղաղութեան զմեր թեթև քուն փայփայեն ,  
Որպէս սողոխ ամարան , անոյշ կերացդ կետ խաղալով ,  
Սըփոէ զայնս զիմ երեսօք և ապ 'անդրէն առնու ի բաց ,  
Եւ մինչ ասպրինք մեք այն կենօք որ ոչքուն է, ոչ արթնութիւն ,  
Ահա լըսենք զի զմեզ կոչեն և տան զանուն իմ և զքոյին .  
Մեր օդային այդ քընոյ մեք զարմացած բանանք աչեր ,  
եւ տեսնենք, բերկրապատար, թէ Աստուած է որ զմեզ կոչէն :

## Մ Շ Ո Ւ Հ Ի Ն

Առ Տ. Պետրոս Սրապեան

Ես աղջիկն եմ որ մըտածէ պանդուխար .  
Նորա նըսեհն հոգալ է իմ սուրբ ուխտը :  
Ես աղջիկն եմ որ դուն ուրեք կը ժըպտի  
Եւ որ ծեր է հոգով, թէպէտ նորատի :  
Ուր են այնչափ իմ եղբայրներ քաջարի :  
Այսչափ երկար ամիս անցաւ և տարի ,

Քանի՛ գարուն եկաւ պըճնել մեր սարեր  
Հոյլ հոյլ ծաղկօք և ճաճանչով լրւսահեր .  
Քանի՛ ցուրտ ցուրտ ձըմեռ շընչեց հիւսիսի ,  
Եւ մեր սըրտին պատեց ձըմեռ որպիսի .  
Ո՞րչափ երկար , դէտակն անոնց ճամբային ,  
Որդիք և մարք յուղին նային ու նային ,  
Եւ դեռ չը կայ գարծի լուր մը կամ նըշոյլ .  
Ծիծառներն ալ գաղթեն այլուր բոյլ ի բոյլ .  
Ա.յլ ամարան տօթագին շունչ արփաթեւ  
Յառաջին բոյն վարէ զնոսա հեւ ի հեւ :

\* \*

Եւ աղջիկն իմ որ մըտածէ իւր քոյրեր  
Աստ անդ ցրուած , ծաւի , թուխ՝ կամ ոսկեհեր .  
Ա.յն իմ քոյրեր ոյց կարօտով անձկայրեաց  
Մաշի , հալի արրառում հոգիս սրդագգեաց :  
Ո՞ւր են նոքա : Ո՞ւ տայր ինձ թեւ լայնասիւռ ,  
Եւ քառաշունչ հեծեալ ի հողմ կամ զեփիւռ ,  
Երթայի անդր ուր իմ քոյրեր բընակին ,  
Եւ , որպէս մայր որ պաշտպան է զաւակին ,  
Լայնածաւալ իմ թեւերով խնամէի  
Զաղբատն անսուրբ հողմոց ընդդէմ ամեհի ,  
Զորք՝ գայլին դէմ և զիրատարփըն՝ ընդդէմ  
Ծաղկապլսակ պիղծ անդընդոց բալադէմ .  
Եւ ասէի նոցա . «Անոյշ իմ քոյրեր ,  
Թէ առ ձեր ազգ ճշմարիտ է գորով ձեր ,  
Եթէ իրօք սիրեցիք դուք մեր հէք մայր ,  
Թողլ չունենան բընաւ հրապոյր ձեր համար  
Պերճութեանց զարդ , նազանք և շուք պըճնասէր ,  
Ա.յլ ժըրագլուխ եղէք և զգօն , ով կոյսեր ,  
Տարէք վըշտաց . խոհեմ եղէք , երբ գոհ էք .  
Զեր պատիւը թեթեւութեանց մի՛ զոհէք .  
Զի ուր մի ազգ ամրող ունի մեծ . . . ,  
Կիներ պարտին լինիլ լուրջ և ծընդասէր :

\* \*

Եւ աղջիկն իմ որ խոկայ դեռ բազում ինչ ,  
Ոյր արծուանման և հեռատես նայուած ջինջ  
Մերթ պատահի յուսածիծաղ աւօտի :  
Մերթ տըրտմազգեաց պատկերներով աղօտի :  
Այո՛ , յայնժամ , երբ դառնութեան խորհուրդներ  
Զարաշըռուկ խումբով զիս շուրջ են պատեր ,  
Գործ ի ձեռին առնում , և մինչ մատունք ժիր  
Ոստնուն խաղան վերայ գործոյս անձանձիր ,  
Ես , երազուն , խոկամ զանցեալ ժամանակ ,  
Եւ յիս զարթնու բիւրապատկեր յիշատակ :  
Մերթ ծիծաղկոտ , մերթ բուռն և վէս տեսիլներ  
Թափառայած հոգւոյս կարգան հըրաւէր :  
Պէս պէս վիճակը մեր մարդկութեան երեւին  
Ինձ հետզհետէ , նըկարներով խըմբովին :  
Տիք մանկութեան , այն առաւօտ վարդագոյն ,  
Ոսկեդարն այն արդար և սուրբ մեր հոգւոյն .  
Ապա տարտամ համակրութեանց այն հասակ ,  
Ուր մի հրեշտակ խընդրենք ծօնել մի պըսակ ,  
Ուր երազներ անկարելի թըռչըտին ,  
Վարդապայծառ , հոգեզըւարձ մեր չորս դին .  
Եւ ապա բուռն այն կիրքերու եղանակ ,  
Փառաց անձկով փըշազարդիկ ժամանակ ,  
Յորում ոմանք այնչափ անկնին երկրաքարչ ,  
Յորում ոմանք այնչափ տանջին աղեխարչ ,  
Եւ ապա վերջն ամեն բանի . մութ շիրիմ ,  
Կենաց ծովուն մէջ դըրուած խոնթ ոխերիմ . . .

\* \*

Ասեն ինձ թէ գեղեցիկ եմ և շըքել  
Եւ թէ քիչեր կան ինձ նըման աչագել .  
Ասեն ինձ թէ մի նայուածն իմ աշերուն  
Կարէ բիւրեր անել գերի իմ սիրոյն ,  
Թէ նըրբաւարտ է իմ հասակ գեղանի  
Եւ թէ շըրթանցըս քաղցրութիւն չափ չունի .  
Ասեն ինձ թէ աղաւնոյ մի նըմանիմ ,

Թէ անպատում չնորհներ ունի բերան իմ .  
 Թէ ուր ուրեք և երթամ՝ ինձ հետ քարշեմ  
 Մի մըթնոլորտ որ անոյշ է և վրսեմ .  
 Դեռ, ի՞նչ գիտնամ, հազար բաներ, թէ վարսք իմ  
 Զամեն աշխարհ անեն ինձ սերտ մըտերիմ,  
 Թէ տատրակի նըման քայլեմ, թէ ճակատու  
 Ամբըծութեան մի խորան է լուսակաթ :  
 Ի՞նչ փոյթ է ինձ այս ամենայն, երբ պանդուխտ  
 Են իմ եղբարդ և իմ քոյրեր, յորոց թուղթ  
 Հազիւ տարին ընդունիմ ես մի անգամ,  
 Եւ երբ բազումք են հէք, թըշուառ, անխընամ:  
 Ի՞նչ փոյթ է ինձ այս ամենայն, պանդուխտը,  
 Նորա նըսեհն հոգալ է իմ սուրբ ուխտը .  
 Ես աղջիկն եմ որ դուն ուրեք կը ժըպտի  
 Եւ որ ծեր է հոգով, թէպէտ նորատի :

## ՈՐԴԵԿՈՐՈՅՍ ՄԱՅՐՆ

Նըստած էր նէ պատուհանին առաջի,  
 Եւ անսովոր շարժմամբ չըրթունք չարժէին .  
 Առանց բընաւ ողբոց, առանց հառաչի,  
 Մընայր անձկագին :

Կորուսած էր երկու զաւակ. մին աղջիկ,  
 Կոյս մ'որպիսի տեսնեն մարդիկ սակաւ յոյժ .  
 Միւսըն կըտրիմ մի պատանի գեղեցիկ,  
 Հզգօն և աշխոյժ :

Երկու զաւակ, զոյգ մի աստղեր իւր հոգւոյն,  
 Յորս սեւեռած էին համայն իւր յոյսեր .  
 Զոյգ ծաղիկներ յորոց տեսիլ քընքշագոյն  
 Ամեն բան սիրէր :

Երբ իւր որդւոյն խօսէր այդ մայր խանդավառ,  
 Կարծես կոյս մ'էր խօսեցելոյն խօսակից .

Շառագնէին առ յոյժ սիրոյն մեղմաբար  
 Այտք իւր ժըմտալից :

Երբ իւր աղջիկն, ոյր քաղցր էին նայուածներ,  
 Աչացն ուշիմ չը թըւէր զուարթ բաւական,  
 Ներա համար խընդի բառեր մայրն ունէր,  
 Բառեր որ ժմիտ տան :

Եւ յաճախ իսկ ասացած էր իւր դըստեր .  
 « Աղջիկըս, դու սըրտիս գանձն ես թանկագին,  
 Եւ կարծեմ մայր մի այսչափ սէր չէ տածեր  
 Վասն իւր զաւակին :

« Այո՛, եղբայրդ ալ պատուական է հոգւոյս,  
 Եւ գիտես թէ սիրեմ ըզնա որչափ զքեզ .  
 Կըրկին վարդեր էք աննըման, դեռարոյս,  
 Բաղցր ինձ զուգապէս :

« Այլ ի վաղուց սիրեցի յոյժ հրեշտակներ  
 Որ երեւին երեւմն հոգւոյն հիացած,  
 Եւ երբ հայիմ ի քեզ, թուիս ինձ սըրբանուէր  
 Հրեշտակ լուսազգեաց :

« Դո՛ւստր իմ, աչերդ հաստատէ մէջ իմերուս,  
 Եւ երկնային երանութեամբ ողողիմ .  
 Դո՛ւստր իմ, թող ինձ որ պագնեմ քո ճակատ լցու,  
 Եւ սլանան միտք իմ » :

Այսպէս սիրած էր . սակայն մահն անողոք  
 Իւր գիրգ ծոցէն խըլած էր զայնս երկոսին,  
 Որպէս երկու ծիլեր քըշտէ մըշակ ոք,  
 Ի անկնին միասին :

Գնացած էին նոքա ուր թէ երթայ մարդ ,  
 Այլ եւս չառնէ բնաւ վերագարձ յաւիտեան .  
 Գնացած էին այն ճանապարհն անզըւարթ  
 Սըդոյ, տըրտմութեան :

Այլ նոցա մայրն հաւատալ չէր կամեցած  
 Թէ արդարեւ մեկնած էին իւր որդիք

Եւ թէ մեկնած էին յաւէտ և անդարձ .

Սպասէր հանդարտիկ :

Նէ հաւատար եթէ վաղ կամ անագան  
Զոյգ թըռչունք իւր հոգւոյն պիտի դառնային .

Ուստի պլուցեալ յուղին , ներա բիրք ական

Անթարթ հայէին :

Այդ վարդազգեաց գըտնէր ըզնէ անձանձիր ,  
Երկայնամիտ , որ ըսպասէր տակաւին ,

Նօթի , ծարաւ , հերքն ըզգլիսով ցան և ցիր ,

Անխօս , թալկագին :

Երկայն , երկայն ժամք տըւընջեան անցնէին ,  
Եւ նէ յամառ աչօք դիտէր զճանապարհն ,

Որպէս գառնուկն ի սպանդ վարեալ մօր դարձին  
Սպասէ վայրապար :

Միայն երբեմն , հէք կին , հառաչ մանհամբեր  
Ցոյց տար եթէ յապազէին կարի յոյժ .

Այլ վաղանցուկ սա տըրտմութեան մի ամպ էր .

Սիրտն էր վաղարոյժ :

Մէն մի անցորդ որ հեռիէն նըշմարուէր ,  
Իւր զաւակն էր կամ իւր դուստըր նազելի .

Եւ պատրանօքն իւր սիրտ խոցուէր կարեվէր ,  
Այլ կայր անյեղի :

Թէ սօսափէր հողմընկեցիկ մի տերեւ ,  
Կամ դըրացւոյ մի տատանէր վարագոյր .

Թըւէր նըմա թէ աւանիկ թեւ ի թեւ

Գային եղբայր , քոյր :

Մի քանի օր յետոյ անցանք մեք ընդ այն .  
Փակեալ էր արդ պատուհանն ուր նըստած էր .

Կեանքն աքսորեալ էր և լուռ էր ամենայն .

Մայրն ալ գնացած էր :

## ԶԱՅՆՔ Ի ՄԻԱՅՆՈՒԹԵԱՆ

Անցեալ օր էր , որպէս երբեմն , առանձնացած էի , խոկուն ,  
Հեռի , հեռի ի քաղաքէն , անտառին մէջ անմարդաձայն ,  
Ուր երբեք չը հասնէին շըշուկք կենաց և շարժմունք ,  
Դադարէին հողմոց շունչք և անդողդոյ էին սաղարթք .  
Լըուէր յամառ ձըռուողիւն ձըպոան ի յոստըս բարձրաբերձ :  
Սմենայն ինչ , արձանացեալ , ունկընդթէր իմըն գոգցես  
Համատարած լըռութեան որ վեհաչուք թագւորէր :  
Հազիւ աստի անտի մի սըլըրդող նուրբ ճառագայթ  
Անկանէր առ ոտըս իմ , զերդ ադամանդ մի կորուսեալ  
Զոր յանըզգոյշս ընկենու ոմըն արքայ ծիրանեզգեաց :  
Բիբերս յառած ի գըմբէթ նըսեմաստուեր մայրեստանին ,  
Անձնատուր երազոց որ աշխարհի չէին բընաւ ,  
Կայի և ես արձանանատիպ , և լըսէի իբրու ձայն  
Կամ մանաւանդ իբրու հըծծիւն որ մըրմընջէր ականջիս ,  
Որպէս յորժամ գալտ խորհուրդ աղերսարկու հըծծէ մի կոյս  
Առ բոցարիք պատանի որ խիզախէ ի պատերազմ :  
Եւ ձայնն ասէր . «Երիտասարդ , որ թըւիս յար երազել ,  
Ասա ինձ , զ՞վ խընդրեն քո խորհուրդներ հոգէիսըուով .  
Զով խընդրես և չես կարող քո խսկ անձին տալ համար :  
Գիշերախառըն դու զարթնուս և զնա հարցնես գողալով .  
Հարցնես բանակն աստեղաց , պաղատախառն հարցափորձես  
Հինաւուրց անթիւ գունդերն որ զքո գըլիսով սաւառնին ,  
Հանգունատիպ ոսկի թըւչոյն որ պատրաստին ի սըլանալ :  
Եղողին առնես հարցուած , հարցապընդես դու րզայկ .  
Արջոյն մեծի և Փոքուն մանըր առնես դու քըննութիւն :  
Ծիր կաթին քեզ թըւի մի արահետ սպիտակասփիւռ  
Ընդ որ սակաւ յառաջագոյն անցաւ էակըն զոր խընդրես :  
Հնդ որ սակաւ յառաջագոյն անցաւ էակըն զոր խընդրես :  
Հզոսսա ամենեսին վըրդով հոգիկ խուզարկէ ,  
Այս , և նոքա բնաւ պատախանի չը տան քեզ :  
Այգուն այգուն յառնես ընդոստ , ի հորիզոնն ակնապիշ .  
Որ ծովէ ծիրանեծուփ ուր ընկըլմին քո հայեացք ,  
Հարցափորձես անդրէն ըզնա և անձկութեամբ հալիս մաշիս :

Թէ երեկոյն ժամանէ իւր նըւաղկոտ աղմուկներով  
Որ արեգին ճամանչից հետ ամփոփելով շիջանին .  
Երբ ուռնու ծով կապուտագեղ որպէս մի սիրտ մորմոքեալ ,  
Զի քեցեալ հատանին սուրբ ճառագայթք յիւր գիրդ ծոցոյն ,  
Եւ յայնժամ որոնես դու զառարկայն քո խորհըրդոց :  
Յարաժամ , ամենուրեք սիրտ քո նորին ի խընդիր  
Ալեծըփեալ երերի զօրէն արծուոյ վանդակարգել ,  
Որ գայ և դարձեալ գայ հազար անգամ թեւաբախ  
Ի նոյն տեղի՝ գուն գործել ընդգլորկելոյ ծիր լայնագոյն ,  
Այլ ընդէ՞ր աշխատ առնես քո միտքն ու սիրտ վայրապար .  
Եւ ո՞վ երբեք աչօք բացօք կարաց տեսնել Եհովան .  
Ե՞ր նըւաղկոտ ականողլիքդ բարձրացունես ի յերկին ,  
Զերդ խոնճեալ ուխտաւոր որ յիւր վախճան ձըկտի հասնել :  
Ո՞չ միթէ առաւիր գուն գործեցին այնքան խորհուրք  
Գըրկել զանպարագիծն և երկրաքարշ անկան ի վայր :  
Ո՞չ բազումք մոլորեցան , զի ջանացին տեսնել զիր էն :  
Ո՞չ Պիւրոն , ո՞չ միթէ Քանդ , ո՞չ Հիւմ յաւէտ ձըդնեցան ,  
Եւ հուսի հեռացան ի ճըշմարտէն զոր խընդրէին :  
Ո՞չ ապաքէն Եպիկուրոսն զառածաւ և Դեմոկրիտ .  
Հոպագէս և Տ'Օլպաք ո՞չ ապաքէն մոլորեցան .  
Զի նիւթոյ մէջ կարծեցին գըտնել զըսկիզմն ամենայնի .  
Նիւթը միայն նոցա խօսէր և նա եւեթ ունէր բարբառ .  
Մըտազբաղ , ակընդէտ նորա ձայնին և էութեան ,  
Զը կարացին երբեք լըսել միւս այն աւաշ անլուծելի  
Որ խօսի բազմաց իսկ և որ ազդէ մարդկան հոգւոյն ,  
Իբր հեռաւոր մի նըւագ որ յաշխարհէ չէ բընաւին : —  
Արդ ընդէ՞ր վարանամիտ երերածուփ տատամսիս .  
Զե՞ն ըզդար զինեզութիւն . ահա նա ինքն է զոր խընդրես .  
Այդ անսահմանն և այդ անհուն միթէ չե՞ն քեզ բաւական :  
Ի՞նչ այլ ճահագոյն բընակարան ընտրէր Աստուած  
Քան զոր մարդն , յապուշ կըրթեալ , անհունութիւն անուանէ .  
Նորա գիրկ անծայրափակ ըըթըւի՞ քեզ փարելի :  
Ի՞նչ կայ հեշտագոյն քան անհունին ապաւինիլ ,  
Եւ աւելի քաղցր ի՞նչ կայ քան հաստատել անծայրածիրն :  
Եթէ մարդոյն պատահէր ըզհակառակն երբեք տեսնել ,

Եթէ ծայր կամ սահման ինչ տիեզերաց նըշմարէր ,  
Ո՞չ անհըրապոյր յայնժամ լինէր աշխարհ և ո՞չ եւս ամայի .  
Դատարկ տիեզերք չը թըւէի՞ն աչաց նորո՞ ,  
Եւ ո՞չ յայնժամ յուսաբեկիչէր վայրապար խնդրել զԱստուած :

Եւ շիջաւ մըրմունջն այն , զոր օրինակ բոյլք աստեղաց  
Անհետանան հետքիւտէ ի ճամանչել առաւօտու :

Շիջաւ այն հըծծիւն , զի ըսկըսան տերեւք դողալ ,  
Եւ շըրշիւն սաղարթուց խառնէր թեւոց ընդ սօսաւիւն ,  
Եւ որորեալ հաւուց երամ ըսկիզմն էառ ի ճըուուղել :  
Կաթք լուսեղին յաճախեցին և շուրջ զինեւ սստոստէին ,  
Զօրէն աչաց լուսաշող որ կաքաւեն յերեսս երկրի :  
Ի գուր անդրէն ըմբռունել ջանայի զճայնն որ ինձ խօսէր .  
Աղմբկայոյզ կենդանութիւն ամբոխեալ էր ապաքէն  
Եւ գրաւէր զիմ ուշ համայն : Աղերսաւոր , գոչէի .  
« Դադարէ՝ շունչդ այերաց , վայրիկ մի եւս հանդարտէ՝ .  
Մի՛ ճըշեր , ո՞վ գու ճըպուռ . տերեւք , ո՞հ , մի՛ տատանիք :  
Բոժո՞ժք կենդանի զոր Աստուծոյ ձեռըն կախեց  
Զոստոյ իւրաքանչիւր , գեռ մի հընչէք , ո՞վ թըռչունք .  
Կամիմ լըսել տակաւին և յաւիտեան կամիմ լըսել  
Այն դաշն ձայն մըխիթարիչ որ ըսփոփեց իմ հոգին » :



## Ա Թ Ն Է

Եի տըրտում անհընարի՞ն տըրտմութեամբ .  
Լըսած էին իմ շուրջ համայնք անմըռունչ .  
Վըհատութեան պատած էր զիս մըթին ամակ .  
Մերձ ըզգայի մահուն շունչ :

Յայնժամ դու ինձ երեւեցար , պաշտելի ,  
Ցեզր անդունդիս ծըլած ծաղիկ հրաշազան :  
Նորոգ կեանքով լըցաւ հոգիս եղկելի .  
Հիւանդ միտք իմ բուժեցան :

Լալահառաչ ի տես քոյին սուրբ շնորհաց ,  
Առանձինըն ես խորհեցայ ընդ երկար .  
Խորհեցայ այս կենաց վերայ վաղասլաց .  
Զերդ տերեւ սիրտ իմ դողար :

Որչափ ամրիծ էր գեղ քոյին և չըքնաղ ,  
Որչափ անոյշ էր քո նայուած երկնային ,  
Այնչափ խորին էր յոյզ սըրտին իմ նըւաղ ,  
Եւ խընդիւ աչք իմ լային :

Օրերս հիւսեալ յուսահատի խորհըրդովք  
Արշալոյսի դոյներ առնուլ ըսկըսան .  
Քո անձն եղեւ ինձ զօրութեան անհնան բովք  
Ո՛վ դու հրեշտակ անուըման :

Հաւուց մըրմունջք առին աւաչ հոգեսփոփ ,  
Եւ յոյժ մըտացս որ նախագոյն նըւաղէր ,  
Վերադառնար ինձ լի ու լի և ամփոփ .  
Երկին դարձեալ ծիծաղէր :

Ո՛րպէս վըստահ նայէի այժմ աշխարհի  
Որ լուսաւոր թըւէր զըւարթ աշերուս .  
Ո՛րպէս ամէն բան երեւէր ինձ բարի ,  
Եւ ժըպտէր ինձ երկնի լոյս :

« Տէ՛ր , գոչէի , եթէ երբեք զիս տեսար  
Որ սիրեցի զարդարութիւն քո մաքուր ,  
Եւ գըթաս ինձ ; զըւարթնոց է հաւասար ,  
Քո հրեշտակաց է նէ քոյր :

« Նէ համանման է էակաց լուսաժպիտ  
Զոր քընոյ մէջ տեսնեն երբեմըն մանկունք .  
Անմեղ և սուրբ ներա հոգին լուսափթիթ  
Ամբըծութեան ունի կնուք :

« Մատաղ գառին նըման է նէ , աղաւնւոյն  
Որ թեւաբաց և գլխիկոր սաւառնի ,  
Ոյր չուրթերէն ծորէ միւռոն սըրբագոյն  
Օծել զնակատ կուսանի :

« Իւղ և մեղր են ներա բառերն հանճարեղ .  
Իմաստութեամբ գողցես ճակատն է օծուած .  
Բարի է նէ , և զի կարի է անմեղ ,  
Օրհնէ ըզնէ , ո՛վ Աստուած :

« Լալ չուրթերըն անոյշ միայն ճաշակեն .  
Գոհ երջանիկ լինի իւր սիրտ զերդ թըլոչուն  
Զոր ազատեն տըլայք ձըմրան վանդակէն ,  
Եւ սըլանայ առ գարուն :

« Ներա ճամբուն վերայ սըփոփն ծաղկըներ .  
Ամենուրեք ծիծաղ տեսնէ և ժըպիտ .  
Անցնեն գիշերք երազներով սիրանուէր  
Եւ անըրջովք լուսափիթիթ :

« Իւր բարեկամիք և ազգականք զնէ սիրեն .  
Այն մեծ սիրով գոր ես սիրեմ զքեղ . Աստուած .  
Եւ քաղցրութեամիր համայն ոըրտից թող տիրեն  
Ներա աչերն ու նայուած » :

Պիտ հաւատատան որչափ զիս գոհ ըզգայի ,  
Երբ քո համար առնէի այսալէս մաղթանք ,  
Թէ սենեկիս մէջ երթայի և գայի ,  
Որպէս ոք ում ժըպտին կեանք :

Այո , հրեշտակ , երանութեան քո մտածում  
Երջանկացնէր տըրտում հոդին իմ դըժբախտ .  
Եւ աշխարհն ուր կան փուշք այնչափ ապառում ,  
Թուէր ինձ հեշտոց և գրախտ :

Շընորհափայլ աղու հայեացքդ եղեն լոյս  
Որ ծագեցաւ ի խաւարչուտ մէջ սըրտիս .  
Զայն քո տըւաւ հըզօր մի ցունց եղիելոյս  
Որ նընջէի ի լալիս :



ԱՌ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ԽՐԻՄԵՍՆ ՀԱՅՐԻԿ  
 Մեք երգ ունինք . ի ձեզ բնակեալ է խորհուրդ .  
 Առաւել ձեզ ունկըն դընէ ժողովուրդ :  
 Բազում այն է զի հուր բառեր ունիք , Հայր ,  
 Որ հըրդեհէ զանտառ մարդկան մըըրկազայր .  
 Եւ երբ խօսիք և բարբառ ձեր հոծ և յորդ  
 Սուրբ տաճարին ամրոխէ նսեմ մըթնոլորտ .  
 Երբ երկնապիչ ձեր հայեացներ բորբոքին  
 ի խանդ վերին և ի յաւիւն կաթողին ,  
 Եւ ծովայեալ առատանայ սուրբ ձեր բան ,  
 Ողողելով ըզսիրտ հըլու բազմութեան ,  
 Պատգամարեր էք իրեւ իմն Անմահին ,  
 Ոյր ի վերուստ ոգիք ի սիրտ ձեր սահին :  
 Վասն այսորիկ պատկառին բնաւք շուրջ ըզձեօք  
 ի արտասուք գան երբեմն հոսիլ ի ձեր գոդ :  
 Հառաշանօք յաճախ լի են ձեր ձառեր  
 Զոր համարինք թէ երկնի բոց մ'է վառեր :  
 Է զի աւաչ ձեր մըըրիկն է բըռնաշունչ ,  
 Յոյր երեսաց փախչին համայնք անմըռունչ .  
 Է զի մեղրով են թաթաւուչ ձեր շըրթունք  
 Ուստի ծորէ , մըխիթարար ցող փափուկ ,  
 Իմաստութիւնն այն գերագոյն և ամոք  
 Որ գանձեալ է ձեզ խորհըրդովք և ամօք :  
 Նա զի և դուք էք մեր նախկին վարդապետ ,  
 Մեր նախագիծ շաւղին վըսեմ կարապետ ,  
 Եւ , հիացեալ , հայէինք ձեր քայլերուն ,  
 Երբ ըսկըսաւ երգել մեր ձայն երերուն ,  
 Ի ձէնջ ուսաք գիտել ըզկեանս և զաշսարհ .  
 Դուք ցուցիք մեզ լինիլ խոկուն և խոնարհ .  
 Չեր են բընաւ վերասլացմունք մեր սըրտին ,  
 Ուր առաջին ձեր շունչեր դեռ խըլըրտին :  
 Չեր են այս յոյզք որ մեր սըրտին մէջ սուրան ,  
 Որպէս սուրայ ամրոխէ հողմն ամարան :

Եւ թէպէտ քաջ իսկ մեզ խորհիլ ուսուցիք  
 Եւ դրոշմեցան ի մեզ ձեր բանք գեղեցիկ .  
 Մեր նայեացներ յառիլ տըւիք աստեղաց ,  
 Եւ կակղիչ շաղն երկնից ի սիրտ մեր տեղաց .  
 Թէպէտ ուսանք ձեր արտասուքն արտասուել  
 Եւ քան զաշսարհ զերկին սիրել առաւել .  
 Ուսանք ներել , զի սսացիք թէ Աստուած  
 Տըկարութեամբ իւր արարածն է օժտած .  
 Քան ըզցասում չարին առաջ գըթութիւն  
 Թէպէտ ըզգալ ուսուցիք մեր սըրտերուն .  
 Եւ թէպէտ չարին գուն գործենք վըտարել ,  
 Որ արդարին չանայ ըզգէմն խաթարել ,  
 Եւ բարւոյն սէր և արկարին գութ ցոլայ  
 Մեր երգոց մէջ ուր կարեվէր սիրտ մեր լայ .  
 Այլ դեռ կարի սակաւ այս ազգ ընթեռնու ,  
 Եւ ձեզ մարթ է խօսիլ նըմա լու ի լու ,  
 Խօսիլ նըմա ուր ամեն բան թուի վըսեմ ,  
 Սըրբավայրին հանդարտութեան մէջ նըսեմ ,  
 Ուր մեր հոգին , հանգուշն , հարեալ զդողանի ,  
 Զը գիտեմ ինչ մի նըրբութեամբ եղանի ,  
 Մինչեւ հասկնալ զյաւիտենից էութիւն  
 Ոյր մեզ վերայ բացուած տեսնենք ակն արթուն :  
 Այո , սակաւ մեզ ժողովուրդն ունկընդրէ .  
 Անտարբեր են նըմա ձայնք որ գան յերկրէ .  
 Յերկինս յառեալ կայ նորա ուշ մըտադիր .  
 Լայն մի մատեան գըտնէ յասաելս ցան և ցիր ,  
 Զոր ձեր հայեացք մեկնեն նըմա լուսավառ ,  
 Եւ ըսկոփանք գըտնեն հոգիքըն թըշուառ :

## ԱՆԿԵՆԾՈՒԹԻՒՆ

Առ. Ռ. Յ. Պէրպէրեան

Զի տըկար են մարդիկ համայն , վըճուով թեթեւ ,  
Զօրէն հողմոց որ յոզդողդ են և փոխեն թեւ ,  
Թոյլ տանք նոցա որ կուրօրէն յարդանք դընեն  
Յաջողութեան առաջ որ է վէս ւ'անօրէն ;  
Զը գըժգըմի՞նք ընդդէմ չարին և սըտութեան .  
Զասէ՞նք թէ վատն է նոդկալի , ցած և դաժան :  
Ճըշմարիտ փառքն առնե՞նք սուտին հետ հաւասար .  
Կատիլանայ ներե՞նք բաղձալ լինիլ կեսար :  
Եւ խոնարհի՞նք ըսպաս հարկնել խըրոխտութեան ,  
Որ ի ձեռին կալեալ ոսկի մի գաւազան ,  
Ունայնութեան պերճ գահոյից վերայ բազմի ,  
Ուր հասնել նա յաջողած է առանց ուազմի :  
Զառնե՞նք այնպէս զի ապիրատն առնու ի միտ  
Թէ Յորնալեան շանթի հանգոյն է մեր ժըպիտ :  
Թողո՞ւնք միթէ յաղթանակել ունայն սըրտից  
Ի'առնուլ ըգկերպ հաւատարիմ հոգւոց ամբիծ :  
Ի՞նչ , ըը փըշրե՞նք եղիւրն հըպարտ զոր ածէ չարն  
Ում պակասի ամեն սուրբ խոհ , ամեն հանձար :  
Նոցա ոյց դաւ արժանիք են միայն և նենդ ,  
Քանզի մեծ է մեր արհամարհ , ցանդ հանդուրժե՞նք .  
Թոյլ տանք նոցա որ մըտովի իւրեանց ասեն .  
« Ահա մարդիկ որ վախճանին դեռ ըսպազե՞ն ,  
Մինչ յաջողիմ ես և առնում յարդ և պաշտօն ,  
Եւ իմ համար են ամեն շուք , փառք , խինդ և տօն » :

\* \*

Ոչ , Պէրպէրեան . դու ուսուցիր ինձ մանաւանդ  
Ցասմամբ լընուլ չարին առաջ . քոյինաւանդ  
Բիւր կայծակամք տըկար լեզուիս զինուի բարբառ ,  
Որ մայրամուտ արփոյն պէս է շիջելափառ :  
Թերեւս , առ մեզ , դու ցոյց տըւիր ինձ զառաջինն

Աննենդ լինել համագոյից պէս յօրինչին ,  
Սուրբ զայրութիւն փայլատակել , երբ տեսնէի  
Հզյաղթանակ ճըկուն վատին ւ'անիրաւի :  
Հզքեղ տեսայ առ մեզ ցասնուլ սըտութեանց դէմ  
Եւ խարդախին ընդդէմ գոռալ փայլակնադէմ ,  
Բուռն հարկանել ըզդիմակաց որ ըաքողեն  
Ամեն կիրքեր որ երկլնչին արփոյն շողէն .  
Եւ լըսեցի քո ձայնն , այլուր ա'յնչափ ամոք ,  
Որ յեղակարծ առնուր չեշտեր հըրաբորբոք :  
Այս , ի զուր սիրոյ ընձիւլ ծըլէր ի մեզ .  
Ի զուր սիրտ մեր , թըռչուն գողտրիկ և անձկակէզ ,  
Լուսոյ , բարոյն ըզհետ բախէ սիրատարփ թեւ  
Եւ ճըշմարտին ըզհետ պընդի ցանդ հւ ի հեւ .  
Ուրեմըն պարտ է մեզ կոռուել ընդդէմ կեղծին  
Որ խափանել ճըդնի զարդարն և զլուսածին :  
Քանզի անփոյթ է չարն վաղուեան և անգիտակ ,  
Եւ միմիայն այսօր է նմա դիք բացարձակ .  
Զի անիրաւն ընդ սէր կենաց ևս կըցորդէ  
Զսէր Սատանին ժանտախորհուրդ ում հաղորդ է .  
Զի ատելի է նըմա յոյժ ճըշմարտութիւն ,  
Պարտ է , ո' զգօն դու Պէրպէրեան , մընալ արթուն  
Անկեղծութեան դըրանց առաջ սըրբավայրին ,  
Նենդաւորին դէմ պաշտպանել որբն եւ այրին .  
Պարտ է լընուլ իսկ մերթ ընդ մերթ մեծ դասնութեամբ  
Եւ անիծել զդիւաշունչ կրից մըթաբեր ամպ ,  
Որ ցըրտութեամբ ուծացունէ մեր սիրտ ջերմին ,  
Ուր անուշունք սակայն բունել միայն ախորժին :  
Այս , անէծք պարտին թըռչիլ մեր կուրծերէն ,  
Ուր սակայն ա'յնչափ քաղցրութեան զգացմունք տիրեն ,

\* \*

Եւ երբ խորհիմ այն վարդերանգ քաղցրիկ օրեր ,  
Ուր գողտր անուրջ մեր ապշած միտքըն որորէր ,  
Երբ անձանօթ դեռ ևս մեզ չարն էր բովանդակ  
Եւ համօրէն լեզույն էինք մեք անձաշակ .  
Երբ ես յիշեմ , ո' Պէրպէրեան , այն արշալոյս

Կենաց, յորում մեզ նըշուէր հաւատ եւ յոյս,  
Յորում ամեն նենդութենէ հոգին անահ  
Ամենայնի համար ունի հայեաց վըստահ,  
Եւ չի դառնար բնաւ սարտուցեալ այն խորշանօք  
Զոր միշտ ազդէ յոռութեանց տես դիւաբորբոք,  
Երբ ըզմբտաւ ածեմ թէ են որ հըրեշտակ  
Թըւէին մեզ որ արդ հըրէշ թըւին համակ.  
Ողբամ յայնժամ այն գեղաբաստ ժամանակներ,  
Երբ հանէինք գողջոյն մեր սիրտ բարւոյն ի նուէր,  
Եւ ասեմ ինձ թէ յայնժամ յոյժ գոհ էինք մեք,  
Քանզի անկեղծ էր ամեն ինչ, անսուտ, աննենդ,  
Զի արդարին հաւատայինք և ճըշմարիտն  
Երեւէր մեզ գերդ ծիծաղ ծով սուրբ և վըճիտ,  
Յորում ցոլալ նըշմարէինք աստղեր անթիւ  
Որ յոգիս մեր հեղեղէին սէր, յոյս և տիւ:

## ՅԻՇԱՏԱԿ-ԲՆՑԵԼՈՅՆ

Եւ շընչէր հողմ ամարան. տատանէին ծառք համախումք.  
Հեւ ի հեւ հեծէր հընչիւն հողմածածան սաղարթուց:  
Երրորդ մասըն հատանէր արեգ շաւղին իւր լուսափաղի.  
Լուռ էին մարդիկ համբուն, զի հեծութեանց դընէին ունկն  
Աղաղակող բընութեան զոր ամրոխէր շունչ մ'երկնային:  
Եւ յայնժամ յիս զարթնուին անցեալ տարեաց յիշատակք.  
Մատաղ իմ մանկութիւն, երբ մայրենի աղու աւաշ  
Որորէր առաւօտուն ապշած աչացըս նինջ թեթիւ,  
Այն քուն թեթեւանինջ որ չէր մըթին, այլ լուսաւէտ,  
Յորում աշխարհ ծիրանի երեւէր ինձ, երկին՝ բեհեղ:  
Եւ ապա պատանութեան այն քաղցր օրեր հեշտակի,  
Երբ ընկերաց հասակալից այնչափ գողմոր էր տուրեառ.  
Օրեր ուսման և մըրցանաց ի մարդ մըտաց դեռաբորբոջ,  
Ուր եւ դոյզն ինչ խառնէին տարտամ դէմքեր երբեմնակի

Անորոշ և վաղանց հանգոյցք հոգւոյ զոր չը գիտենք  
Եւ որ հազիւ թուլակի պարաւանդեն զսիրտ պարմանւոյ:  
Եւ ապա յոյզք ծանրագոյն երիտասարդ խոկուն հոգւոյ,  
Երբ պնդագոյն և սերտ կապանք կաշկանդէին սիրտըն գոզդոջ  
Երբ ցայդ եւ տիւ գրաւեալ էին անվանելի խորհըրդով,  
Յորժամ զցոյ մ'ականողիք ուսուցին մեզ մըտածել,  
Եւթըլսագոյն կամ խարտեաշգլսոյ մի զհետ գնայինք ընդքարշ  
Աստանդական թափառող փոյթ ի խընդիր մի ակնարկի,  
Կամ գլխոյն մէջ ունելով մի պարեգոտ հոլանածեւ  
Կամ օձատ մի նամփորտ արկեալ զմարմնովըն փափկամէջ,  
Անուշաբոյր երբ մըթնուղորտ երեկոյին սրփոէր ըզմեօք  
Եւ խունկը ըզգըլիխ ծեր երկրէս դուրս ըըխէին.  
Երբ ծիծաղ ծաղկատեսիլ ծաւալանար յերեսս երկնից,  
Եւ լըսէինք ի հեռուստ տարտամ աւաչ աղու երգոց  
Զոր պուրակաց մէջ երգէին լոյս աղջըկունք գեղեցկահեր.  
Վայրկեան պաշտելի լըսին յուզմանց եւ ազօթից,  
Յորում լինի ամենագէտ սիրտ մեր և ունկըն այնչափ նուրբ,  
Մինչեւ լըսել մեզ ըզմայն ամենեցուն որ յաշխարհի,  
Ցիր եւ ցան ընդ հիւսիս և ընդ հարաւ, անդ ուր բանայ  
Ակն արփաւէտ եւ ուր իջնէ յիւր գերեզման իշխան լուսոյ.  
Վայրկեան կակլիչ արտասուաց, վայրկեանուր յոյս մեր մեռանի  
Եւ ուր այնչափ քաղցր է այդ մահ, որպէս յորժամյափրացեալն  
Երթայ զանխուլինդրելանդունդ և անդ գտնելզիւր վախճան.  
Վայրկեան ուր ամեն ոք գոզգոս եղնի մի հըրեշտակ  
Անձառին առ ի լինել վեհ ակնարկին արժանագոյն,  
Ուր ներենք ամենեցուն, ուր գաղտ արտօսըր խնդութեան  
Տամկացունէ զականողիս, երբ մըտածենք թէ ենք եղբարք  
Որ ընդ երեկոս միասին պիտի նընջենք նոյն մօր մ'ի ծոց,  
Անփոյթ, անայլայլ, ի քուն յաւէրժ ոյր չիքերագ...—  
Զայսոսիկ, եւ անդէն այն էակներ զոր, բաց ի մէնջ,  
Մոռացան ամենեքին, քանզի թողին զարեւ, զաշխարհ,  
Տրտմարեկ իւրեւանց գըլուխ զողեւ շիրմին հողոյն ներքեւ,  
Եւտ վայրկեան մի ժըպտելոյս առ աստեղաց բոյլս մըշտափայլ  
Եւտ խուն ինչ երեւելոյ որպէս ծաղիկ ընդ երկնաւ,

իշակներ զոր ի զուր կոչենք անուամբք քընքըշագոյն  
 Զոր մեր լեզու կողկողագին կարէ դըտնել ի կուրծըս մեր,  
 Եւ մընան անարձագանգ համայն ճիշեր մեր հոգւոյն . . .  
 . . . . .  
 Եւ շընչէր հողմ ամարան , տատանէին ծառք համախումբ,  
 Գիրկ ընդ խառըն շաղապատեալ տոյլ եւ սըղոխ և սօսաւիւն.  
 Արփենւոյն համապարփակ սուրբ ճառադայթք ի տերեւս  
 Եւ ի թեւ թիթեռան , ի մըկանունս հեղակարկոջ .  
 Ամպք թեթեւ լուսազանգ մեղմընթացիկք ի սուրբ այերս,  
 Զի Մայր բնութիւն որորէր զիւր մոռացկոտ որդին, զաշխարհ .

Առ մի կոյս յոյժ դեռահաս , որ կ'առէր ինձ լրջօրէն  
 Բէ լսած էր մի լուրջ մարդէ քէ վեց ամիսէն  
 աշխարհ պիտի կործանի :

Այսպէս ուրեմն , ուշիմ աղջիկ աշագեղ ,  
 Ոյր նայուածքներ այնչափ խոր են և շըքեղ ,  
 Պիտի ջնջուի երկրագունդը , ամեն բան .  
 Յական քըթիթ մարդիկ ի մահ պիտի երթան :  
 Կործան անկնին պիտի լեռներ բարձրաբերձ ,  
 Եւ անդունդներ բերանաբաց լայնահերձ  
 Պիտի կընեն բուրգ , կոթող , սիւն , շէն , քաղաք :  
 Հրաբուխներու դըժոխաշունչ սեաւ հագագ ,  
 Օձանըման բոցերու մէջ ամպածրար ,  
 Պիտի զգայուի լափել զերկին և զաշխարհ :  
 Աւազանէն դուրս պիտ' ոստնու Ռվիէան ,  
 Ասիա պիտի հեղձուցանէ Եւրոպան ,  
 Ամերիկա պիտի անկնի հիմն յարեւ  
 Եւ զԱփրիկէ պիտի ճմլէ զերդ տերեւ ,  
 Եւ աննըման մի վայնասուն մեծագոռ  
 Սարսեցունէ պիտի աստղերը բոլոր :  
 Ամեն կողմէ պիտի վազէ ի դուրս մահ .  
 Եւ բարեկամք , ոյց սիրտ լընու հըզօր ահ ,

Զը կարենան պիտի գտնել ժամանակ  
 Հրաժեշտ միմեանց տալ . ահափետ աստեղց տակ :  
 Գետեր պիտի շղթայուին անդ ուր և են ,  
 Եւ մըրբկածուփ նոցա ալեաց առաջէն ,  
 Սահանք , խոխումք անկընարին երկնապող  
 Պիտի վանեն ըզմահամերձա դող ի դող .  
 Եւ այր և կին , և խօսեցեալք , մըտերիմք ,  
 Որպէս անհաշու քինախնդիր ոխերիմք ,  
 Յապուշ հարեալ , պիտի մոռնան , շանթահար ,  
 Ոսոխն իւր ովս և զիւր գորով՝ սիրահար ,  
 Եւ անպատում մի ակնարկով ողջունեն  
 Պիտի ըզմահ ում չ'ունէին ակն արդէն :

\* \*

Եւ դու յայնժամ , խորհրդաւոր դու աղջիկ ,  
 Ի՞նչ պիտ' առնես , այդչափ մատաղ , գեղցցիկ :  
 Պիտի ասես թէ անգութ չէ այդ վախճան ,  
 Մինչ ամենքն ալ միահամուռ վերջանան .  
 Կամ պիտ' ողբան ծաղիկ կենացդ արեւը  
 Որ նոր ծագեց ամբիծ ծակափդ վերեւը :  
 Ապագային խորհուրդք ոչ թէ պիտի գան  
 Թեւածել շուրջ ըլքով գիւտվ , զարմազան :  
 Դեռահաս ես . նորահասակ օրիորդ  
 Զը փափագիս պիտի լինիլ սիրայորդ  
 Նրբավայել բարձր հասակով գեղանի ,  
 Նըման նոճւոյ որ հողմերէն տատանի :  
 Անոյշ աչերդ , ոյց մէջ արդէն սէր անհուն  
 Ճաճանչաւուխա բոցեր ունի հոգեսուն ,  
 Ի՞նչ երկիւզով պիտի տեսնեն այն անդունդ  
 Յոր մարդկութիւն պիտի անկնի գունդագունդ :  
 Աւաղ , որպէս տարտամ ահով մ'ինձ նայիս  
 Եւ քո շեշտով յեղաշրջես իմ հոգիս :  
 Թեթեւ ժըպիտ մ'աչերուդ մէջ փայլվըլի ,  
 Այլ նորա մէջ տեսնեմ արտօսր եղիկի :  
 Լրջութեամբ խառն ոչ գիտեմ ի՞նչ ոգեսպառ  
 Կնձուսէ քո ամբիծ ճակատ լուսավառ :

Արդարեւ ոչ թէ հաւատաս բընաւին  
Այս ամենուն , զոր չըմբըռնես տակաւին .  
Այլ ես կարծեմ թէ դու հարցնես ինձ խորհուրդ  
Թէ զիարդ պարտ է կեանքէ մեկնիլ անյագուրդ ,  
Դեռ չըտեսած սիրոյ գարնան արեգակն ,  
Չը ճաշակած սուրբ յուղմանց գողտըր բաժակն ,  
Դեռ չը սփուած իւր շուրջն անոյշ մթնոլորտ  
Որով երկնի հեշտից առնէք զմեղ հաղորդ :

\* \*

Իսկ ես , որ չեմ կարող տալ քեզ պատասխան ,  
Որ ապաքէն անձկաւ մընամ իմ մահուան ,  
Որ չեմ կարող խարել զիս , որ հաւատամ  
Թէ աշխարհ մեծ ովկէան մ'է դառնահամ ,  
Անեզր , անծայր , ուր ամենայն արարած  
Երերածուփ տանջի մինջեւ կատարած ,  
Թէ լաւագոյն էր թէ չէր իսկ երբեք կեանք .  
Իսկ ես , յորժամ վախճան գտնեն ամենայնք ,  
Միայն մի ցաւ , մի վիշտ պիտի ունենամ . —  
Հզքեզ մեծցած տեսնել չպիտի կարենամ :

## ԱՌ ՈՐՍ ՈՉ ԵՒՍ ԵՆ

Վայ ձեզ , մեռեալք . մարեցաւ արեւուն լոյս ձեր համար ,  
Փակեցիք դուք ձեր աչեր եթերին դէմ լուսավառ .  
Երգերու դէմ և այգուն հոգեպարար մեղեդեաց  
Զեր ականջները խըցիք : Վայ ձեզ . թեթեւ երկնասլաց  
Սիրոյ թեւեր չորացան , կործան անկաք ի յերկիր :  
Բազումք ի ձէնջ ունէին պայծառ ճակատ յուսալիր ,  
Եւ ապաժամ գրկեցին սեւ սեւ հողերն անհամբոյր .  
Բազումք վարսեր ունէին գեղեցկահեր մշկարոյր ,  
Աչկունք աղուոր , գեղայօն և հայեցներ երկնային ,  
Հուրբոյ հասակ նրբաւարտ , և այլք լեզու ունէին  
Մեղրածորան , իմաստուն և ըստոմիչ վշտերու ,

Բառեր որ իրոր ի յերկնից իջնէին ցող կենսատու .  
Ոմանք՝ ժըպիտ ազդական որ հոգւոց մէջ սիռէր յոյս ,  
Զերդ մըթութեանց մէջ խորին յանկարծածագ արշալսյա :  
Վայ ձեզ . թերեւս յաշխարհի տակաւին դեր մ'ունէիք ,  
Դեր մի հըզօր , օգտանուէր , և վաղ եղաք դասալիք :  
Թերեւս պայծառ , հոյաչէն պիտ' եղնէիք օրինակ :  
Զոր դժուարաւ իսկ ջնջէր ամենայինջ ժամանակ ,  
Կամ սատակիչք գըթառատ անիրաւին և չարին ,  
Որոց յաղթել դիւաշունչ հոգւոց լինէր դժուարին .  
Թերեւս արի , անցողդողդ արդարութեան շահատակք ,  
Ոյց չը պիտի մոռացուէր բընաւ վըսեմ յիշատակ :  
Եւ անկաք դուք բազում այն է զի մահուամբ վաղահաս ,  
Բազում այն է զի վարդեր որ դեռ կոկոն են տըհաս ,  
Մինչեւ փթթած ձեր հանճար ոյր նշմարել էր դիւրին  
Շառաւիլներ գերանչյլ , զերդ խուն բոցեր որ մարին :  
Այո' , անկաք և բընաւ մեզ չը տըւիք պատասխան ,  
Երբ ձեզ այնքան հարցումներ դողդո՞վ շուրթեր մեր հարցան .  
Իրրեւ թէ մեզ գէմ ցաւած լինէր տրտում ձեր հոգին ,  
Կամ թէ ի վեր երբ ելած՝ էին վարէր կաթողին ,  
Այլ եւս լինէր անհընար ի վայր հայիլ այսր առ մեզ  
Եւ ճախրողին գըթընդակ լինէր սողուն մարդկան տես :

\* \*

Այլ երանի՛ ձեզ , մեռեալք , այս երիցս երանի .  
Զի վերասլաց դէպ յանհունն գնացիք թեւով հոլանի .  
Զի գրկեցիք զոր անճառ և անծանօթն է մարդկան ,  
Զոր իմանալ վայրապար պիտի ճգնին յաւիտեան :  
Երանի՛ ձեզ , զի զերծաք կենաց արխուր տեսլենէն  
Եւ մշտնջեայ , անիծեալ այս վաս կռուսյն զոր զինեն  
Կըրից , փառաց մոլութիւն , շահ , խրոխտութիւն անողատկառ ,  
Նախանձ և հեռ , չարութիւն և եսութիւն ապիկար :  
Զի ոչ միթէ թօթափել է մահ մի լուծ գըթընդակ .  
Ոչ ապաքէն անհամար լուսաւորաց այդ բանակ ,  
Զոր առաւելր քննեցին և զոր հարցնենք վայրապար ,  
Անխոնջ անհուն ուղեւորք ոյց վերջ չունի առապար ,  
Որ անսահման մի կատակ գողցես խաղան մեր գլուխն ,

Թափառայած թռչուններ ոյց չը գիտես ո՛ւր է բոյն ,  
 Ո՞չ ապաքէն այդ աստղեր , թէպէտ ասեն մեզ ոչինչ ,  
 Հաւանութեան մի ակնարկ առնեն թէ այդ կամար ջինջ ,  
 Թէ այդ անհուն , թէ այդ վիճ ամենեւին չէ թափուր  
 Յայն Աստուծոյ զոր մոռնալ պիտի ջանանք մեք ի զուր .  
 Թէ բարձրագոյն և ազատ կենաց մի մասն է այս կեանք ,  
 Թէ Յաւիտեանն ում այնչափ վեհ փափագ ով մեք անձկանք ,  
 Զէ չէ այլ ինչ բայց միակ և իրական էութիւն  
 Ոյր մի անուրջն է աշխարհ , անուրջ սուզ , այլ դ երագոյն . . .  
 Երանի՝ ձեզ զի սլացաք և մերձեցաք խորհուրդին  
 Եւ փարեցաք ըզնովաւ , առիք համրոյրն այն անգին .  
 Եւ մոռացաք այն վիշտեր և դառնութիւն սրտաբեկ  
 Չոր կոյր կարիք , տրգէտ կիրք և տկարութիւն ողբրմ , հէք  
 Կուտակեցին ի ճակատ աւաղելի մարդկութեան ,  
 Եւ խօցիք ձեր լըսելիք դէմ կանչերուն որ թընդան ,  
 Դէմ աղեկէզ ողբերուն զոր համախումբ հեծեծեն  
 Տագնապելց խումբ եղուկ , որ խրեանց կուրծը ծեծեն ,  
 Փետեն ըզէերս ոռնալով , բառնան քրքիջ յիմարի ,  
 Մինչդեռ անցուսալ , փառամոլ սիրտեր , ոյց հուրը մարի ,  
 Տղմաթաթաւ և զաղիր , խարեն , կապտեն , կողոպտեն ,  
 Ցոյց տան ատամ շաղղակեր , վագրեր ոյց աչն է գեհեն .  
 Ապուշ , անմիտ խումբ անարդ որ ծիծաղին մեր վերայ ,  
 Երբ աղտեղի և խաւար նոցա սրտին եմք վըկայ .  
 Որոց գժմիտ բրտութիւն ցածնու այնչափ առաւել  
 Որչափ փոքր են նոցա միտք , որչափ սուտն է անարգել .  
 Որ մի ժըպիտ քապքնելի ունին երբ բուռն հարկանես  
 Նոցա հերացն , երբ տղին մատչին 'համրոյր ալլալիզ .  
 Որ կարծեն թէ չենք տեսներ խրեանց հոգւոյն սեւութիւն ,  
 Որ չը գիտեն թէ արւոյն և բարւոյն աչն է արթուն :  
 Երանի՝ ձեզ , զի այժմիկ , ճաշակելով անսահմանն  
 Եւ սրբացեալ մէջ բովին զոր անուանեն գերեզման ,  
 Գըթոյ արտօսըր հեղուք վերայ չարին և բարւոյն ,  
 Եւ մեր մոլար քայլերը ողբաք հեծմամբ գերագոյն .  
 Չի ողորմած ակնարկով դիտէք այս դառն ովկէան ,  
 Ուր նըշաւակ եղած է գոռ մըրըրկաց սաստկութեան  
 Աշխարհ , զերդ նաւ ալետանջ որ հողմակոծ տատանի  
 Եւ ուստի դուք դուրս ելաք . ա՛հ , մեռեալք , ձեզ երանի՝ .

## ՄԱՂԹԱՆՔ

## ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ԴՊՐՈՑԵՍՆ ՏԻԿՆԱԿ

Անձրեւոտ էին օդք , և երթային , անդըրդուելի :  
 Սուրար հողմ զովաշունչ , ուռնոյր կոհակըն վըրիրացան .  
 Տարմատարմ հաւք ծովային , կըռիչ բարձեալ դժոհութեան ,  
 Սըլանային ապաւինել յերդիս սպիտակ ապարանից :  
 Մըթագնած էր ճակատ երկնից և արտասուէր արեգակն :  
 Երկու կիներ էին նոքա , երկու կիներ ոյց դէմք ըըւարթ  
 Ճառագայթէր առ բերկութեան , մինչ ամեն բան էր տրտմա-  
 գ զգեաց :

Չի գոհութեամբ լընոյր զնոսա մի օր անցեալ արդիւնաշատ ,  
 Մի օր անցեալ անձնըւէր ջանիւք և սուրբ աշխատութեամբ ,  
 Որ քար մի ևս յաւելուին ի սըրբանուէր այն շինուած  
 Ուր ջամբ հոգւոյ և մըտաց առնուն մատաղ հայուհեաց խումբ  
 Եւ երթային այդ կիներ փոթորկին մէջ , կըրկին ճաճանչք ,  
 Երթային ճակատ ի վեր , մեծ , չնորհալի , անդըրդուելի ,  
 Չը գդալով գնդցես խոնաւն եւ ցուրտ տարափն անախորժ  
 Որ սորամուտ զամենեսին բանտարկէին յետոյ դըրանց .  
 Երջանիկ , քանզի գնային , հանգունատիպ մայր թըռչնոց ,  
 Դեռահասակ սանուհեաց չամբել ըզհացըն հոգեւոր .  
 Բարեբաստիկ , զի երթային փայփայել ճիզմ գըլըւսներ  
 Եւ ասել ցընոսա . «Անփոյթ եղէք , ո՛ սանուհիք .  
 Չեր համար են մեր քըրտունք , ըզձեզ հոգան , եւ ձեր հոգին  
 Մի երկընչիք որ թօղուն անարդ , անզարդ եւ անըշակ » :  
 Եւ ահա յայս խորհուրդ ժըպիտ վըսեմ փայլէր ի դէմ  
 Այդ երկու վեհ կիներուն որ առ ոչինչ համարէին  
 Հով ու բուք , եւ անձրեւն յորդահոսան մըրըրկածուփ ,  
 Որ յիրեար խառնէին զերկին , զերկիր , զծով և զցամաք :  
 Ի գորով եւ ի խանդ յուզեցաւ սիրտ իմ ամբոխեալ  
 Ի տեսիլ յայն նըւիրական այդ ազգանուէր հայուհեաց ,

Որ երթային մըուայլին մէջ զերդ հոգեզմայլ մի անուրջ,  
եւ ասեմ. «Հայէ, ո՛վ Տէր, քեզ նըմանին այդ է ակր.  
Դու, խնամող ամենայնի, տես դոցա խնամքն եւ գորով,  
եւ զայդ ցող տեղատարափ փոխէ շըբեղ ի մարդարիտու,  
Որ իշնեն եւ պըսակեն այդ ճակատներ լուսափայլ,  
Օրհնէ զդոսա և զայլս համայն որ դոցա յար են և նըման.  
Դոքա սփոփիչ են երեւոյթք մեր աղետից մէջ, ո՛վ Տէր,  
եւ լուսածղի են աստղունք որ մեր վըհին մէջ նըշողեն:  
Դոքա վըսեմ են հայուհիք որ կանգնին, պանծ օրինակք.  
Բազմացո ըզթիւ դոցա եւ թող համայնք դոցա նմանին.  
Եւ արա զի յաւէրժ կեցցեն Տիկնայք դպրոցասէրք:

## ԵՐԿՈՒ ՏՈՒՆԵՐ

Մօտ էր երկնից, մօտ էր ծովուն կապուտին.  
Դաշնակութեամբք լի էր երկիր եւ երկին.  
Մանկան, առուակ, թուչունք եւ հով եւ ալեակ  
Յօրինէին մի սրտայոյդ համանուագ:  
Եօթ տարեկան: Այ յիշատակք անցելոյն,  
Ո՛վ մայրենի խըրատներ, ո՛վ սիրոյ բոյն.  
Ո՛վ երթեւեկք ի գպրոց, մերձ յայն շինուած  
Ուր քաղցըր ճայնք օրհնէին վաղ քաջ զԱստուած.  
Եւ երեկոյն կամ կիւրակէ շրջէինք  
Հնդ գաշտավայրըն լայնարձակ, եւ լերինք  
Եւ բըրւրներ եւ հեռաւոր գիւղօրէք  
Թըրէին մեզ զերդ անգիշեր մի ցերեկ:  
Եւ անտառակն այն ի գագաթ բլրակին,  
Ուր հինաւուրց մի ծերունի զուարթագին  
Զուր անցորդին տար ի սափոր պաղպաջուն,  
Մինչդեռ մեր հայր, պատկառանօք պատարուն,  
Հարցնէր ըզնա զժամանակաց վաղեմի,  
Եւ նա խօսէր հին հին բաներ զմայլելի:  
Ա՛հ, այն առօտք եւ առաւուտըն կենաց,  
Անուրջք խաղաղ եւ խորհուրդներ սիրաւաց.

Մըտերմական խաղեր ի տանըն բակի,  
Շուրթն որ, յոգնած, ահա ջըրոյ պապակի,  
Այն ցոլացմունք, այն շըլացմունք երբ նորոգ  
Փըթթած հոդին յառի ի ցող լուսուուգ,  
Յառի 'տերեւս, յառի ի ծով կապուտակ  
Եւ ի բընաւս տեսնէ մէն մի հըրեցտակ:  
Ա՛հ, երեկոյքն այն ուր ծածկենք մեր գըլուխ,  
Զերդ հաւք ի բոյն, ծնողաց ի ծոց սիրաբուխ:  
Միայն երջանիկ տիք մարդկայնոց, մանկութիւն,  
Անքոյթ, անահ եւ ասլահով եւ ժպտուն.  
Անպարագիծն այն տեսչութիւն Անմահին,  
Ոյր սուրբ շընորհք ի տըկարաց սիրտ սահին:  
Երկնի, ծովու կապուտին մօտ այն Հիսար,  
Ինձ անձկալի մեր սիրելեաց հաւասար,  
Հնկերք սիրոյ որ արդ գնացին ցրուեցան,  
Զի, որպէս միշտ, շընչեց մեզ հողմ մահացան.  
Հիսա՛ր, մատզաշ աւուրց իմոց վառարան,  
Առաւօտի երազներու գըրգարան.  
Ա՛հ, վարդերանդ քրքմազգեցիկն այն դըրախտ,  
Ուր սահեցան սուզ տարիներ բարերախտ,  
Սուզ տարիներ, բայց որ այժմիկ ինձ թըւին  
Յաւիտենից տեւողութիւն բընաւին:

\* \* \*

Եւ միւս այն տուն, այն մի խորհուրդ է անբաւ:  
Ե՞րբ գընացին ա'յնչափ սիրաեր կենազրաւ.  
Ե՞րբ գընացին աստղերուն հետ խառնեցան:  
Ո՞րպէս անցան ա'յնչափ թուչունք ցիր եւ ցան:  
Բայց Ե՞րբ շըխան ա'յնչափ ձայներ սիրելի,  
Ե՞րբ՝ ա'յնքանի ականողիք լուսով լի:  
Բայց այն հասակք գեղուզէ Ե՞րբ ցնդեցան.  
Գիշե՞ր եղան այն առաւօտք քրքմացան.  
Աղէ՛տք, այս ի՞նչ ահեղ անդունդ ես բացած  
Մէջ կենդանեաց եւ մեռելոց, ո՛վ Աստուած:  
Մի ակընթարթ, եւ վըճարի ամեն բան,  
Սէր, գորով, յոյս, զօդք եւ աղերսք միութեան:

Եւ բարեկամք որ անանջատ էին ցանդ  
Եւ ոյց , հեռի միմեանց , տըխուր էր այս կեանք ,  
Սիրակըցորդ սիրելիք կան անջատեալ ,  
Օտարացեալ , ի ստուերս մահու շուրջ պատեալ :  
Դեռ երէկ էր , եւ խօսէին մեզ մեղմիւ .  
Մըխիթարիչ էին այն բանք եւ աղնիւ :  
Հովանաւոր պուրակք , շրջիւնք անտառին ,  
Ուր սիրահար թոչունք երթան դադարին .  
Պատուհանին ճենողկուզիկըն քընքուշ ,  
Ցողաթուրմ վարդն որ ողջունէ զաշալուշ .  
Սոյլ եւ սըսիչ և հաւուց և ջրհորին ,  
Ուստ' յաւազանն լուսացնցուղ կաթք ծորին .  
Վայրագաւթի մընչիւնք նըւաղ , սօսափմունք  
Թեւոց ի մթան , գիշերային խարխափմունք .  
Ճրագունք որ գնան մի սենեկէ յայլ սենեակ .  
Բոց նոնենին , որպէս խոնարհ տանձենեակ .  
Ճիչք մանկական աղու : տարտամ , օդային ,  
Ոյց մայրենի օրօրի ձայնք խառնըւին .  
Այս ամենայն մոռացունէ զգերեզման  
Ուր մեր հոգւոյն հատորք գնացին թաքչեցան .  
Եւ մեզ թըւի թէ , առ ժամ մի տարակայ ,  
Պիտի դառնան երբ երեկոյն մերձենայ :

— # —

## Կ Ե Ա Ն Փ

Ինձ ամեն բան բարի թըւէր և իրաւ ,  
Նըշոյներով և ակնախտիղ ծիրանեաւ  
Երբ շուրջ պատած էր իմ երկին անապակ .  
Վըտահութեամբ հայէի ես շուրջ զինեւ ,  
Զի հրեշտակներ կային գլխոյն իմ վերեւ  
Հեղ և ժպտուն , լուսապսակ :

Նըւիրական բան մը խօսէր իմ հոգւոյն  
Քան զոր ոչ ինչ էր երջանիկ , հեշտագոյն ,  
Քան զոր ոչ ինչ ժպտէր աստեղց մեղմալոյս .

Մանուկ արգէտ , արգիտութիւն երկնային ,  
Զըւարթ էի եւ զինեւ շուրջ դառնային  
Զեռն ի ձեռըն սէր եւ յոյս :

Զարիք չըկար գըրեթէ բնաւ յաշխարհի ,  
Այնչափ ամենքն էին ազնիւ եւ բարի ,  
Ասողէն սկըսեալ մինչեւ թուչնիկն որ երգէր .  
Համբոյր յըզէր ծաղիկն արփւոյն ուր գորով ,  
Ճաճանչ դարձած , գըգուէր զծաղիկըն սիրով ,  
Եւ լընուին իմ աչքեր :

Եւ լըսէի հեռուստ սիրոյ բիւր աւաշ .  
Հո՞ղմը շընչէր , բընութեան էր այն հառաչ  
Զոր Անմահին վառէր անձուկ անըսպառ .  
Ծո՞վ շառաչէր , սլատմէր զտարփանս իւր երկնի ,  
Ոյր հեղ կապոյտ խանդիւ ի ծոց իւր խառնի ,  
Եւ համբոյրըս տան յերեար :

Նըման էի մարգարէի մի մատաղ ,  
Զոյր ներշընչեն երկինք զհոգի կարի վաղ  
Եւ ոյր համար գաղտ խորհուրդներ մերկանան .  
Տամուկ էր անձն իմ ցնծութեան սուրբ շաղով  
Եւ մըթնոլորտ իմ կուտակէր իբր ըզծով  
Հրեշտակներով աննըման :

Կաթիւ ցօղոյ մարգարտատիպ ուր շողար  
Մի մոլորեալ ճաճանչ արփւոյն վառ ի վառ ,  
Անձրեւաթաց հողմատատան մի տերեւ ,  
Ամպ վարդածղի , թափառայած լուսածայր ,  
Որ գոգցես իմըն յոչ կամաց հեռանայր  
Ի մեր երկնից , արփաթեւ .

Երերածուփի ալեակն ուստի արձակուէր  
Հըծծիւն նըւաղ , զերդ մի մըրմունջ սիրանուէր ,  
Արտասուաթուրմ ջըրհորին ճիշն եւ կական ,  
Խոնարհ հիւզակն ուր դառնային երեկոյն  
Ցամրաքայլ կովք յոյց բոժոժին զօղանջիւն  
Խառնէր բառաչ բացական .

Այս ամենայն ունէր լեզու մ'իմ համար.  
Այս ամենուն մէջ կային ճայնք անհամար,  
Որ պատմէին անլուր բաներ իմ հոգւոյն.  
Նըման մարդոյ զոր խրախճանաց պատէ ամպ,  
Որ պարարի երգովք, գինեաւ, հեշտութեամբ,  
Էի խընդիւ պատարուն :

Նըմին նըման եւ ես էի արբեցած.  
Լոյս եւ փունջեր խըռնէին յիս սիրածարծ  
եւ, խելայեղ, գոչէի. «Կեանքն է բարի» :  
Բայց երբ խաւար գըմնետեսիլ երեւցաւ,  
Զերդ ուրուական ոյր զարդերն են հոգ եւ ցաւ  
Որ տան արցունք աշխարհի .

Քերովքներ երբ տեղի տուին Սատանին  
Ոյր գաժան թւեք գըլխոյս վերեւ տատանին,  
Զօրէն թեւոց գիշերասէր չըղըլկան .  
Երբ տեսայ ցուրտ քիրտըն մահու որ թանար  
Չարին ճակատն եւ արդարոյն հաւասար,  
Եւ թէ լուռ էր գերեզման .

Երբ ունկըն դրի հողմահալած ճայներուն  
Որ, ողբագին, թըռնէին դ'օդս երերուն  
Եւ պատմէին նորօրինակ մորմոքներ .  
Երբ տեսայ ժանալն երջանիկ յաշխարհի,  
Որ զարտասուս հիքին արդար եւ բարի  
Նախատելով ծիծաղէր .

Պամովին երբ անցան աչացս առաջի  
Խումբք եղկելեաց ոյց սուգն ի մէնջ ստէսլ թաքչի,  
Որ երթային բոկոտըն մէջ փուշերու .  
Երբ անմեղին տեսայ տանջանքն ու զզուանք,  
Զոյր ձաղկելով ըսրօսնոյր ժանան անառակ  
Պատիւն ու ժմիտ սիրարկու .

ԱՇ, յայնժամ սիրտ իմ ապլստամի դառնացաւ,  
Զի չէր կարող այն ըմբըռնել այսչափ ցաւ,

Երբ այսչափ մեծ, վըսեմ էին տիեզերք .  
Եւ մոռանալ փափագեցայ զամեն չնորհ  
Զոր լընուին այնչափ աղէտք նորանոր,  
Բեհեղին տակ թագւան վէրք :

Զարմացած էր հոգիս ի աես անհունին  
Որ հանգութէր այդ գառնութեանց անհնարին .  
Յաւէտ բարի կամէի ես, չար՝ նըւազ,  
Եւ, ակընդէտ յանհամար գունդս երկնային,  
Դժգոհ էի և շրթունք իմ ասէին .  
«Աւաղ, այս կեանքն է երազ» :

—————

## Հ Բ Ա Ժ Ե Շ

Որ մանկութեան տիոցս եղար խանձարուր,  
Բոսկոր, ողջոյն, ահա երթամ ես այլուր .  
Ահա թողում քո սուրբ երկին և քո ծով .  
Ափոնք, սարեր և բըլուրներ մի առ մի  
Շիջնին անկնին ի հորիզոնդ անձկալի,  
Եւ ես նայիմ ի քեզ նըւաղ նայուածով:

Ողջոյն, մահիկք երկնահամբոյր, լուսավառ,  
Ալեակք ազնիւ, ամսեր թեթեւ, հողմավար .  
Շունչ երկնասփիւռ լցոս Բոսփորի, ձեզ ողջոյն .  
Քանիցս ի վեր առ ձեօք անցան իմ ոգիք  
Զերդ օդապար արծիւ . քանիցս, երջանիկ,  
Ցընդեցան, ահ, և խառնեցան ընդ բնութիւն,  
Եւ քերելով անցայ գողորիկ առ ափամք,  
Հովիտն ի վայր, բըլուրն ի վեր լուսազանգ,  
Եւ հայեցայ ընդ ձեզ գիւթեալ, կախարդեալ .  
Եւ ի տեսիլ ձեր հրապուրից, ի տեսիլ  
Կոհակածեծ շիրմաց, դրախտից ծաղկածիլ,  
Զը գիտացի թէ պարտ էր լաւ կամ խընդալ:

Մընա՛ք բարեաւ , խորհըրդաւոր պուրակներ ,  
Ուր իւր քընքուշ , անդորրը բոյն դըրաւ սէր  
Եւ ուր անուրջ թեւածեն չուրջ մեր հոգւցն ,  
Երբ , մեկուսի յաշխարհային հոսանաց ,  
Երթանք թաղել ի խոտս դալար , գեղամած  
Մեր երազներ և մեր խոհեր գոյնըզգոյն :

Բարեա՛ւ մընաք , հըսկայաբերձ աշտարակք ,  
Որ երբ սլանաք յանկարծ ի վեր , յիշատակք  
Մեծ մեծ աւուրց յախուռն անցնեն ընդ սիրտ մեր .  
Դուք ո՛վ Տիտանք մեծավայել , օդ ային ,  
Հնդ որ մարդիկ անթարթ աչօք թէ նային ,  
Խելամոլար , գտնեն ի ձեզ անդունդներ :

Բարեա՛ւ մընաք , զանդակատո՛ւնք բարձրաբերձ ,  
Ուր անդր ի վեր համբառնան ձայնք օդահերձ ,  
Եւ գիշերի երբեմն հնչեն զանդակներ .  
Եւ աղօթից ընդ այնս խառնի թէ աւաչ ,  
Գոգցես բարձանց մէջ ձայներ կան և հառաչ ,  
Զոր տան մարդիկ զարթեցունել հրեշտակներ :

Արծաթափայլ խաղաղ ալեա՛կք Ոսկեղջեր ,  
Ոյց մօտ մատաղ իմ մանկութիւն բողբոջէր ,  
Ամենայնի չեւ իմ համար եղեալ զրաւ .  
Ճիղմ հասակիս խաղի վայրե՛ր սիրական ,  
Վաղաղարթոյց թըրոչնոց վրսե՛մ շարական ,  
Երդ , ճիշ , ծիծա՛ղ և արձագա՞նդ , մնաք բարեաւ :

Զի՞նջ աւաչներ աղու ձայնից զոր հոգիս  
Աստ անդ լըսէր . հո՛ւր խանդ որ դեռ բորբոքիս  
Կուրծիս ներքեւ , երբ ես յիշեմ այն երգեր  
Զոր դեռահաս կոյսերու պարք երգէին ,  
Երբ գիշերաց հանդարտաքայլ թագուհին  
Աստանօր սէր , յոյս և նըշոյլ սերմանէր :  
Վըճիտ աղբերք լցծ վըտակաց կենսաբուխ ,  
Ուր ոչխարաց հետ մարդ կախէ իւր գըլուխ :

Հարկնել ծարաւն և տապ ամրան արփաւէտ .  
Ո՛վ մարգարօտք դալարազուարձ ուր գարուն  
Սըրսկէ ծաղիկ , որպէս արեգ շոշողուն  
Ցոլեր սըրսկէ ծովուն յալիս վէտ ի վէտ :

Մընա՛ք բարեաւ , կըրկին ափո՛ւնք Բոսփորի .  
Ի ձեր չըքնաղ տեսիլ հոգիս տոչորի ,  
Ո՛վ դուք գեղց , խընդի , սիրոյ օթեվանք .  
Բիւր պուրակներ գողարիկ ըզձեօք առկախին  
Մինչեւ եղերքն ուր գան ալեակք և բախին ,  
Եւ հեւ ի հեւ դալարիք տան արձագանդ :

Ո՛վ պալատներ սպիտակափառ որ աստ անդ  
Գեղայօրէն պըճնէք ափունք , դարաւանդ ,  
Զոր Սուլթանաց կանգնեց հըզօր մեծութիւն .  
Անտա՞նք կայմից , մինարէից , որ կանգնիք  
Զերդ ճակատեալ և անյողդողդ տիգակիրք ,  
Կոթո՛ղք , արձանք , ո՛ յիշատակք , ձեզ ողջոյն :

Ողջոյն , ահա մեկնիմ ի ձէնջ սըրտարեկ ,  
Եւ տարագնաց մի ուղեւոր խոկուն , հէք ,  
Ծոփունդ ալիս դիմեմ յաշխարհ բացական :  
Այլ զի՞նդ երկար անձն իմ ընդ ձեզ հայեցաւ  
Եւ զի , երբ զիս շուրջ պատէին խինդ կամ ցաւ ,  
Ցիս մոււտ գըտան ձեր տեսիլներ զանազան .

Զի ես յաճախ , երբ ամեն ինչ մըրտափէր ,  
Խոր աստղերուն ձեր կարդալով հըրաւէր ,  
Ճակատագրին առաջ՝ խոկուն , կանգնեցայ ,  
Եւ ողբերու անհուն հեղեղք անկնէին  
Գըլխուս վերայ , երբ բիւր գունդեր երկնային  
Զեզ հոսէին անդորր և շոշք արծաթեայ .

Զի չափեցի սարսափահար աշերով  
Կենաց բարձունքն և անդունդներ , խութ և ծով ,  
Եւ այգն յաճախ ձեր մէջ գըտաւ զիս արթուն .  
Զի հրդեհեց պատուհաններն առաւօտ :

Կամ զմրուխտ , լալ , ոսկի , յակինթ խառնաշփոթ  
Լիաբուռըն տեղաց առատ բընութիւն .

Զի խոր և խուլ գարձայ յաճախ հառաջանք ,  
Յոքնադիմի պատկերներով երբ այս կեանք  
Զեր ծոցին մէջ խոնջեալ մըտացս երեւցան .  
Զի սլալատին հետ խուզեցի և զփողոց ,  
Ուր քանիներ գիշերն հանդչին խեղճ որբոց  
Շուներուն հետ խառն ի խուռըն ցիր և ցան .

Զի լուսափաղի վարագուրաց ի ստորեւ ,  
Յոյց վերայ սէրն ու խինդ պարէր հեւ ի հեւ ,  
Տեսայ տարտամ , ըստուերանման մի էակ  
Որ ի մըթան խառնէր ճոխին աւելած ,  
Եւ աղբեւաց մէջ կըրկլսէր , ո՛վ Աստուած ,  
Սովատանջիկ ըստամոքսին իւր ճարակ .

Թէպէտ հեռի ի քէն , ըզբեւ , ո՛վ Պօլիս ,  
Պիտի յածի յար անհանդիստ իմ հոգիս ,  
Անձնակարօտ և տաղտկալի այցելու .  
Պիտի տեսնեմ ըզբեց յաճախ . երեկոյն  
Զիս վայրայած գըտնէ վերայ լեռներուն ,  
Այդուն լըսեմ քո թըռչնեկացն ալելու :

Թող արքենայ քեւ իմ հոգին որպէս միշտ ,  
Թէ՝ տրտմութիւն լինին պատճառք , թէ և վիշտ ,  
Շատ է ապրիմ ի քեզ , որրան իմ կենաց .  
Ի տար ափանց , զերդ հոյլք հաւուց գունդագունդ ,  
Առ քեզ , ամա՞ռ , թող իմ ողիք սըրտաթունդ  
Թըռնին , հասնեն , հանդչին ի քեզ թեւարաց :



## ԱՌ ԱՂՔԱՏԱՍԵՐ ՈՄՆ

Յաճախ տեսայ զքեզ ձեռըն տալ աղքատին .  
Բիւր երանի քեզ , ո՛վ աղջիկ . մի անգին  
Եւ մեծ գանձ է ողորմութիւն ում խեղճեր  
Եւ այրիներ այնչափ կարօտ են մնացեր :  
Պայծառ մի ջահ է գըթութիւն քո համար ,  
Եւ ցոլացնէ քեզ անդունդներ անհամար .  
Դու այն խորոց եզրը կանգնած , վշտագին ,  
Նիհար ձեռքեր տեմնես որ անդ կարկառին ,  
Եւ յորդաբուխ արտասուաց հետ անդր ի վայր  
Հոսես ճակտիդ ադամանդներ վառ ի վառ :  
Օրհնեալ լինիս . ըզբեզ օրհնէ այն Աստուած  
Որ միջատին տըւաւ թեւեր ոյց շինուած  
Կազմեն զմրուխտ , յակինթ , ոսկի , կարկեհան ,  
Ոյր մեծարուեստ սուրբ մատներէն ըստանան  
Տերեւն իւր ներկ , մարդն իւր հոգի , ցօղն իւր փայլ ,  
Այդն իւր բեհեզ , վիթն իւր աչեր գեղազմայլ ,  
Դու չես խնդրեր , չը գիտես զայն , այլ գիտցիր  
Որ սրտաբուխ ողորմութիւն երկնածիր  
Լայն լայն բանայ գուռներ հուր ջերմ աղօթից ,  
Եւ երբ լումայն անկնի , ձեռաց քոց ամբիծ ,  
Որբն և այրին սիրտերն ի վեր համբառնան  
Եւ մաղթեն որ մշտավըթիթ մի գարնան  
Նրմանին կեանք քոյին , լըցուն վարդերով :  
Երանի՛ քեզ . քան առ աղքատս սէր , գորով  
Զըկայ ոչինչ սիրելագոյն մեր համար ,  
Եւ աշխարհին գրաւես աչեր սիրավառ .  
Եւ ամենքն ալ , անգութներն իսկ , օրիորդ ,  
Այդ աննըկուն համակրութեան են հաղորդ :  
Զը գիտեմ ի՞նչ մեծ և տըխուր միանդամայն  
Ցինքեան կըրէ վեհ կերպարան գըթութեան .  
Նամէտ աչեր նմանին աղօտ աստղերու ,

Բայց ոչ մի աչ նոցա չափ է սիրարկու :  
 Ողորմած ոք իւր շուրջն ունի մթնոլորտ  
 Որ սրբանուէր խունկը հոտի , օրիորդ :  
 Առատագութ անձերու ձեռըն ունի  
 Սպիտակութիւն ամբողջութեամբ գեղանի :  
 Վեհավայր մ'է բընակութիւն գթասիրին ,  
 Ուր հանապազ մտնելն է հեշտ և գիւրին :  
 Ահա ընդէր ժըպիտ ի դէմս գար առ քեզ  
 Մի հէք պառաւ , զըւարթ , թէպէտ վշտակէղ .  
 Վստահ էր նէ քո գըթութեան , զի ժատէր ,  
 Երանի՝ քեզ . ծերերուն ես եղել տէր :  
 Քեւ տառապանք նըւազ աղքատը խոցեն .  
 Եւ գիտեցի , երբ գու անցնես փողոցէն ,  
 Հէք մանկիներ որ , պատկառոտ , քեզ նային  
 Իրրեւ աղուոր մի հրեշտակի երկնային :

## ԳՈՀՈՒԹԻՒՆ

### ԱՌ ԵԼԻԱ ԹԵՄԻՐՁԻՊԱՇԵԱՆ

Յիշեմ թէ երբ առաւօտ էր իմ կենաց ,  
 Երբ հազիւ թէ տաս գարուններ սիրազգեաց  
 Պատմած էին ինձ ըզշընորհս Արարչին ,  
 Օր մ'ընթերցայ մի գիրք որ յոյժ ընդ երկար  
 Ետ ինձ խորհիլ , և ըզգաց սիրտ իմ տըկար  
 Հոգեխոռով յոյզքն առաջին :

Ո՞րն էր մատեանն այն կամ ո՞վ էր հեղինակն ,  
 Ի գուր այսօր խուզեմ զնորին յիշատակ .  
 Այդ ամենայն մոռացուած է , բիւր աւաղ :  
 Յիշեմ միայն ախտ հոգեւոր , հուսկ ողջոյն ,  
 Թուչունք որ , հէք , կորուսած են իւրեանց բոյն ,  
 Մահուամբ բեկեալ սիրտք մատաղ :

Յիշեմ միայն թէ խանդակաթ պատանի  
 Զիւր հոգւոյն կէս մինչեւ շիրիմը տանի ,  
 Մահ ի հոգւով , այլ առ ծունըր ողբալով .  
 Յիշեմ լըքումն և աւերումն աղեխարշ ,  
 Արշալուսոյ կեանք մի վարեալ անդր ի քարշ  
 Դէպ յանյատակ մահուն ծով :

Եւ ցաւէ ինձ զի մոռացայ զայն անուն  
 Որ վառեց յիս այն վեհ հրդեհըն անհուն ,  
 Զոր անուաննեն սէր գեղեցկին , ձմարտին .  
 Եւ մորմոքիմ զի չը կարեմ յեղյեղել  
 Զայն մեծ անուն և յարգանօք զետեղել  
 Ի սուրբ տեղով իմ սրտին :

Ապա ուրեմն որոշած եմ յայնմհետէ  
 Գտնել զանուանս այն մեծ հոգեաց , մարգարէ ,  
 Խորհող , պուէտ , իմաստասէր կամ գիտուն ,  
 Ամենեցուն որ , չնչելով ընդ երկնաւ ,  
 Ներշնչեցին ի մեր հոգիս սէր անբաւ  
 Եւ զտեսլականն արւին տուն :

Որոշած եմ հանապազօր ժամըս ինչ ,  
 Իրրեւ յալօթս , կալ անդ մըտօք սուրբ և ջինջ  
 Եւ մրմնջել այդ անուններ սրբազան ,  
 Այդ անուններ որ պատմեն մեզ զայն Անուն  
 Որ ընդգրկէ և պարուրէ զընութիւն  
 Իւր ծոցին մէջ անսահման :

Եւ գոհ ըզգամ զանձն իմ զինէն , իմ եղիա ,  
 Եւ թըւի ինձ թէ օրհնութեան ցող տեղայ  
 Հզուսողող սրտիւ իմով անձկայրեաց ,  
 Եւ թէ ժպտին ինձ ի հեռուստ այդ էակք ,  
 Որպէս ժպտին լուսավարսամ հըրեշտակք  
 Իւրեանց ծանօթ հեզ հոգեաց :

Եւ է՞ր ի քէն ծածկեմ , Եղիա , զի և դու  
 Մին յայնցանէ ես որ եղան լուսատու  
 Զմայլած հոգւոյս որ ուշ դընէ բընաւից .

Հնդէ՞ր չասեմ թէ յաճախ դու ես պատճառ  
Որ համակուիմ խորհուրդներով , վեհ , անձառ ,  
Ոյց իշխան սուրբն է թախիծ :

Երբեմն ի ձայն քո զմայլարար զարթնըլով ,  
Ննջող իմ սիրտ ի քոյդ տրոփէ ի գորով .  
Ունիս բառեր որ տան 'դ երկար յերազել .  
Վերջալուսոյ երանդն ունի մէն մի բառ  
Եւ զևարչափիւն գօս տերեւոց աշնահար ,  
Որք կամին « Սէ՛ր , սէ՛ր » ասել :

Հնդէ՞ր արդեօք մեծ տրտմութիւնն ես , Եղիա .  
Ո՞վ պիտ' ասէր , երբ էինք մեք դեռ տըղայ ,  
Թէ լինէիր պիտի այսչափ տխրազգեաց :  
Մայիսի ցողն ուրեմն արտօսր է եղեր ,  
Որով ճակատ քո նորաբոյս ողղողէր ,  
Երբ ողջունէր զայդ կենաց :

Վարդէ՞ն ուսար թերեւս կանուխ արտասուել .  
Բայց վարդից չաղն յոյս և լոյս տայ առաւել .  
Թերեւս պուլագո՞ւլն յոգւոց հանել ուսոյց քեզ .  
Բայց պուրակաց այն երդեցիկ սիրարծարծ  
Ունի երբեմն իրաւ չեշտեր տխրազգած ,  
Բայց ոչ քեզ չափ վշտակէզ :

Այլ , թախճագին թէ ոչ , քաղցր ես իմ համար .  
Քեւ իմանամ լաւագոյն եւս զայս աշխարհ ,  
Եւ նըւազ չար թըւի ինձ չարն ի քո ձայն :  
Հովիտն ողբոց արտասուաթոր եւս թըւի ,  
Այլ նաև կան անդ էակներ պաշտելի .  
Ի՞նչ փոյթ ինձ այլն ամենայն :

## ԶԱՐՓՆՈՒՄՆ ԿՈՒՍԻՆ

Բարձրացաւ արեւ յոսկեղէն ի կառս .  
Շաղեր երկրի վրայ անկնին լուսավարս :  
Զարթնուն ամենքըն ի կեանս և ի լոյս .  
Անոյշ իւր քընէն ըսթափի և կոյս :  
Հերք գեղավարսամ :  
Թափթըփին ցիր ցան .  
Գանգուլք լուսածամ  
Գուսովք կախեալ կան :

Աչացը երբեք չուղղես քո աչեր ,  
Շանթահար լինին թերեւս քո բիբեր .  
Նոր լոյսն է վառեր նոցա հուր ճըրագ :  
Նոր բացուած ծաղիկ՝ նայուածքն անուշակ :  
Լոյս է իւր ճակատ  
Ամրիծ և փայլուն  
Որպէս լիճ հանդարտ .  
Այլ մի նայիր դուն :

Բացուած պատուհանք թողուն գեփիւուիկ  
Ծաղկանց մէջ սահիլընդ թաղարս գողարիկ ,  
Եւ հուսկ գալ ի խաղ մըտնել ընդ ոլորս  
Կուսին մազերուն , իւր ծըփանաց որս :  
Դեռ չուրթք կարմրալար  
Փակուած են , ժըլատ ,  
Զի մի՛ միտքդ մոլար  
Տեսնեն զաղամանդ :

Երկնից գըրկերէն հոս յափշտակուած  
Արդեօք հրեշտամկ մ'է որ վայր է իջած ,  
Կամ թէ լոյսերու մէջէն տարագիր  
Հոգեամկ մ'է անկեալ ի վայր ի յերկիր ,  
Ազնիւ են հայեացք  
Ի լոյս և ի գեղ ,  
Եւ երկնասըլացք  
Փախչին սիրահեղ :

Աղաւնակերպ գլուխն երբ նէ խոնարհէ ,  
Կարծես շուշան մ'է զոր հողմ փայփայէ :  
Ահա արթընցաւ բընութեան հրճուանք .  
Ահ , սէրն ըսկաւ իւր հեշտ ըզմայլանք :

Ո՞ տայր մեր աչաց ,  
Յար քեզ հայէին ,  
Ընկե՛րդ հրեշտակաց ,  
Հրաշից գո՛րծք էին :

### ԱՐՅՈՒՐ ԵՒ ՍՓՈՓԱՆՑ

Երկին , ծիծաղ չունին բընաւ ի շըրթունս .  
Նոցա համար աղօտացաւ արիւոյն լցու .  
Գլուխ ի խոնտրհ գնան ըզկենաց ձանապարհ ,  
Անոք և չըւառ :

Յաւիտենից մուրացիկներն են , աւա՛ղ ,  
Եւ նայեացներ ունին խորին և նըւաղ .  
Փուշերու մէջ դաման կոյսեն արիւնոտ  
Այդ քայլեր կըթուա :

Մըթին երեսն եւեթ տեսան աշխարհի ,  
Եւ որպէս բուն միայն գիշերըն ունի ,  
Եւ տրտմութիւն բացաւ իւր գիրկն անհամբոյր  
Աղքատին տըխուր :

Եւ սակայն Տէր չը մոռացաւ բընաւին  
Իւր արարածն , և են մարդեր որ ցաւին  
Անվերջ ողբոց և հեծութեանց մատնըւած  
Եղուկ էակաց :

Ոլրմութիւն տըւաւ իբրեւ սպեղանի  
Հիփին վիրաց , և թեւերով հոլանի ,  
Սպիտակագեղ թուանի պայծառ երկնից տակ  
Գըթութեան հրեշտակ :

Մըրըկէն յետոյ ժապուն եթերն է գթութիւն  
Եւ Աստուծոյ անձառ ակն է յար արթուն  
Եղկելեաց վրայ որք , թէպէտ և կարեվէր ,  
Հային մերթ ի վեր :

Թշուառութիւն մեծ հիւանդն է մահճին մէջ ,  
Ուր ցաւք դժնեայ տանջեն ըզնա անընդմէջ ,  
Եւ Գութ քայլէ յուշիկ քայլով նըմա մօտ ,  
Լղդոյշ , պատկառու :

Եւ մինչ անցնեն ամենեքին շառաչմամբ  
Մըռայլ կենաց ընդ փոթորիկս և ընդ ամպ ,  
Անդընդոց եզրը թեւաբաց և կանգուն ,  
Խորհի գըթութիւն :

### ԽԱՒԱՐ ԳԻՇԵՐՈՅՑ

Յերեկոյին անդ ժամու ,  
Շողք արեգին կենսատու  
Թողին զաշխարհ , և գիշեր  
Մառախլապատ անդ տիրէր ,  
Հողմ սաստկաշունչ յովկէան ,  
Եըրջէր խառնէր զայնր խորան .  
Եւ սէգ նոճիք բազմատիք ,  
Այերց տարեր հայրենիք ,  
Զերդ ուխտաւորք ի յաղօթ ,  
Խոնարհին վեհերուտ :  
Հինաւուրց մեծ աշտարակք ,  
Արեան ամաց յիշատակք ,  
Ի մըթութեան գիշերոյ ,  
Անջատէին զամպ յամպոյ :  
Եւ ահագին հողմոց չունչ ,  
Մուտ գըտեալ ծեր ընդ դըրունս ,  
Շառաչաձայն որորէր  
Զաւիւն մամուոց հողմասէր .

Իրեւ ըզմայր խանդակաթ ,  
Որ զորդեկին նուրբ ճակատ  
Գըգուէ և մեղմ ի նըւագ  
Երգէ զորո՞ն սիրայանգ :  
Սեաւ սեաւ հաւաք մեծ բարձրաթուիչ ,  
Յահագնագոռ ի սըւիչ  
Ի ծերպս քարանց շինեալ բոյնս  
Լընուն յաղմուկ խովվայոյզ :  
Այսպէս տարերց , բընութեան  
Ոգիք համբուն միանան  
Ի գիշերի անդ առնել  
Յուզմունս ահեղ , անընտել  
Եւ մարդ , ի նիջ իւր անքոյթ ,  
Զթեւոց բախիւն շուտափոյթ ,  
Զհողմոց հեծիւն լըսէ ոչ  
Եւ կայ յերկրի ամայւոջ :

## Ա Դ Օ Թ Ք

Սըրբավայրին մէջ միայնակ , ուր տիրէ խոր լըոութիւն ,  
Կոյս մի կանգնած է գեղանի , վառեալ ի խանդ գերագոյն .  
Ոչ մի աղմուկ աշխարհաճայն և ոչ շարժմունք մարդկեղէն  
Այդ լըոութիւնը խովվեն :

Միայն , յորժամ գլուխ ի խոնարհ՝ դնէ կոյսըն ծունը ի գետին ,  
Մեղմ ձայն , ծառոց զերդ սօսաւիւն , լըսուի ներա ըզգեստին .  
Եւ մերթ ընդ մերթ , երբ խոնարհի , իրեւ զըսպեալ հառաչանք ,  
Թըոնին շրթանց իւր մաղթանք :

Ներա դէմքը ջերմ եռանդով վառի ի յոյս և ի սէր ,  
Կամ խորանին առաջ կախուած կանթեղէն տայ փայլակներ ,  
Եւ մերթ անուշ մի ամօթով բոսորագեղ շառագնի ,  
Թերեւս առ սէ՞ր իւր սըրտի :

Սէ՛ր մ'ունի այդ կոյսըն , գիտեմ այժմիկ թէ նէ սէր մ'ունի ,  
Տեսէ՛ք , է՞ր արդ , երկիւղալից , ծընդացը վրայ խոնարհի .  
Հնդէ՞ր ճակատըն այս անգամ , յեց այդ յարկին ի վերայ ,  
Ո՛հ , ընդ երկար յոյժ մընայ :

Վերջապէս նէ վեր կանգնեցաւ . բայց ի՞նչ են այդ արցունքներ  
Որ իւր աչաց մէջէն նըւաղ այտից վերայ են հոսեր .  
Հնդէ՞ր ուժգին հեծեծանաց դարձան անմոռնէ իւր աղօթք  
Եւ դողան այժըմ իւր ոտք :

Հնդէ՞ր ողորմ և ողոքաւոր , աչերն ի վեր սեւեռած ,  
Աղերսարկու , ներում խընդրէ կամ գըթութիւն , անձկայրեաց :  
Հայրն ի վտանգի կայ , կամ թէ մայր ոչ այդ աղջիկ գեղանի  
Անտարակոյս սէր մ'ունի :

## ՄԱՅՐԱԿԱՆ ՍԷՐ

Այսպէս մայես կողկողագին , մայր ոչխար ,  
Անհամբեր .

Այսպէս յածիս չուրջ ճագուկիդ , քո աշխարհ ,  
Տարուբեր :

Աչերդ յառած ի գիրկըս իմ , անձկանօք  
Պապաչես .

Միայն վայրկեան մի բաժանման տայ քեզ հոգ  
Վրտակէզ :

Մոռնաս արեւ , մոռնաս դալար , մոռնաս լայն  
Մարգարօտ .

Քո աչերէն ըսքողէ զայո ամենայն  
Քո կարօտ :

Այս գողտրիկ բան որ ի բազուկս իմ հանգչի  
Մեղմարար .

Անշուշո ունի քեզ համար մեծ , սըխարակի  
Մի բարբառ ,

Անտարակոյս նորա վերայ դու տեսնես  
Մի էակ ,  
Որ մագնիս մ'է ու ձըգէ յինքն ուժգնապէս  
Սիրտդ համակ :  
Զըւարթագեղ մարդագետին , դեղ դալար ,  
Թոյր և բոյր ,  
Խումբ ընկերաց բընաւ չունին քո համար  
Հըրապոյր :  
Կաթոգին սէր առ քո գառնուկ տոչորէ  
Ըզքու լանջ ,  
Եւ կոկորդէդ հօսէ անձուկ և ծորէ  
Տրտմաւաչ :  
Այլէ՞ր յուզի այդպէս , ո՛վ հէք , ընդունայն  
Քո հոգեակ  
Ի՞նչ վընաս կայ թէ ես պահեմ մի վայրկեան  
Քո զաւակ :  
Երերածուփ է՞ր տատանիս զի մի պահ  
Չունիս զայն .  
Զե՞ս ճանաչեր միւս բաժանումըն այն , վա՛հ ,  
Յաւիտեան :  
Զե՞ս գիտեր թէ յաշխարհի աստ ուր շընչեն  
Կենդանիք ,  
Մի յարատեւ միութեան համար եղած չեն  
Բնտանիք :  
Զե՞ս գիտեր դու թէ հայր , թէ մայր , թէ եղբայր ,  
Մըտերիմք ,  
Պիտի թողուն մի օր զիրեար և զայս վայր  
Ուր կապրիմք :  
Ճակատագիր է այս բնաւից : Զեր սիրոյն  
Առարկայք ,  
Խե՛ղձ մահացուք , առօրեայ են . Երեկոյն  
Պիտի լայք :  
Արդ մի՛ այդպէս տարապարտուց , մի՛ ողբար  
Դառնապէտ .  
Մոռցիր անձուկդ որ տանջէ զըեղ , ո՛վ ոչխար  
Սիրաւէտ ,

Քո գըգուանաց թող ինձ լինել մասնակից  
Եւ հաղորդ .  
Եւ թող բաժնեմ քո խնամքն ու սէր և զամբիծ  
Քո կարօտ :  
Այսպէս մեծնայ և զարգանայ քո գառնուկ  
Սիրասուն ,  
Ընդ մէջ քոյին և իմ ինամոց անտաղտուկ  
Օրն ի բուն .  
Մինչ զօրանայ նորա մարմին անկորով  
Եւ փափկիկ ,  
Եւ ընդ ընկերս կայտուէ ընդ մարդս խայտալով ,  
Երջանիկ :

### ԵՐԳ ԱՌԱԿՈՑԵԱՆ

### ԾՈՎԱՍՏ

Ահա զուարթացաւ հորիզոն նըսեմ .  
Ժամ է թօթափել ըզքուն . Ժամ վըսեմ :  
Թըռչունք ըսկըսան օրհներգ ցնծութեան .  
Սիրոյ ձայներով լի է ամեն բան :  
Փայլէ , ով աստղ առաւօտու ,  
Եւ մեր սըրտին լեր լուսատու :  
Ծովափն է հանդարտ , ծիծաղի ալեակ .  
Երազող թուփին մէջ սուլէ սարեակ :  
Եզերքն են սփուեր բուրմունք խնկաւէտ .  
Մանրիկ ալիքներ ժամտին վէտ ի վէտ :  
Փայլէ , ով աստղ առաւօտու ,  
Եւ մեր քայլից լեր լուսատու :

Այ վաղաղաթոյց աստըլ մեղմնթաց ,  
Որ բարձիր ի վեր գըլուխ ծովաթաց ,  
Մագէ , նըշուլէ , աստըլ լուսահեր ,  
Եւ հեղ մեր սըրտին մէջ վըսեմ խոհեր :  
Փայլէ , ով աստղ առաւօտու ,  
Եւ մեր աչաց լեր լուսատու :  
  
Գոհա՛ր պաղպաջուն զոր անդունդէն վեր  
Մըղեց Աստուծոյ ձեռըն սըրբանուէր  
Եւ յոյր ի տեսիլ բարտիսէ բնութիւն ,  
Զեղուն հիացմամբ , որպէս սիրտ մ'անհուն :  
Փայլէ , ով աստղ առաւօտու ,  
Եւ մեր հոգւոյն լեր լուսատու :  
  
Փըշուր մի շողէդ կաթէ մեր հոգւոյն ,  
Որ քեզ նըմանի , աստըլ գերագոյն .  
Թող քընոյ բովին ելնենք սըրբացեալ ,  
Որպէս դու ծովին յառնես մաքրափայլ :  
Փայլէ , ով աստղ առաւօտու ,  
Եւ մեր մըտաց լեր լուսատու :

## ՔԱՆՔ ԱՅ ՍԻՆԱՍ ԶԵՐԱՅ

Dost thou hear ?  
Since my dear soul was mistress of her choice,  
And could of men distinguish, her election  
Has seal'd thee for herself.

ՀԵԹԳՍՐԻՐ

Այսպէս , ով Զերազ , պիտի անցնե՞ն ուրեմն կեանք :  
Աւա՛լ , զայս խորհիմ երեկոյին , զայս առաւօտն .  
Զայս խորհիմ , երբ աստղեր տաճարն երկնի լուսավառեն ,  
Զայս , երբ ծաղկունք երիւր թէնքր պըհեն վերկիր համասփիւռ ,  
Եւ զայս , երբ հանդչիմ խոնջ իմ աչեր փակել ի նինջ :

Երերուն սաղմոսարան , յոդւոց հանեմ , յայս խորհուրդ ,  
Ամեն հողմէ որ շընչէ , ամեն շունչէ որ տատանի :  
Թըսի ինձ եթէ կանուխ հասնէ վախճան համայնից ,  
Եւ թէ նըման են այս կեանք մի բաժակի խըրախճանաց ,  
Ուր այն ինչ մատչին շըրթունք և ահա ձեռն անողոք  
Բուռն հարեալ ըզմեր հերաց՝ ըզմեզ ի բաց անջատէ :  
Ի զուր գարունք նորոգին , Ապրիլք ի գուր վերադառնան ,  
Կուսածաղիկ և երիցուկ շուրջ սրփուելով ի քայլելն :  
Բնդ վայր ամարան վըսեմ հողմունք հոսին անդրէն  
Տերեւոց հետ սարսուեցունել ըզդիտողին հոգի եղուկ :  
Մերժեմ ես , հիւանդս հոգւով , այդ ծաղկալից խառնարան  
Որոյ նեկտարն է հեշտարի , այլ որ զծարաւ չը հարկնէ :

\* \*

Ունկըն դընես և դու , Զերազ , երեկոյին նըւագաց ,  
Երբ ի հեռուստ հըծծիւն նըւազ հասնէ մինչև յունկըն մեր ,  
Հըծծիւն հեռաւոր որ ըզկենաց բարբառի մեզ ,  
Երբ արեգին շողերուն հետ սպասին գոգցես և մեր ոգիք ,  
Զորովք իննեն ցօղանքման երկնի խորհուրդք անծայրածիր :  
Ունկըն դընես մանկան ձայնից որ ի հեռուստ հասնեն առ մեզ  
Եւ , իբրեւ իմըն յանըրջի , տան մեզ ապրիլ վերըստին  
Այն վարդափիթիթ աւուրց մէջ յորըս և մեք էննք մանսուկ .  
Եւ երբ , ապկեալ , նշմարես մարգաց վերայ , ծառոց ներքեւ ,  
Մի պատանի , գիրք ի ձեռին , որ հովուն թոյլ տայ տանձել  
Ցիր և ցան հերքն և , թափառկոտ , մերթ հայի վայր , մերթ  
[ յերկին ,

Ասես դու քեզ եթէ դու ինքն ես այդ մատաղ պատանին ,  
Եւ ի՞նչ , աւազ , ըզգաս յայնժամ . միթէ արտօսըր մ'անհուն ,  
Լըճանալով ի քում ական , չի խափաներ քօղածածուկ  
Տըխուր ժըպիտ վերջալըւսոյն որ հարսն երթայ գիշերին ,  
Շըղարշապող ի մըլուչն և նըւագօք համադպից . . .  
Ամենազգաց դու ոգի , որպէս կոչեց ըզքեզ Եղիա ,  
Տըրտմաթախիծն այն րանաստեղծ և այն խորհուն ամենիմաց ,  
Մըրտիս , հոգւոյս այն պատկեր , ի բաց առեալ զիւր զօրութիւն ,  
Միթէ շը զգան դու յայնժամ անբաւութիւն մ'իզձերու ,

Եւ գորտերուն ի նուրբ կարկաջս և յալելուս թառող հաւուց, Որ ըզդըլուխ ծածկեն գոգես առ ի չտեսնել ըզմահ լուսոյ, Եւ յաղմուկն յայն աշխարհամբոխ որ երթալով շիջանի, Որպէս շառաչ հարաւոյ ոյր շիջանի տակաւ գոռ շունչ, Զը խառնըլի և քո սըրտին մի մըրմունջն ալ գաղտնածածուկ, Զոր չոյելով յածուցանես, որպէս մայր մի զմանուկն որ լայ, Եւ այս կենաց համայն փառքեր և մեծութիւն բովանդակի, Եւ նըկըրտունք և մրցմունք վասն առօրեայ այս գոյութեան, Եւ իշխանաց պէրճանք խըրոխտ, քաղաքական աշխարհավարք, Կաճառք, և ժողովք, պատերազմունք, օրէնք, վըմիոք, Այս ամենայն միթէ յայնժամ ըլ թըւի քեզ այնչափ փոքր Որ, յակամայս, մի ժըպիտ արգահատող շարժէ քո շուրթն, Եւ գառնութեամբ չասե՞ս դու քեզ թէ մարդիկ են մանուկներ Մոլորեալ ուղեկորոյս ընդ անապատ ամայի, Ուստի դիտեն հեռուստ գըրախտ մ'ուր չըկարեն ժամանել....

\*\*

Այլ դու, ոգինդ խորիմաց, զոր վաղուց իսկ գիտացի ես, Ով զոր բնութիւն հանճարով և կորովավ օժտեց բանին, Որ այն քանից յուղեցիր ամբոխեցիր ըզմիտըս մեր Ի մոդիչ շունչ քո ազգական որ խօսէր մեզ զարդարութիւն. Որ գիտես օգտակարն անմարմնյն հետ բարեխառնել, Եւ գիտացիր արկնել ըսպառ քոյոցդ անդուլ եռանդով, Ընդ որ ի ճահ իսկ կըցորդէր երկիւղ կալոյ աննըշան. Որ արժանի ես փառաց և ունեցար փառք ճշմարիտ, Տարբեր յոյժ յայնմանէ ում պընդին զհետ ոմանք ի մէնջ. Ճանաչեցիր զէր ժըրութեան և ըզդործօն պաշտեցիր զիւանս, Միանդամայն աստեղաց կալեալ դէտակն և անդընդոց.

Ասա ինձ, ի՞նչպէս պարտ է անպատեհից սովորիլ. Ի՞նչպէս պարտ է կենաց յարիլ հաճոյ զօդիւք, այլ արդար. Զի ահա բանամ քեզ բնաւ այս սիրտ ծանօթ քեզ ապաքէն. Ոչ թէ երբեք ուծացեալ դատէն օգտի հասարակաց, Ոչ եթէ յանհընարինս դժոն, համակ ցրտացեալ. Ի տես կեղծին որ կապէ թագ և ոտնակոխ ուղղութեան. Այլ վշտացեալ, ի դառնութեամբ, երբ նշմարեմ առ մերայինս

Գայլեր ոչխարազգեստ որ մեւոտ գտնեն ի գառանց հօտ, Զարաշուք կապիկներ որ առաջնորդ պատրըւակին Եւ սուրբ իրաց ինըշան խարեն ըզմումբ միամըտաց. Անյագ, մոլի էակներ, Պըրտուեներ ամեն առթիւ, Որ փոխեն ըզկերպարան երբ քայլ քայլի ըզէետ փոխեն, Եւ վատշըւէր զիժածներ գարշ սեաւ տղմին եղբայրակից. Ոչ կարեմ, ոչ, հանդուրժել, թէպէտ և լի գըթութեամբ, թէպէտ և լի յարգահատանս ամենայնի առաջի Որ է չար ի բընէ և փոքրոգի և ապիրատ. Զը կարեմ հանդուրժել այսքան չարեաց և աղետից, Եւ գժդմելով ընդ այս ամեն, դառնամ առ վեհ բընութիւն, Ոյր անարատ է ծոց հեղիկ, և արտասուօք լցեալ աչերս Հորիզոնին սեւեռած, կամ և մընամ արձանատիպ, Որպէս այրի սըգաւոր զըյր կապտեցին գողք ժանտաժուտ Զորդեակս և զինչըս համօրէն և թողին անդ յանցըս ուղլոյն: Ապա խնդրեմ, ո՛րարեկամ, դու որ քան զիս քաջ ճանաչես Զայնոսիկ որ արդար են և զորս դիւին տըւին համբոյր, Դու որ չարաց թըւոյն հետ բազմապատկես քո ջանքն ազնիւ, Դու որ այնչափ օգտանըլէր ազդիս լինել կարացիր Գործունեայ և ժիր գնացիւք և ուղղութեամբ անըստիւտ, Ասա ինձ, ոգինդ հըզօր, զիարդ մարթ է հաշտըւիլ Այս իրաց հետ և այնու հաշտըւիլ եւս ընդ աշխարհի: Զի աւուրք իմ եղեն խոտան զօրէն փըչոց մացաւամոլ, Եւ սիրտ իմ եղեւ անձաւ ովկիանուն առ եղերբ, Որ անկոհալ է և անյոյզ և զոր հեռուստ լուսաւորէ Մի կիսալոյս աղօտանշոյլ անպատմելի տրտմութեամբ, Եւս ահաւոր քան ըզդիշեր խաւարագոյն և անսատղ:

## ԱՌ ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

Ո՞վ մանկութեան ժամանակ ,  
Անդորրաւէտ , զըւարթուն .  
Ժպտոյ , սիրոյ եղանակ ,  
Հրեշտակային տիք մարդոյն ,  
Ուր ամեն ինչ սուրբ թըւի .  
Ո՞վ գըրախտին ըլացմունք ,  
Ուստի վանեալ են աղմուկք  
Եւ փոթորիկք աշխարհ :

Այ օդաճեմ որորան ,  
Հուալ եւս յաստեղս քան յերկիր ,  
Ուր մանուկներ երերան ,  
Եւ հերք փափուկ ցան եւ ցիր  
Առնուն յայերց բիւր համբոյր .  
Ծաւի աչկունք լուսաւէտ  
Ուր պատկերին ետ ընդ ետ  
Երկնից դաշտաց ձեւն ու թոյր :

Խաղաղութեան սուրբ հասակ ,  
Ուր արցունքներ իսկ հեշտ են ,  
Ուր ամեն ինչ ծաղկապսակ  
Թըւի և բնաւք զուարթադէմ ,  
Բարի , անուշ , հեզ և լաւ .  
Տըգիտութիւն պաշտելի ,  
Ուր հեռ , մախանք ատելի  
Զը կարեն մուտ գտնել բնաւ :

Տարիք ուր վիշտ մեծագոյն  
Է կորուսուած խաղալիկ ,  
Եւ մեծ մորմոքն է հոգւոյն  
Մի անըգգամ թըւուցիկ  
Որ բարձրանալ չը կամի .  
Մանկան սիրոյն առարկայք

Զեն մերոցըն հանգիտակ ,  
Ոյց կորուստ ոչ դարմանի :

Ո՞վ խոր , տարտամ հայեացներ  
Դատարկութեան սեւեռած ,  
Յորըս դիտող քըննասէր  
Կարէ գտնել զիւր Աստուած  
Իւր բովանդակ մեծութեամբ .  
Մանուկն օժտէ նա սիրով ,  
Որպէս զկապոյտ տայ ի ծով ,  
Եւ թռչնակին՝ զիւրն ըղջամբ :

Ո՞վ անխմաստ թոթովմունք  
Շրթանց մանկան մեղրածոր ,  
Այլ որ լեզուաւ մի փափուկ  
Խօսին առ մեզ բիւրաւոր  
Բաներ երկնի , Անմահին .  
Դաշնակութիւն պաղպաջուն ,  
Յոյր ի լուր սիրուք դողդոջուն  
Զուարթնոց գոգցես պատահին :

Երանի՛ , ո՞վ մանկութիւն ,  
Քեզ հազար , բիւր երանի .  
Խարտեշահեր զըւարթուն  
Որ զմիջավայրըն ունի  
Ընդ հըրեշտակս՝ ընդ մարդիկ .  
Ո՞ տայր յաւէտ մեզ մընալ  
Տըգէտ , տխմար և երանեալ  
Զերդ նորաբոյս մի մանկիկ :

## ՎԱՐԴԱՊԱՍԿԵ ՄՋ ԱՐԹԻԿ

ԶՈՐ ՈՒԽԱՆՈՂԻ ՈՄԱՆՔ ԱՌԱԽՈՏ ՄԸ ԿԸ ՆՈՒԻՐԵՒՆ ԻՆՉ

Խնդի արտօսր ի հոգւոջ ընդունիմ ձեր այդ պըսակ ,  
Որոյ հազիւ կրկինն է մատաղատի ձեր հասակ :  
Եւ ի՞նչ անոյշ ծաղիկներ , և ի՞նչ անոյշ դոցա բոյր .  
Գարունն է որ ինձ ձօնէ իւր սէր , գգուանք և համբոյր ,  
Գարուն որում այնչափ պէտք ունի այս սիրտ թարշամած ,  
Զոր տարաժամ պատեցին ձիւն և ձըմեռ միգամած ,  
Գարուն զոր այնչափ սիրեմ , առանց որոյ մշտատեւ  
Խաւար է ինձ այս աշխարհ , հոգիս՝ թռչուն մի անթեւ :  
Եընորհակալ եմ ի ձէնջ : Անշուշտ երբեմըն տեսաք  
Թէ բաղձանքով դիտէի մի փունջ , ծաղիկ կամ պըսակ .  
Թէ սիրէի թոյր և բոյր զոր տարածէ ամ նորոդ ,  
Թէ պաշտէի աւօտին ցողն ու տարափ լուսուոդ ,  
Թէ տըխուր բան մը կար յիս , թէ և երբեմըն դըւարթ ,  
Երբ չունէի շուրջ զինեւ ոչ մի դալար , ոչ մի վարդ .  
Եւ փութացիք դուք այժմիկ տալ ինձ այ փունջ թանկագին  
Եւ այդ փնջին հետ նորոգ կեանք և գարուն իմ սրտին :  
Եընորհակալ եմ ի ձէնջ , սուրբ հոգիներ խանդակաթ ,  
Ժըպիտ ի դէմս , լուսերես և մանկութիւն ի ճակատ :  
Երկար լինին ձեր օրեր և լի անեղծ բերկրութեամբ .  
Բնաւ երջանիկ ձեր գլխոյն չը պատահի սըգոյ ամպ :  
Կապոյտ երկին այս կենաց լինի ձեզ միշտ լուսավառ .  
Դալարեաց մէջ արկանէք միշտ ձեր ուղուոյն տաղավար :  
Երգեն թռչունք ցանդ զըւարթ վերեւ ձեր լոյս ուրնարին .  
ԶԱստուած երբեմըն տեսնել չը լինի ձեզ դժուարին :  
Ա.մենայն ինչ ժապտի ձեզ , յաջողութիւն , երկին , բախտ ,  
Սէր , յոյս , երազ , հայրենիք , առողջութիւն մի անախտ ,  
Ծով , ծառ , ծաղիկ , լոյս , արեւ , սար , լեռ , ծործոր , գարաւանդ ,  
Եընորհակալ եմ ի ձէնջ . օրհնեալ եղէք մանաւանդ :

## ՀԱՅԻՆՔ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

Լիաբուռըն վարդ ձօնէին և ասէին .  
« Երգէ . սիրենք քո նըւագներ հեշտ , մեղմագին ։  
Եւ նա ասէ . « Բոսորաներկ այս ծաղիկներ ,  
Ոյց պուլպուլին կարծեմ սիրով դէմքն է շիկներ ,  
Բուրեն անոյշ և նոցա բոյր է սպեղանի  
Որ հոգւոյն ինչ ինչ վէրքերուն վրայ հեղանի :  
Նորոգ կեանքն ալ յուշ առնէ այն , երբ դեռ մանուկ ,  
Գնայինք քաղել վարդ , մանիշակ , ոեհան , հրանունկ ,  
Եւ շինելով մի գեղեցիկ հոտաւէտ փունջ ,  
Մօր մի կամ քրոջ մի տանէինք հեւ հեւ ի շունչ ,  
Եւ փոխարէն ըստանայինք մեք մի ժըպիտ  
Որ համարժէք էր բիւր ծաղկանց գեղափրթիթ :  
Եւ յուշ առնէ այլ շատ օրեր և առաւօտ ,  
Երբ հովանուտ վարդենեաց մէջ գնայինք , անձկոտ ,  
Տեսնել թէ քաղցըր երգեցիկն այն ըսկըսա՞ծ էր  
Հնչեցունել իւր հոգեղմայլ մեղեդիներ ,  
Երբ դող ի դող կոխէինք մեք զիսոտ ցօղաթաց ,  
Զի մի գուցէ հարթչչը սոխակն և գնայր ի բաց .  
Եւ զարմացած բան մ'ունէին մեր նայուածներ ,  
Երբ լըսէինք գաշնակաձայն այն հատուածներ  
Որ խաղային , բարձրանային և իջնէին ,  
Մեր հոգւոյն մէջ հեղովլ աւիւն մ'աստուածային :  
Այս , ասեմ ձեզ այս վարդեր են գեղեցիկ ,  
Այլ իմ քընարն է յոյժ տըխեղծ , տրտմագգեցիկ :  
Է՞ր երգ խնդրէք յինէն , աւա՛ղ , ոչ ապաքէն  
Լըսեցիք դուք երբեմն երգերս որ առաքեն  
Վիշտ , արտասուք և մերթ ընդ մերթ վըհատութիւն :  
Առ այնոսիկ որ իմ տաղերըն ընթեռնուն :  
Ո՞չ միթէ ձայն իմ կերկերեալ , արտասուաթոր  
Մահաշըռուկ արձագանդ մէ սրտից ի խոր ,  
Եւ բազում այն է զի կարծեն լըսել բուին

Հեծումն յիմ շեշտու և կամ զթառանչըս կըկուին։  
Է՞րգ ինդրէք յինէն բնաւին։ ո՞չ միթէ մռայլ  
Անյուսութեան պատէ զինհւ և քայլ առ քայլ  
Մերձենայ ինձ մութ ուրուականըն Տարակոյս,  
Որոյ տեսիլ տայ մղձալանջ թշուառ հոգւոյս . . . . .

Եւ դուք յերկին հայիք յերկին հայեցէք միշտ։  
Անդ է Աստուած։ Նա թող տայ ձեզ օրեր անվիշտ։  
Անհունին մէջ լուսապարոյրն է Նա Աստուած,  
Անծայրածիր և ոյր այնչափ խոր է նայուած։  
Մեք մըղեղն եմք սին, ապիկար, հէք, անմըռունչ,  
Եւ յո կամի կարէ մըղել զմեզ նորա շունչ։  
Մեք կոյր մըղեղն եմք փանաքի որ չը տեսնէ։  
Նա մեծ Ակն է որ զամենայն ինչ ըմբըռնէ։  
Անհունութեան աթոռոյն վրայ է Նա բազմած։  
Լայնածաւալ է ծիրանին աստեղամած։  
Իւր ափին մէջ ամփոփէ Նա գունդերն անթիւ։  
Նորա է մութ գիշեր խորին, Նորա է տիւ։  
Հողմատատան անտառք լայն լայն, երկնահամբոյր,  
Համայն ծաղկունք ոյց տայ նայուած իւր թոյր և բոյր։  
Ծովն ամբոխէ Նա և յըդէ իւր ահեղ աջ  
Լայնակոհակ ովկէանին ահեղ շառաչ։  
Մեծ աղմըկաց մէջ որ հեռուստ մինչ առ մեզ գան,  
Մարթ է լըսել Նորա աւաչ գոռ, բացական։ —  
Ապա յերկին յառեցէք միշտ եւ, պատկառոտ,  
Զնա խնդրեցէք, թող յուզէ զձեղ Նորա կարօտ։  
Եւ երբ, իմոյս նըման, ձեր սիրոտն ըզնա գըտաւ,  
Իցիւ թէ զձեղ լընու Նորա զ որովն անբաւ։  
Եւ երջանիկ եղէք անեղծ երանութեամբ։  
Անարդ նիւթոյն չը պատէ զձեղ մըթասփիւռ ամպ։  
Յաստեղս յառին միշտ նայեացներ ձեր լուսողող  
Եւ շուրջ հիս գան ըզձեօք ցանդ յոյս, խինդ, հաւատ, շող։

## ՍԻՐՏՄԻ

Զի լուռ և մունջ մընար երկար ժամերով միշտ,  
Եւ կարծես թէ ձնշած էին զնա ցաւ և վիշտ։  
Զի հայեացներն ուղղէր անթարթ անծանօթին,  
Մինչ բարեկամք խօսակցէին նորա չորսդին,  
Օր մի հարցանք նըմա պատճառն և նա ասէր։  
« Ձեր համար, ո՞վ իմ մըտերիմք, մեծ է իմ սէր։  
Մանուկ տիոցս ոմանք ի ճէնջ ընկեր եղան,  
Եւ այլոց հետ ճաշակեցի կենաց սեղան։  
Են են ի ձեզ ոմանք զոր երբ առ իս տեսնեմ,  
Միրաներինի անդունդ խորին հոգւոյս նըսեմ։  
Զի յուշ առնեն ինձ այն օրերն երջանկութեան  
Որ լուսազանգ ամպերու նման, վա՛հ, սահեցան,  
Ուր, պատանի, վարդենեաց մէջ առնուինք ձեմ,  
Եւ թագուն էր ծաղկանց ետին երես դըժիսեմ  
Տարաբախտիկ և ահոելի մեր գոյութեան,  
Ոյր երեւէր մեզ եւեթ կողմըն սիրական։  
Երիտասարդք էք դուք բարի, ազնըւ ամիս։  
Զեր ճակատուն լցոս վեհափառ ածէ ժըպիտ։  
Եւ խորհողներ էք դուք, գիտեմ, մարդկան սիրող։  
Որոց համար ածին արցունք ձեր աչաց քող։  
Այսպէս թերեւս առաւել էք ինձ սիրելի։  
Զեր նայուածոց մէջ զ որով, սէր անհուն փայլի  
Առ ամենայն որ տառապի և է դժբախտ։  
Առ ամենայն ում այս կեանքն է մի խորին ախտ։  
Եւ երբ խօսիք, ձեր խօսից նիւթն է տեսլականն,  
Ոյր գալըստեան տենջով արդէն սիրաք ձեր անձկան։  
Եւ ահա, ո՞վ իմ բարեկամք, ընդէր հըզօր  
Եւ անչափ սէր ունիմ առ ձեզ սըրտիս ի խոր։  
Այլ մի հարցանք ինձ թէ վասն է՛ր կամ անշըշունջ  
կամ ակընդէտ յառին աշերս։ Երբ երկնի շունչ,  
Մառախլապատ ամպրոպներու հեծեալ ի նիւս,

Ցուրտ ցուրտ ընկեր առած հիւսիս խաւարակիւս ,  
Փոթորկէ ծովս ուր չընչին նաւը ձըկնօրսին ,  
Ոյր վերայ մեծ և ահաելի կոհակը հոսին ,  
Չըւանաթափ , անտէր , կոծի և տատանի ,  
Եղկելի մարդն որ , հիւղին մէջ , իւր գեղանի  
Չաւակներըն և նազելին շարջ բոլորած ,  
Երգէր զըւարթ , ընդուստ վազէ ուր աւերած  
Եւ տագնապներ դընէ հիւսիսըն անօրէն ,  
Ուր ծովափունք հեծեն , մոլնչեն , ծառեր պարեն .  
Եւ երբ տեսնէ , աւա՛լ , նաւակն իւր անհետիլ  
Ահեղ ալեաց մէջ փըրփրացայտ և անարդիլ ,  
Իւր նաւակը , իւր բարեկամն և սիրելին ,  
Անհընարին տագնապներու ընկերն անդին ,  
Յայնժամ , անխօս և սըրտաբեկ , յառէ աչեր  
Ծովուն վերայ անհեղամուռնչ և փըրփրահեր :  
Ի զուր յայնժամ խօսին նըմա . անկարեկիր ,  
Այլ եւս ոչինչ հրապոյր ունի նըմա երկիր .  
Հայեացն անթարթ ուղիչ այն կողմն ուր իւր նաւակ  
Կոհակակոծ ջուրց բըռնութեան եղաւ ճարակ :

\*

Այսպէս և ինձ պատհեցաւ , ո' մըտերիմք :  
Երկրի վերայ ուր մի պահու համար ապրինք ,  
Կանուխ փըլաւ և փըշրեցաւ յուսոցս արձան .  
Դըմնեայ ուրուք , ցաւք իմ վերայ յարձակեցան ,  
Եւ անհեղեղ և այլանդակ խաղեր խաղաց  
Բախս վատշըւէր գըլսոյս տըխուր և վըշտազգեաց :  
Կենացս հազիւ վարդագունէր գողտր առաւօտ ,  
Սիրահամբոյր էակներու մնացի կարօտ :  
Այն ինչ գըգուանք ծիծաղեցան իմ չուրջ ժըպտուն ,  
Խորին վէրքեր սիրտս արարին պատառատուն .  
Եւ մի առ մի անկնէին յոյսք իմ վաղաւեր ,  
Որպէս աշնան տերեւքն ի վայր թափեն հովեր :  
Որդիական սիրոյ հըրճուանք , սէր խանդակաթ  
Հաղիւ պիտի պըսակէին այս հէք ճակատ ,  
Եւ բանայի թեւերս հազիւ ողջագուրել ,

Ահա պարապն ընդգըրկէի , դըժո՛խք անել .  
Պարա՛պ . . . Այնչափ լի էր սակայն երազներով  
Հոգիս զոր արդ լընու կըսկիծ աղեխորով .  
Սակայն երկին պարտէր գըթալ սիրոյս անհուն  
Ջոր տածէի մարդկան , բնութեան , ամենեցուն :  
Քանզի անեզր եղաւ գորով իմ առ մարդիկ ,  
Պա՞րտ էր նետել զիս յայս վիհ սեաւ , չարաբաստիկ :  
Պա՞րտ էր վարդեր ցոյց տալ ոյց երր մերձենայի ,  
Բոց դառնային մատներս այրել և ես լայի :  
Ես որ բարւոյն հաւատայի և գեղեցկին  
Որ մերժէի ցայգն , յարէի պինդ ցերեկին ,  
Որ մարդկային սըրտին տայի մի վեհ բնութիւն ,  
Պա՞րտ էր ինձ մօտ , ակն յանդիման իմ աչերուն  
Մարդոյ հոգւոյն տրգեղ մի կողմն հանել ի լցու ,  
Եւ նոցա մէջ որ մանկական իմ օրերուս  
Բնկեր եղան , որ բաժնեցին ինձ հետ ըդցոլ  
Արտասուաթոր այգուն կենաց ճաճանչասքով ,  
Պա՞րտ էր , պա՞րտ էր յարուցանել եղկելիներ ,  
Ոյց սին կըրից վերայ արցունք իմ չեն բաւեր ,  
Որ ջընջեցին յաւէտ վերայ լցու ճակատուն ,  
Մեծանձնութեան և ուզութեան դրոշմը փայլուն ,  
Խոնարհեցան տիզմը գըրկել և կարծեցին  
Թէ մամոնայն է իմաստնոյն միակ բաժին :  
Եւ առանձինն ահա վիշտերս մոռանալով ,  
Նոցա համար հարկ է որ զգամ գութ և գորով :  
Զի յաւիտեանս աւելի չե՞ն միթէ թշուառ  
Որք չը գիտեն թէ ի՞նչ գործեն , անհուն խաւար :  
Մի վայրկենի առաջ իւրեանց գլուխ խոնարհած ,  
Աե՛ղմ , մըրմընջեն . « Այս է ըսկիզբ և կատարած » .  
Եւ մոռանան , բա՛րէ , վաղիւն , վաղիւն անգութ ,  
Անդառնալի , որ անիծից ահեղ կարկուտ  
Պիտի թօթուէ մութ վայրահակ ճակատներու  
Որ գայսին գարշ ակնարկին միայն եղան հըլու :  
Այսպէս իմ չուրջ տըխուր , տըմոյն է տեսարան .  
Այսպէս իմ չուրջ տըխուր , տըմոյն է տեսարան .  
Իմ յանցանքն է որ պահ մի աստղն արդարութեան

Փայլեցաւ ինձ կայծակնանման և սըրարշաւ :  
 Եւ զի աչացս յանդիման պահ մի բացուեցաւ  
 Կըրկին անդունդ , չարին , բարեոյն , մին լուսասփիւռ ,  
 Ուր շողային առաքինիք պսակներով բիւր ,  
 Միւսն ահաւոր , ողբալի վիհ մոռացութեան ,  
 Ուր թաւալգլոր անկնէին չարք . չարք աննըշան ,  
 Որ դարձուցին թէկն աննըկուն տեսլականին ,  
 Ուստի սըրտիս աւերակներ սահման չունին .  
 Ողբ անընդհատ , այլ անմըռունչ այս սիրտ լընու ,  
 Սիրտ որ սակայն այնչափ յօժար էր խնդալու » :  
 Այսպէս ասաց , և լըռէինք . և քիչ հեռուն  
 Մատղաշ ձայնից երգ մի լսուէր վեհ , թըրթըռուն :

## ՄԱՀ ՄՕՐ ԻՄՈՅ

Այդ վարդածիր ի ծագս երկնից բողբոջ .  
 Հաւ զառաջին բարբառ երգոյն դանդաչէ :  
 Է ժամ ուր լոյս մտանէ ի կոփւ ընդ խաւարս ,  
 Եւ լուռ համբուն , լուռ են բընաւք և աշխարհս :  
 Թէ ածիցէ ոք զաչըս իւր շուրջ զիւրեւ ,  
 Ոչինչ ի տես գայ յեթերաց ի ստորեւ  
 Բայց հորիզոնըն նորալոյս մըթագին :  
 Ոչ անդէոց բացեալ դեռ եւս է բագին :  
 Անշարժ բընաւք , մինչեւ դալարք և մայրիք .  
 Դեռ ըզփարախսս ոչ թողին և խաչինք :  
 Հովիւ նընջէ անդ տակաւին զքաղցըր նինջ .  
 Սոխակին ստուեր ոչ տեսանի յալեակ ջինջ :  
 Ի բացեայ անդ է տուն յոստոց պատեալ շուրջ ,  
 Զոր յամենայ լուսաւորել աշալուրչ :  
 Լոյս ինչ աղօտ նըմարի անդ երերուն ,  
 Իբր ըզկանթեղ ոյր սպառիցի բոցըն խուն ,  
 Ցորժամ կախի զորմոյ բանտին փըրկելոյ ,

Զոր բանտապահն եթող թափուր ի յիւղոյ :  
 Զի՞նչ արդ արդեօք իցէ այդ տուն միայնակ ,  
 Ուր ի հանուրց գոյ խոտորեալ սոյնգունակ :

\* \*

Ի լոյս աղօտ սին կանթեղին դողդոջուն ,  
 Տեսանի կին մի նիհար յոյժ , աղազուն :  
 Աչքն անքըթիթ բացեալք տարտամ իմն հային ,  
 Պաղատախառն են այդ հայեացք տիրագին .  
 Եւ բազուկք իւր վըտիտք , նըւաղ , տարածեալ ,  
 Կամին այլուր , անձկակարօտ , մերձենալ ,  
 Զերդ ալեւտանջ ոք յանապատ անծայր ջուրց ,  
 Որ ի յափանց թումբս դիմիցէ հինաւուրց ,  
 Կամ թըրթուառ ոք յեզերս վըհին , մերձ յանկումն ,  
 Որ կամիցի առնել յայնկոյս մեծ ոստիւն :

\* \*

Եւ զի՞նչ ասէ արդեօք ընդ միտս իւր այդ կին ,  
 Շրջեցուցեալ զականողիսն ի խըցին :  
 Ահա անհուն և սեաւ թախիծ ողբալի :  
 Բզգէմսն անքուն պատէ , զերդ քող սըգալի :  
 Լալ , լալ կամի , և արտասուք ըսկոփիչ ,  
 Այն գողտը աղբիւր , սըրտի ցաւոց ցոլ մեղմիչ ,  
 Հըրաժարին յաչաց նորա յաւիտեան :  
 Եւ կարեվէր խոցի այդ սիրտ անդարման :  
 Գո՛ւթ , զըւարթո՛ւնք , բազումք են ամպք երկնային ,  
 Ո՛վ գուք , մարդկան վեհ բարեկամք լուսային ,  
 Յամպոց այտի առէք կաթիլս ինչ ցողոյ  
 Եւ տարայք , օ՛ն , թանալ զաչս այդր եղկելոյ .  
 Գէթ ըսկոփիեալ յարտասուաց , հէք , մահամերձ ,  
 Ամպաւացիկ էակդ , արդէն օդահերձ ,  
 Գըտցէ գոյզըն ինչ ամօքումն իւր վըշտաց .  
 Իջցէ արտօսր . երկինք բացցին մըթամած :

\* \*

Եւ զի բընաւք , մայլր իմ , անդարձ կորիցեն ,  
 Եւ զի են կեանք , են լոկ երաղ օդեզէն ,

Երթ , մայր իմ , մայր , յաւիտենից ի քուն երթ :  
Յանամա երկինս շանթք գան ի տես մերթ ընդ մերթ :  
Ո՛հ , քաղցր արեւ , փայլուն էին մեզ եթերք .  
Գողտր ի ժըպիտ ակնարկէին մեզ տարերք . . .  
Անդունդ է մահ յոր անկանիս դու , մայր իմ ,  
Այլ յոյժ խորին զի անդր ի քեզ հայիցիմ . . . :

\* \*

Այլ ընդ լերինս լոյս վարդագոյն տարածի .  
Մերձ է արեգ ճառագայթել , կենսալի :  
Բանին դըրունք հորիզոնին գեղազարդ .  
Մարդարտայեռ փայլատակէ ցօլն ի վարդ :  
Մայեն գառինք , զարթեաւ հովիւ քաջ արթուն ,  
Մայիս աշխարհ ծաղկաբթիթ տայ ողջոյն :  
Է՛հ , մայր իմ , եկ , ո՞ւր իցես դու . քեզ , աղէ ,  
Արեգըն կեանս , լցոն յոյս և ժմիտ ընծայէ :  
Թօթափեա' զնինջդ , և յեց յորդւոյդ ի բազուկ ,  
Հանդարտաքայլ ճեմ առ ընդ մարդս գեղաշուք :  
Ո՛հ , քեզ մընայ սիրտ իմ ողորմ ւ'անձկայրեաց .  
Ոչ լըսեն ինձ , գութ , մայր իմ , սէ՛ր , արի կաց :  
Աւա՛ղ , անշարժ և անկենդան քո մարմին . . .  
Ոչ եւս բանաս զաչըս քոյին սիրագին  
Յորըս այնքան սէր և գորով ընթերցաւ  
Որդի քոյին . ո՛վ աղէտք , ո՛վ անդութ ցաւ :

\* \*

Արդ բացիր , սի՛րտ մայրակորոյս , սի՛րտ թշուառ .  
Գրնացեն ուլսք դառն արտասուաց անըսպառ :  
Եւ ես որ յոյսս յօրինէի այնքանիս ,  
Փունջըս վարդից բերել նըմա գեղանիս ,  
Յորժամ ի դարձ ի մութ հովտաց ւ'ի լերանց ,  
Խոնջ , ի գիրկս իւր գնալոց էի սիրախանձ :  
Եւ այն խոկմունք զորս ունէաք առանձինն ,  
Յորժամ համբոյրս եղեալ գողտրիկ իւր ճեռին ,  
Ասէի ցնա . « Մայր , թէ տեսցես զիս երբեմն  
Երիտասարդ , անձնել . աւուրքն երբ գայցեն » :

Անուրջք , բա՛րէ , ցինդ յաւիտեանս կործանեալք ,  
Զերդ ի հողմոց պայծառ ամսոց հեղիկ ծալք .  
Ծընո՛րք կենաց մելամաղձոտ և ունայն ,  
Որպէս նաւակք ալեկոծեալք ընդ ծով լայն :

\* \*

Յայսըմ հետէ ի գերեզմանդ տրտմագին ,  
Մայր , փութացի վըշտամորմոք քո որդին :  
Ընդ ո՞ւմ խօսել իցէ անդ , մայր , ընդ վիմի՞դ  
Որ ըզմարմին քո ներփակէ անժըմիտ ,  
Կամ ընդ ծառոց սալարթս շարժունս ի հողմոց ,  
Մեղմաշըշուկս , որք թըւին ինձ ձայն ողբոց :  
Քանի՛ցս , գըլում յեց ի չիրիմդ և ծաղկունս  
Ի նուաղ ճեռին , եկից հոսել ես աւուս  
Դառն արտասուաց և ըզիրմաւդ սըփուել շուրջ  
Զոր մինչ կէիր՝ չեղեւ ինձ մարթ ձօնել փունջ :



## ԵՐԵՒԱՑՅՈՒ ՄԻ

Ի գիշերի նստէի ես  
Խոր մըլթութեանց ի յասալարէս .  
Աչք իմ յերկինըս սեւեռեալ ,  
Միտք իմ յանդունդըս բեւեռեալ :  
Խաւարազգեստ երկին ւ' երկիր  
Անշարժ էին ւ' անկարեկիր .  
Կարծես սեաւ քող համապատկեր  
Հզնոսա շուրջ էին ծածկեր :  
Հըսկայարերձ սէգ աշտարակք ,  
Անցեալ դարուց մեծ յիշատակք ,  
Միայն երեմն հերձեալ զիսաւար ,  
Բարձրանային սարէ ի սար :  
Գերեզմանաց խոր լըուութիւն ,

Զերդ Սատանին անմռունչ աւիւն ,  
 Տիրէր համայն ի տիեզերս ,  
 Արմատացեալ յամեն տարերս :  
 Զահեր յանկարծ լուսաբորբոք ,  
 Զերդ յառագաստըս լայնագող  
 Կայծակ անկեալ յառաջարձակ ,  
 Հոսին ընդ դաշտըս ընդարձակ ,  
 Երկրի զաւկունք են արթնցեր ,  
 Խարելով զնինջ և ըզգիշեր :  
 Խումբ խումբ մարդիկ առևսերազէն  
 Մըտնեն յախուռն յաւան ւ'ի շէն .  
 Լուսոյ շողեր յանկարծավառ  
 Շողան ուր ցարդ տիրէր իսաւար .  
 Եւ երգողաց ձայն անսովոր  
 Լըսեմ ի մոռունչ դաշնակաւոր .  
 Պարուց կայթիո , սրընդին ի սոյլ ,  
 Թըռչի յականջս յերգս հոյլ ի հոյլ .  
 Որոտագոչ շաշող թըմբուկ ,  
 Քնարին աղեղ , դաշնակեալ զոյգ ,  
 Է՛ , հո՛զմ , շընչէ ահեղաշունչ ,  
 Զօրացուր այդ երգոց մըրմունջ :  
 Տարե՛րք , թողէք զլըռութիւն , բա՛ւ .  
 Զայնք յանձաւէ սուրան յանձաւ :  
 Ի խա՛ղ ելէք , ալի՛ք , ծործոր ,  
 Ի խա՛ղ , ծառեր անդընդախոր :  
 Բառ մ'եւ տւաչ եղէք ձայնին  
 Զոր արձակեն կուրճք մարդկային :  
 Դաշնակք , պարերքք , հողւոյն հառաջք ,  
 Երգք աննըման , սիրոյ աւաչք ,  
 Սլացէք լերանց անդր ի լերինս  
 Եւ թնդացէք յամեն տեղիս :

## ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻ

Դու ինձ երբեմըն հարցար .  
 « Իրա՞ւ է որ սիրես զիս » .  
 Այժմիկ լըսէ , անձկալի՛ս ,  
 Լըսէ զսիրոյն իմ համար :

Սիրելագոյն ես ինձ դու  
 Քան գոս ծաղկին՝ ցող զըւարիթ ,  
 Քան զեփիւռին՝ անուշ վարդ ,  
 Էից՝ արեգ կենսատու :

Աւոտն ես իմ գիշերին ,  
 Երեկոյին իմ նըշոյլ .  
 Աստեղաց մէջ ոսկեկոյլ  
 Աղու աչերդ ինձ ժպտին :

Որպէս անձկայ տարափի  
 Մարաւահւէծ շոգ երկիր ,  
 Այնպէս սիրո իմ անձկալիր  
 Զըկտի յաշաց քոց արփի :

Կամիմ տեսնել անդադար  
 Քո դէմքն անուշ հրեշտակի ,  
 Եւ քո նայուածք շեշտակի  
 Մըմին յիմ ծոց սիրավառ :

Դու իմ աշաց լոյս քաղցրիկ ,  
 Դու ցերեկին իմ արեգ ,  
 Դու իմ վաղիւն , իմ երէկ ,  
 Դու իմ ամեն , գոհարի՛կ :

Գոհար , չքնաղ մի գոհար  
 Ես իմ հոգւոյն անձկակէզ ,  
 Եւ անհանգիստ թեւոց պէս  
 Հիու գան զքեւ միտքս սիրահար :

Դու իմ ծաղիկն ես ամբիծ .  
 Վարդ և շուշան , ունիս բոյր .  
 Ի քո շրթանց մի համբոյր  
 Անձկան հրեշտակք իսկ երկնից :  
 Որպէս դշխոյ փառապսակ  
 Ցորժամ քայլես վեհապանձ ,  
 Իմ աչերուն սիրախանձ  
 Հուրի թըւի քո հասակ :

Իմաստութեամբ երբ խօսիս ,  
 Երկնից բոլոր թուչուններ  
 Կարծեմ նուագ են յօրիներ  
 Օրօր ասել հէդ սըրտիս :

Քան զկեանս իսկ դու ինձ քաղցր ես ,  
 Զի , առանց քո , ինձ այս կեանք  
 Տըխուր բանտ մ'են և փականք  
 Կամ մի մըռայլ առարէզ :

## Ո Ղ Բ

Ի ՄԱՀ ՄԱՐԻԱՄ ԱԼԱՃԱՋԱՆԻ , ՀՕՐԱՔԵՌԱԴՍԵՐ ԻՄՊՅ

Նոր տարի մ'ալ ըսկըսանք , և տակաւին չեմ համոզուած  
 Թէ անդարձ դու մեկնեցար ի մէնջ , ով հէդ դու Մարիամ :  
 Այլ այժմ ահա արտասուք չերմ ջերմ հոսին իմ աչերէն ,  
 Արտասուք կէս ամէ ի վեր տակաւ լցեալք յաման ուղղոյս .  
 Զի ասացիր , « Ողբա զիս , երբ որ մեռնիմ , ով Յովհաննէս » ,  
 Եւ մահու պատրաստեցար այն անպատում արիութեամբ  
 Որով լի են հոգիներ , երբ զԱնմահին տեսնեն ըզլոյս :

Անզ որբ աղջիկ , դեռ մատղալ մանկունք էինք երբ զա-  
 յուաջինն

Եկանք առ ձեզ ես և եղբարքս , և տեսանք զքեզ անդանօր :  
 Զըմիան գիշեր մ'էր . ասէին թէ որք էիր մընացեր :  
 Բայց յլշեմ թէ ժպտէիր , այնչափ մատղաշ էիր դու դեռ ,  
 Եւ թըւէիր իրուու հրեշտակ որ դեռ ողբալ չը գիտէ :  
 Շնորհ մանկական լընոյր քո դէմքն և քո շարժմունք էին ազնիւ .  
 Եւ դեռ մատղաշ մանուկ մ'էիր և ժպտէիր , խեղճ որք աղջիկ :

\* \*

Եւ երբ մատղաշ բոյսըն մեծցաւ և եղաւ տունկ հասակագեղ .  
 Երբ զարդացան տիք քոյին և սիրասուն եղար օրիորդ ,  
 Սէրն էիր ամենեցուն , սիրտք յուզուէին ի քո տեսիլ .  
 Եւ դրացուհիք ասէին . « Ի՞նչ բարի է , ո՞հ , այդ Մարիամ » .  
 Եւ բարեկամք ասէին . « Մարիամ ո՛չչափ գեղեցիկ է » :  
 Եւ ամենքն ալ հաւանէին թէ ազնիւ էր համայն քո անձն ,  
 Անաղարտ և անարատ ի պիղծ չնչոյ չարութեան :  
 Անմեղ էիր որպէս գառնուկ որոյ նայեացքն են սրտագրաւ ,  
 Հզգացուն , զըւարթաղէմ առ ի սփոփումըն ցաւոց :  
 Անտարակոյս ծընած էիր ժամու մը մէջ ուր ժպտահոծ ,  
 Զըւարթ էին տիեզերք և սպածառ էր մեր արեգակն ,  
 Եւ թուչունք երջանիկ ըզլիանձարրովքդ մրմիջէին ,  
 Եւ սիրոյ , շնորհաց , գեղցյ մի փունջ եղած էր բնութիւն .  
 Ժամու մը մէջ որպիսի տեսնեն սակաւ յոյժ մահացուք ,  
 Յորում բարբառ անպատում լինի նդ այերըս լըսելի  
 Եւ յերազել տայ հոգւոց որ դողդողան երջանկութեամբ :

\* \*

Աւա՛զ , և այժմիկ ցուրտ հողոյն գիրկն ըզքեզ դըրին ,  
 Ցուրտ սև հողայն , վահ , Մարիամ , քո այն ձեռքեր չուշնափայլ  
 Քո այն գըլուխ վարսագեղ որ մի վարդ էր ի մէջ վարդից  
 Զոր քաղել երթայինք ի սպատիզին Ալեմանաց :  
 Վայ մեզ . ոչ եւս ուրեմն , երբ դարձ առնէ նորոգ դարուն ,  
 Երբ ծիլ և բոյր , սէր և կեանք , շացմունք յուսոյ վերադառնան ,  
 Ոչ եւս ուրեմն աղուոր հասակդ պիտի տեսնենք նազելի  
 Որ ձեմէ բուրաստանաց ընդ ծառուղիան հովանաւոր :  
 Ոչ եւս պիտի համբուրեն հով զեփիւոներ երեկոյին  
 Քո այն ճակատ նուրբ և ըզգօն որ երեւէր լի հանձարով ,

Երբ ըգկենաց խօսէինք և զխորհըրդոց ապագային :  
 Ոչ եւս պիտի մըխիթարեն քո նայեացներ լուսապայծառ  
 Մեր անհատնում մորմոքներ ոյց չափ լըցաւ քո կորըստեամբ :  
 Հոգեզըւարձ դու ծաղիկ, այն ինչ փթթած՝ և թօշնեցար .  
 Թռչուն սիրատարփիկ, և սըլացար, աւա՛ղ, ի մէնջ,  
 Վաղաժարչամ թեւերով ծածկելով գլուխըդ վշտահար :

Եւ մեք, երբ առաւօտ քրքմազգեցիկ ծաւալի,  
 Կամ թէ մըշուշ երեկոյին, թեթեւ, փարի գլուխըդ բլրոյն,  
 Եւ լըռեն ամենուրեք կենաց ձայներ և շիճանին,  
 Եւ ամփոփին համագոյք գիշերաքուն առ ի հանգիստ,  
 Դարձունենք մեր աշեր արտասուաթոր ի ծագ հովտին,  
 Ուր այլազգ հանգչին մեռեալք և լըռութիւն է խորագոյն.  
 Անդանօր դարձունենք զաշս և ասենք. «Ո՛հ, ո՞ւր ես, Մարիամ»:

438

## ԱՂՔԱՑ ՄԱԿՈՒԿԻ

Ես թշուառ որբ մ'եմ անտէր,  
 Թափառական և տըխուր .  
 Իմ կենաց շուրջն է պատեր  
 Մի մթնոլորտ մռայլ ու լուռ :  
 Վշտաչարչար երերիմ  
 Եւ տատանի հոգի իմ  
 Ընդ մէջ կենաց և մահուան :  
 Իմ ցերեկներ գիշերաց  
 Ծփոթ իմն են խառնըւած ,  
 Եւ բնաւ չիք իմ օթեւան :

\* \* \*  
 Երբ դեռ այնչափ փոքր էի  
 Որ հազիւ թէ տասըն բառ  
 Հասկանալ ես կարէի ,  
 Օր մ'ըսաւ ինձ իմ հէք մայր .—  
 «Հայրըդ մեռաւ, կիւանդ եմ .

Ընդհուպ հոգիս պիտի աւանդեմ  
 Պիտի և ես, իմ որդեա՛կ .  
 Բիւր ցաւերով խոշտանգիմ,  
 Երբ մտածեմ թ՛ երբ մեռնիմ,  
 Ի՞նչ պիտ' ըլլայ քո վիճակ :

\* \*

Եւ ահա մի առաւօտ  
 Միայն էի յաշխարհի .  
 Ցուրտ էր օդը և անձրեւոտ .  
 Այն օրն ամբաղջ ողբացի :  
 Զիս տեսնողներ գըթային ,  
 Բայց նոքա ալ ինդէ էին  
 Եւ ըսին ինձ վերջապէս .—  
 «Ունինք մեք մեր զաւակներ  
 Զոր դժուար է պահպանել .  
 Մուրա՛ որ հայըդ գտնես : »

\* \*

Եւ ես մուրիկն եմ թշուառ ,  
 Եւ ես մուրիկն եմ տրտում .  
 Արեգ չէ ինձ լուսավառ ,  
 Եւ իմ սուգն է անպատում :  
 Յաճախ տեսնեմ որ անցնին  
 Հասակալից ինձ մանկտին ,  
 Եւ արտասուեմ դառնութեամբ :  
 Դըրախտ թըւի ինձ աշխարհ ,  
 Զոր բանտարկեալս տխրաբար  
 Դիտեմ ընդ ծուխ և ընդամակ :

\* \*

Ինչո՞ւ համար չեն գըթար  
 Իմ անըսպառ արտասուաց ,  
 Եւ երբ անդուշ անդադար  
 Ցոգւոց հանեմ, սըգազգեաց .  
 Երբ երեկոյն զոփամ ես  
 Եւ ցուրտն անցնի գրկիկէս ,

Ինչո՞ւ ինձ չեն ողորմիր .  
Ինչո՞ւ վէրքըս չեն բուժեր ,  
Երբ ցրտախարշ իմ ոտներ  
Տեսնեն կապոյտ ու կարմիր :

\* \*

Միթէ երբեք չը տեսնե՞ն  
Թէ երբ դիտեմ դէմքեր զուարթ ,  
Զերմ մաղթանքներ իմ ոըրտէն  
Սլանան առ Տէր գըթառատ :  
Այո , խնդրեմ Անմահէն  
Որ երջանիկը միշտ պահեն  
Խւրեանց խնծիղն ու ժըպիտ .  
Ուրախ նոցա խնդութեամբ ,  
Փարատի խուն սըգոյս ամալ ,  
Եւ փայլի ինձ յոյս վըճիտ :

\* \*

Երբեմն , յոգնած , երեկոյն ,  
Գլուխ յեց ի ծունըր նըստիմ  
Սալարկին վրայ երերուն ,  
Եւ նիրհեն խոնջ աչեր իմ:  
Յայնժամ երազք սոսկալի  
Վրդովեն զիմ հէք հոգի  
Եւ թըւի ինձ թէ մեռնիմ .  
Ինձ թըւի թէ բազմութեան  
Քայլերն առ իս մօտենան  
Եւ թէ իջնեմ ի շիրիմ:

\* \*

Եւ ահա ձիչք , ձայն խընդի ,  
Ծովացեալ լոյս կանթեղաց  
Զիս իմ քընէն ահուելի  
Զարթեցունեն յեղակարծ ,  
Սմենքն ի տօն , ի հանդէս  
Դիմեն ուրախ փութապէս ,  
Աշխոյժ ի դէմս , թեւ ի թեւ :

Եւ որպէս ոք զոր լընուն  
Մահու պատկերք անանուն ,  
Ապուշ , հայիմ շուրջ զինեւ :

\* \*

Ոչ ոք ասէ ինձ թէ ցե՞րբ  
Պիտ' ընթանամ դողդոջուտ  
Այս անդունդիս առ եղերբ ,  
Ոյր յատակն է խաւարչուտ :  
Կեանքն յանցանք մ'է ինձ եղեր ,  
Աշխարհն է միայն սեւ հողեր  
Բնդ որս գնամ տրտմասուգ :  
Սարսուռ ըզդամ երբ խորհիմ  
Թէ գուցէ ալ րընաւին  
Չը ցամքին իմ արտասուգ :

### ԳՈՒԼԳԱՅԻ ՄՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Տեսէք , ձեզ պատմեմ մի կարճ պատմութիւն :  
Քոյր մի ունէի , քաղցրիկ զըւարթուն .  
Որբ էինք , անտէր . նա եղաւ ինձ մայր .  
Երէց էր քան զիս , գործէր անդադար :  
Հիւսէր և մանէր , մանէր և հիւսէր ,  
Երգելով երգէր որ բուրէին սէր :  
Պատուհանին քով ունէր մի թաղար .  
Որոյ մէջ ուեհան կար մշտադալար .  
Ուեհանի բոյրն էր քաղցր ու խընկաւէտ .  
Եւ վարագոյրն երբ ծըփար վէտ ի վէտ  
Թեթեւ հողմիկէն որ ի ներքս հոսէր ,  
Մեր սենեակ գոզցես լուսոյ դըրախտ մ'էր .—  
Արդ , մի օր ասէր ինձ քոյր իմ լալով  
Թէ պիտի երթար ընդ ցամաք , ընդ ծով ,  
Եւ թէպէտ թողուր արդ զիս առանձին ,  
Մի օր պիտի գար զիս գտնել կրկին

Եւ յայնժամ պիտի լինէինք զըւարթ ,  
 Բիւրիցըս զըւարթ և ուրախ քան արդ :  
 Եւ գնաց , յանձնելով զիս մեր դըրացւոյն  
 Որ աղքատ կին մ'է մեզ յար և հանգոյն :  
 Գընաց , տալով ինձ մի գուլպայ տաքուկ  
 Զոր նորա մատներ հիւսեցին փափուկ :  
 Երկար ամիսներ անցան գընացին ,  
 Եւ ես տակաւին մընամ առանձին .  
 Գուլպաս ալ հինցաւ և քոյրս դեռ չի գար .  
 Ի՞նչ պիտի ընեմ , ես հէք ապիկար : —  
 Ամեն անգամ որ գուլպային նայիմ ,  
 Յիշեմ դառնութեամբ բացակայ քոյրն իմ .  
 Եւ ասեմ յայնժամ որ եթէ գիտէր  
 Թէ իւր խեղճ եղբայր , որբիկ և անտէր ,  
 Աստ ինչե՛ր քաշէ գուլպային ձեռքէն  
 Որ այժմիկ բան մ'է տարբեր գուլպայէն ,  
 Անշուշտ նա փութար դառնալ առժամայն  
 Հսկոփիել եղբօրը վիշտերն համայն :  
 Այո՛ , զնա յիշեմ և յիշատակին  
 Ուզզեմ ի հեռուստ ժըպիտ տրտմագին :  
 Անցեալ տարիներն յիշեմ և զիմ քոյր ,  
 Ռեհանի թաղարն , ճաճանչ , վարագոյր ,  
 Թռչնոց դալայլիկ մօտ պատուհանին ,  
 Հացի փըշուրներ զոր ճնճղուկք տանին .  
 Այս ամենն յիշեմ և ինձ կը թըւի  
 Թէ ահա քոյր իմ դրան մօտ երեւի :

---

17126-17129

2013

